

9290

9291

9292

9293


9294

9295

9296

636.7

U-77



ՅԱՒՅԵԿ

ԿՐԹՍԿԱՆ ԵՒ ԶԲՈՍԱԼԻ ՏԵՏՐԱԿԱՑ

- Ա. Ճառ. Վասն Հայրենասիրութեան :
Բ. Քր. Կոլոմբոս, կամ Ամերիկացի գտնութիւն :
Գ. Պիսո Թ.ին մէկ տաենախօսութիւնը եւ Աւարիայի եւ
պիսկոպոսաց հովուականը :
Դ. Քր. Կոլոմբոս . Բ :
Ե. Համառ օտ օդերեւութ արանութիւն :
Զ. Քր. Կոլոմբոս . Գ :
Է. Բարոյական վէպեր, կամ սղոց սիրու կրթելու յարմար
պատմութիւններ . Ա :
Ը. Յովհաննա տ'Արդ, կամ Օրլեանի օրիորդին պատմու-
թիւնը :
Թ. Առողջութեան կանոններ :
Ժ. Բարոյական թատրններ . Ա :
ԺԱ. Տրդատայ առանձնանալը, վերջին օրերն ու մեռնիլը :
ԺԲ. Արեւելիան Յիշատակադիրներ . Ա :
ԺԳ. Բարոյական վէպեր . Բ :
ԺԴ. Փեռն . Գորդէզ, կամ Մեքսիկայի առնութիւն . Ա :
ԺԵ. Դաստիարակ մանկանց, կամ բարոյական խորհրդածու-
թիւնը ողոց համար :
ԺԶ. Փեռն . Գորդէզ . Բ :
ԺԷ. Բարոյական վէպեր . Գ .
ԺԸ. Փեռն . Գորդէզ . Գ :
ԺԹ. Ներկաս Մհծ հւ Հայաստանի վրայ ունեցած ազդեցու-
թիւնը :
Ի. Պատմութիւն մատենագրութեան Հայոց . Ա :
ԻԱ. Տարւոյն Դ . եղանակները, կամ Նկարագիր պանելեաց
բնութեան . Ա :
ԻԲ. Բարոյական թատրններ . Բ :
ԻԳ. Արտաշեսեան Արտաւազգայ բարքն ու վտխճանը :
ԻԴ. Տարւոյն Դ . եղանակները . Բ .
ԻԵ. Բարոյական վէպեր . Դ :
ԻԶ. Տարւոյն Դ . եղանակները . Գ :
ԻԷ. Միքայելան Մանուկ Պէյին վարուց պատմութիւնը :
ԻԸ. Տարւոյն Դ . եղանակները . Դ :
ԻԹ. Արկածք Վարդայ Մամիկոնեաց . Ա :
Լ. Զուարճալիք Բնապատմութեան . Ա :
ԼԱ. Արկածք Վարդայ Մամիկոնեաց . Բ :
ԼԲ. Գիւտերաւն Պատմութիւնը :
ԼԸ. Ռւաշինկթը :
ԼԾ. Բարոյական վէպեր . Ե :

ԿՐԹԱԿԱՆ ԵՒ ԶՔՕՍԱԼԻ

ՑԵՏՐԱԿՆԵՐ

ԼԵ.


ԵԱԿՈՌՉԵԳՅԱ

ԵՐԹԱԼԻ

ԿՈՐՏՈՆ ԲԻՄՏՆ

ՊԱՃԱՀԱՐԱԲՐԸ

Թ. 4. Ե. Վ. 2.



ՎԻԷՆՆԱ

ՄԻՒԹԱՐԵԱՆՑ ՏՊԱՐԱՆՑ

1857. ԱՅՀ.

2

ՆԱԽՈՒԽԵԿԵՑԻ

8-3
1

Կ.


ԱՐԹՈՒՐ ԿՈՐՏՈՆ ԲԻՄԻՆ

ՊԱՏԱՀԱՐԴԵՐԸ

ԹԱՐԳՄԱՆԵՑ

3. 6. 4. 2.

1002
5462



ՎԻԵՆԱ

ՄԻՒԹԵՐԵԱՆ ՑՎԵՐԱՆ

1857. ԹՅՀ.

17225

17225

17225

17225

17225

17225

17225

17225

17225

17225

17225

17225

17225

17225

17225

17225

17225

17225

17225

17225

17225

17225

17225

17225

ՆԱՆԴՈՒԹԵԿԻՑ

ԱՐԹՈՒՐ ԿՈՐՏՈՆ ԲԻՄԻՆ

ՊԵՏԱՀԱՐԵՐԵՔ



ԺԱՄԱՆԱԿԸ Հասած էր որ ամեն տարուան սովորութեան համեմատ քանի մը շաբաթ նոր զետֆրդ՝ իմ ազգականներուս քով անցընեի. բայց իմ բաղձանքս էր փոխանակ նաւարկելու պատրաստ նաւով մը նոյն տեղն երթալու, կիսորսութեան նաւով մը ճամբորդութիւն ընել, որն որ կը ամբողջ կանուանէր, եւ իմ Աւգոստ բարեկամիս հօրը՝ բեռնարդ նաւապետին հրամանին տակ էր: Աւգոստ խոստացաւ ինձի նաւուն մէջ պահուըտելու յարմար տեղ մը գտնել, ուր ես քանի մ'օր պահուած պիտ'օր մնայի, մինչեւ որ կը ամբողջ ցամաքէն հեռանար եւ ալ նորէն ետ դառնալու եւ զիս ձգելու վախ չըլլար: Անկէ եաբը դուրս պիտ'օր ելլէի եւ միւս նաւորդներուն հետ ամեն հանգստեան հաղորդ պիտ'օր ըլլայի: Կաւապետը զուարթ մարդ մըն էր եւ աս կատակին տհաճութիւն չէր ցուցըներ: Ծնողացս որոնք զիս զետֆրդ կը կարծէին, իմ վրաս տեղեկութիւն մը տալու համար նաւ պակաս չէր:

Խորհուրդս ի գործ դրուեցաւ: Նոյն օրն որ զիս զետֆրդ տանելու նաւն առագաստները պարզած՝ նաւահանգստէն դուրս կ'ելլէր, ես նաւամարի զգեստով Աւգոստին ընկերութեամբը կի-

տորսի նաւը մտայ, որուն մէջ նոյն ժամանակը լիայն երկու նաւավաբք կային, որոնք նաւուն ցըռուելին մօտ գործքի մը զբաղած էին: Առանց անոնցմէ տեսնուելու կարող եղանք մեծ սենեակ մը մանել՝ որն որ կիտորսի մը համար արտաքոյ կարգի գեղեցիկ զարդարուած էր: Անկէ չորս պաշտօնակալի խցերը մտանք՝ որոնք վառարաններով, ամէն տեսակ կարասիքով եւ ծանրագին գորդերով զարդարուած՝ փառաւոր տեսք մ'ունեին: Աւգոստ ինձի երկայն ժամանակ աս փառաւորութեանց վրայ զարմանալու թող չտուաւ, այլ փութաց իմ թագստեան տեղս գտնել: Զիս իր խուցը տարաւ, որուն դուռն ետեւէն զգուշութեամբ կղպեց. աս խուցը շատ գեղեցիկ էր, պատին վրայ լայն անկողին մը հաստատուած էր, սեղան մ'ամբոռ եւ գըքատուն մը ճամբորդութեանց եւ բնապատմական գըքերով լեցուն՝ զանիկայ կը զարդարէին: Ուրիշ շատ կարասեաց մէջ պղտիկ դարան մ'ալ տեսայ զորն որ Աւգոստ տեսակ տեսակ աղնիւ ուտելիքներով եւ ըմպելիքներով զարդարած էր:

Տարեկամս գետինը փուռած գորգը վերցուց եւ ինձի խցին մէկ անկիւնը 16 մատնաչափ քառակուսի կտրուած տեղ մը ցուցուց, ուսկից ներս մտնելով՝ նաւուն մթերանոցը կրնար երթըցուիլ. Ճրադ մը վառեց, լապտերի մը մէջ տնկեց եւ ծակէն վար իջնալով ինձի ալ ըսաւ որ իր ետեւէն երթամ: Վար իջնալէն ետեւ տախտակը նորէն գոցեց, եւ որովհետեւ գորգն անոր վրայ գամուած էր, ոչ ոք կրնար մեր անցած տեղն իմանալ:

Շատ դժուարութեամբ լապտերէն արձակուած նուազ լուսով կրնայի ան ամէն տեսակ բեռերով լեցուած տեղոյն մէջ յառաջ երթալ: Կամաց կամաց աչուըներս մթութեան վարժեցան, եւ բարեկամիս զգեստէն բոնելով սկսայ դիւրաւ քալել, եւ մինչեւ երկամել շրջանակներով հաստա-

սուած մեծ արկեղ մը քով հասանք։ Աս արկղն՝
որ խեցեղէն ամաններու արկղ մը կը նմանէր,
չորս ոտք բարձրութիւն եւ 6 ոտքէն աւելի եր-
կայնութիւն ունէր, բայց սաստիկ նեղ էր։ Եղի
կարասներ, անկողիններ, կողովներ, հաւու վան-
դակներ, արկղներ եւ ուրիշ տեսակ տեսակ ա-
ռարկաններ նոյն տեղը կատարեալ խառնակութիւն
մը կը շինէին։ Խառնակութիւնը դիտմամբ եղած
էր։ Աւգոստ ամէն բան այսպէս իրարու վրայ
նետելով՝ դիզած էր, որպէս զի իմ թաքստեանս
տեղը բոլորովին անյայտ ընէ, եւ աս գործողու-
թեան ատեն միայն մէկ հոգի իրեն օգնական ու-
նէր՝ որն որ նաւէն դուրս մնաց։

Ծնկերս ինձի իմացուց որ արկեղ մէկ կողմն
ուզուածին պէս կրնար բացուիլ ու գոցուիլ։ Իր
նեսի կողմն անկողին մ'եւ ուրիշ հարկաւոր բա-
ները կային, որչափ որ այնչափ պղտիկ տեղ մը
կրնար բովանդակել։ Կաեւ այնչափ տեղ թող
տրուած էր որ կրնայի հանգիստ պառկիլ ու շի-
տակ նստիլ։ Գիրք, գրիչ, թանաք ու թուղթ
պակաս չէր։ Աւգոստ արկեղ քովն երեք հասա
վերմակ, մեծ ամանով մը ջուր, պղտիկ կարաս մը
լեցուն պաքցամատ, երեք կամ չորս մեծամեծ եր-
շիկներ, մեծ խոզի ապուխտ մը, ոչխարի խորված
ազդը մ'եւ 6 շիշ գինի եւ ուրիշ ըմպելիք դրած
էր։ Զիս իմ բնակարանս դնելէն ետեւ, սեւ չուան
մը ցուցուց՝ որն որ արկեղ կափարչին հաստա-
տուած էր, եւ ըսաւ։ “Եթէ բանի մը հարկաւորու-
թիւն կ'ունենաս, կրնաս աս չուանը բռնելով մին-
չեւ խցիս ծակին դուռը հասնիլ,,։ Անկէ ետքն իղմէ
բաժնուեցաւ, լապտերն, առատ ճրագ եւ տուփի
մը լուցափայտ քովս թող տալով, եւ խոստացաւ
որ որչափ որ առանց իմացուելու կարելի ըլլայ,
ինձի այցելութեան կու գայ։

Երեք օր երեք գիշեր նոյն արկեղ մէջ մնացի,
եւ միայն երկու անգամ դուրս ելայ, անդամներս
1 *

քիչ մը տարածելու եւ երկու հաւու վանդականերու մէջ ոտքի վրայ կենալու համար : Աւգոստին ոչ երեսը տեսայ ոչ ալ ձայնը լսեցի, բայց ասոր վրայ ամենեւին հոգ ըսրի . գիտէի որ նաւն ամէն ըսպէ կրնար ճամբայ ելլել, եւ աս պարագայիս մէջ բարեկամն չէր կրնար առիթ գտնելիմ քովս գալու : Վերջապէս խցին ծակին բացուիլը լսեցի . Աւգոստ խորունկ ձայնով մ'իմ ինչպէս ըլլալս հարցուց եւ թէ բանի մը հարկաւորութիւն ունիմ : “Բան մը չեմ ուզեր, պատասխան տուի, եւ այնչափ աղէկ եմ որչափ որ գըտնուած վիճակս կը ներէ : Կաւն երբ ճամբայ պիտ՝ որ ելլէ,, : — “Ասկէ կէս ժամ ետքն . ուզեցի քեզի ասոր լուրը տալ եւ միանդամայն ծանուցանել որ երկայն ատեն քովդ կարող պիտ'որ չըլլամ գալ : Կաւուն վրայ ամէն բան աղէկ է : Չուանը բոնելով մինչեւ ծակին դուռն եկուր . զանիկայ գոցելէն յառաջ ժամացոյց վրան կը կախեմ, որն որ կրնայ քեզի աղէկ ծառայութիւն ընել, վասն զի արեւին լցուր քեզի չկրնալով հասնիլ, չես կրնար ժամանակին վրայ դատաստան ընել : Գիտես որչափ ժամանակ է որ աս տեղս բակուած ես . ամբողջ երեք օր է : Կ'ուզէի ժամացոյցը մինչեւ քեզի բերել, բայց կը վախնամ որ նոյն միջոցին կը կանչուիմ : Առ այժմ մնաս բարով,, : Ասկէ ետքն իր երթալուն եւ դրան գուցուելուն ձայնը լսեցի :

Աւգոստին երթալէն ժամ մ'ետքը սկսայ յայտնի զգալ որ նաւը ճամբայ ելած է : Վերջապէս երկայն ճամբորդութիւն մ'ընելու բաղձանքիս իրօք համենելուս մտածմունքն ինծի զօրութիւն տուաւ իմ նեղացուցիչ բնակարանիս մէջ լւագդյն ապագայի մը յուսով համբերութեամբ կենալու : Ամէն բանէ յառաջ ուզեցի բարեկամիս թող տուած ժամացոյցը քովս առնուլ, եւ չուանը բոնելով՝ ան լարիւրինթոսին մէջէն կարող եղայ

մինչեւ ծակին գուռն հասնիլ եւ ուղածս գտնել։ Իմ սրտնեղութիւնս քանի մը գիրք կարդալով անցընելէն ետեւ, վրաս սաստիկ քուն մ'եկաւ, որուն տեղի տուի, ճրագս մարեցի եւ քիչ մ'ետքն արդէն խոր քուն մտած էի։ Արթըննալէս ետեւ զգացի որ վրաս թմրութիւն մը կայ, եւ երկայն ժամանակ հարկաւոր եղաւ մինչեւ որ միտքս ժողվեմ եւ իմ վիճակիս վրայ որոշ գաղափար մ'ունենամ։ Երբ որ ճրագ վառեցի եւ ժամացոյցը նայեցայ, մեծ ցաւով տեսայ որ կեցած էր, որով չկրցայ իմանալ թէ քունս որչափ ատեն տեւեր է։ Տեղւոյն նեղութենէն անդամներս գրեթէ չորցած էին եւ երկայն ատեն շփելէն եւ ոտքի վրայ կենալէն ետեւ հազիւ արեան շրջանը նորէն սկսաւ։

Օգացած սաստիկ անօթիութիւնս ինծի յիշեցուց որ քուն մտնելէս քիչ մը յառաջ ոչ խարի խորվածէն կերած եւ զանիկայ շատ ախորժելի գտած էի. ձեռքս անոր երկնցուցի, բայց որչափ զարմացայ երբ որ տեսայ որ բոլորովին հոտած էր։ Աս պարագան իմ հոգս շատ աւելցուց, վասն զի ասկէ իմացայ որ քունիս շատ երկայն տեւած է։ Կաւուն յատակին թանձր օդն իմ թմրութեանս եւ մսին աւրուելուն պատճառ եղած էր, եւ եթէ երկայն ատեն հոն մնայի, ինձի շատ վտանգաւոր կրնար ըլլալ։ Գլուխս արտաքոյ կարգի կը ցաւէր. կը զգայի որ դժուարաւ շունչ կ'առնում. անհամար տխուր երեւակայութիւններ թշնամւոյ բանակի մը պէս վրաս կը յարձակէին։ Ի վերայ այսր ամենայնի ան նեղ բնակարանէն ելլելը գեռ անկարելի համարելով, ստիպուեցայ համբերութեամբ սպասել։

Կորէն լարած ժամացոյցս ինծի իմացուց որ դարձեալ 24 ժամ անցած է. բայց դեռ ինձի օդնութեան եկող մը չերեւցաւ. չէի կրնար Աւգոստին դէմ իբրեւ անհոգ տրտունջ ընել։ Ամենէն աւելի զիս հոգի մէջ ձգողը զրիս պակ-

սիլն էր, որմե միայն քիչ մը բան մնացած էր, իսկ իմ ծարաւս երթալով կը սաստկանար եւ միշտ աւելի ջրոյ հարկաւորութիւն կ'ունենայի, որովհետեւ ուտելու ուրիշ բան չունեի բայց եթէ աղած ու համեմած երշիկ: Ալ գրքերն իմ հոգերս չէին կրնար փարատել. քնանալ չէի ուղեր, թէպէտ եւ սաստիկ քուն մ'ունեի, կը վախնայի որ տեղւոյն թանձր օդը զիս մէյ մ'ալ չարթընցըներ:

Սաւին անդադար շարժիլն եւ երերալը յայտնի կը ցուցընէր որ բաց ծովի վրայ ենք, եւ խորունկէն եկած թնդիւնը կ'իմացընէր որ հովը բաւական սաստիկ է, եւ ալիքները նաւին կը զարնեն: Աս պարագաներուս մէջ Աւգոստին այնշափ ատեն չերեւալուն ամենեւին մեկնութիւն մը չէի կրնար տալ. ասոր համար որոշեցի որ 24 ժամ ալ սպասեմ, բայց անկէ ետքն ամէն վըտանգ յանձն առնելով մինչեւ ծակին դուռն երթամ, հոն զով օդ շնչեմ, եւ եթէ կարելի ըւլսյ Աւգոստին հետ խօսիմ որ գոնէ իմ ջրի սափորս լեցընէ: Աս խորհուրդներու մէջ եղած ատենս նցյն անյաղթելի քունն որն որ անդամ մը զիս նուաճած էր, նորէն եկաւ եւ ստիպեց զիս որ աս անդամ ալ տեղի տամ: Զարհուրելի երազներ քունս ամբոխեցին. երբեմն կը կարծէի որ կատաղի դեւերու մէջ կը դտնուիմ, երբեմն զարհուրելի օձեր իրենց ցուրտ մարմնովը վրաս կը փաթթուէին. զարմանալի ծառեր մարդկեղէն բնութիւն ունեցածի պէս իրենց անտերեւ ուտերը կը շարժէին եւ մօտաւոր ճախիններուն հետ անձայն կը խօսէին: Աս երեւոյթներէն ետեւ յանկարծ ինքը մերկ անապատի մը մէջ դտայ, ուր ոտքիս առջեւն ահագին առխւծ մը նստած էր, որն որ իր գիշատիչ ակռաները բացած, հրացայտ աչուրներն իմ վրաս տնկած՝ կը սպառնար զիս բոպէի մը մէջ լափելու: Գաղանն յանկարծ

քստմնելի մոնչիւն մ'արձակեց եւ կատաղութեամբ
մը վրաս ցատքեց : Զարհուրանքէս եւ անձկու-
թենէս յանկարծ արթնցայ եւ իմացայ որ տե-
սածս կատարեալ երազ չէր : Իրական գաղանի
մը թաթուլները կուրծքիս վրայ կը հանգչէին, իր
հրային շունչն երեսս կը զարնէր . իր ճերմակ
ակուաները մթութեան մէջ կը փայլէին :

Հայտնի կը զգայի որ իմ նիւթական եւ ոգեւոր
զօրութիւնս սպառած, եւ մահացու թալուկ մը
վրաս տիրած եւ իմ տեսնելու կարողութիւնս ան
աստիճանի նուազած էր որ նոյն իսկ գաղանին
փայլուն աչուրները սկսան ինձի մթագոյն երեւալ:
Վերջապէս անձկացած կուրծքէս տկար աղաղակ
մ'արձակեցի . աս ձայնը կ'երեւայ թէ գաղանին
կատաղութիւնը գրգռեց, վասն զի շուտ մը բո-
լոր մարմնովը վրաս նետուեցաւ : Իմ զգացած զար-
հուրանքս կրնայ մտածուիլ . արդէն սկսած էի
խորհիլ որ իր ահագին ակուաները կուրծքս պիտ'որ
անցընէ, երբ որ անիկայ յանկարծ ուրախութեան
ձայն մ'արձակեց եւ սկսաւ ձեռքս ու երեսս լզել:

Ինձի այսչափ ահ ու դող պատճառող գաղա-
նը վագրն՝ իմ նորֆունտյանցի հաւատարիմ շունս
էր, զորն որ դեռ պղտիկ եղած ատենը տղու մը
ձեռքէն աղատած էի, երբ որ անիկայ խեղճ ա-
նասնոյն վիզը քար մը կը կապէր որ ծով նետէ :
Շունը նոյն ժամանակէն սկսեալ ամէն առթի մէջ
ինձի մեծ հաւատարմութիւն կը ցուցընէր : Ու-
րախութենէս ինքըզինքս կորսնցուցի երբ որ աս
հեղ անասունը տեսայ, թէպէտ եւ ամենեւին
չկրցայ ըմբունել թէ ինչ կերպով անիկայ քովս
եկած էր :

Ճամացցը դարձեալ ձեռքս առի եւ ականջիս
բոնեցի եւ իմացայ որ նորէն կեցած էր, որն որ
ինձի մեծ զարմանք մը չպատճառեց, վասն զի ան-
դամներուս վրայ զգացած ծանրութենէն եւ իմ
գտնուած վիճակէս դիւրաւ կրնայի մակաբերել

որ աս անդամ ալ շատ երկայն քնացած եմ։
 Տենդն անդամներս բոլորովին գրաւած էր, եւ
 ինձի կերեւար որ ծարաւէն պիտոր մեռնիմ։ Ծօ-
 շափելով սափորս փնտուեցի, ճրագս սպառած էր
 եւ լուցափայտը չէի կրնար գտնել. վերջապէս
 սափորը ձեռքիս դպաւ, բայց զարհութելով տե-
 սայ որ բոլորովին պարպուած էր։ Անտարակղյու
 վագրը ջրին մնացորդը խմած էր, ինչպէս որ
 մնացած ոչխարի խորվածին կտորն ալ լափած
 սպառած էր։ Աւրուած միսը կորսնցընելս հոգս
 չէր, բայց ջուր չունենալս զիս բոլորովին վհա-
 տութեան մէջ ձգեց։ Արտաքը կարգի տկարա-
 ցած էի. պղտիկ շարժում մ'ընելուս պէս բոլոր
 մարմինս տենդէ բռնուածի պէս կը դողար. վե-
 ճակս աւելի եւս գէշցաւ, երբ որ նաւն սկսաւ
 սաստիկ երերալ ու շարժիլ։ Եղի կարասներն աս
 շարժումէն սկսան տեղերնէն խախտիլ, կը վախ-
 նայի որ յանկարծ վար կ'իյնան եւ արկղէս դուրս
 ելելու մի միայն ծակն ալ բոլորովին կը դոցեն։
 Ծովի հիւանդութենէն ալ սաստիկ կը տանջուէի,
 ուստի վերջապէս որոշեցի որ բարեկամիս խցին
 ծակն երթամ եւ օգնութիւն մը գտնեմ, յայտնի
 տեսնելով որ քիչ մ'ետքն աս բանս ընելու կա-
 րողութիւն պիտոր չունենամ։ Բայց որովհետեւ
 ճրագս չկրցայ գտնել, մութի մէջ հոն երթալու
 փորձ ըրի, Վագրին հրամայեցի որ հանդարտ կե-
 նայ եւ ճամբորդութիւնս սկսայ։

Արդէն առաջին քայլին իմ վերջին սաստիճանի
 տկարութիւնս յայտնի իմացայ. սաստիկ դժուա-
 րութեամբ կրնայի յառաջ երթալ, եւ շատ ան-
 դամ ոտուըներս ինձի իրենց ծառայութիւնը կը
 զլանային։ Ան ատեն կէս մարած գետինը կը փը-
 ռուէի եւ քանի մը բոպէ անզգայ կը մնայի։ Բայց
 շուտ մը նորէն ոտք կ'ելլէի։ Մտածելով որ զիս
 խցին առաջնորդող չուանը թող տալը կամ կոր-
 սնցընելը, կրնայ ան նեղ լաբիւրինթոսին մէջ

ինձի մահուան պատճառ ըլլալ, արտաքոյ կարգի
 ձիգ մ'ըրի որ յառաջ քալեմ: Յանկարծ գլուխս
 երկաթապատ արկեղ մը սուր անկիւնը զարնուե-
 ցաւ: Քանի մը բոպէ թմրած մնացի, ետքը մեծ
 ցաւով տեսայ որ արկղը նաւին շարժումէն ըստ
 ամենայնի իմ ճամբուս վրայ գլտորած էր, եւ իմ
 յառաջ երթալս բոլորովին կ'արգելուր: Բոլոր
 մնացած զօրութեամբս անոր կրթնեցայ, բայց եւ
 ոչ մատ մ'անդին կրցայ շարժել, վասն զի ու-
 րիշ արկղներու մէջ մտած եւ սեղմուած էր:
 Ինձի ուրիշ բան չմնաց բայց եթէ չուանը թո-
 ղուլ եւ ուրիշ ճամբայ մը փնտուել, կամ արկեղ
 վրայ ելել եւ այնպէս անոր միւս կողմն անցնիլ:
 Առաջինն ի գործ դնելը շատ վտանգաւոր էր եւ
 միայն զանիկայ մտածելը վրաս սարսափ կը բերէր.
 Իմ ունեցած մարմնոյ եւ ոգւոյ տկարութեամբս,
 այնպէս փորձ մ'անտարակոյս ան նեղ եւ խառ-
 նակ տեղւոյն մէջ ինձի աղետալի մահուան պատ-
 ճառ կ'ըլլար: Ուստի բոլոր զօրութիւնս ժողվեցի,
 որպէս զի արկեղ վրան ելլելով միւս կողմն անց-
 նիմ: Բայց երբ որ աս որոշումն ի գործ դնելու
 սկսայ, տեսայ որ ասիկայ կարծածէս շատ աւելի
 դժուարին էր: «Նեղ ճամբուս երկու կողմը ծանր
 բեռներու կոյտ մը վրայէ վրայ դիզուած եւ բարձր
 պատեր ձեւացուցած էր. պղտիկ շարժում մը
 կրնար աս բեռները վար կործանել, եւ կամ անոնց
 տակ կը ճմլուէի, կամ ճամբաս անոնցմով կա-
 տարեալ դոցուելով ալ ետ դառնալն եւ իմ ար-
 կեղս քովը հասնիլն անկարելի կ'ըլլար: Խսկ ճամ-
 բուս վրայ ինկած արկղը սաստիկ բարձր էր. ա-
 մենեւին ոտքս դնելու տեղ մը չէի կրնար գտնել,
 ուստի երկայն ժամանակ պարապ տեղ աշխատե-
 ցայ անոր վրայ ելլելու: Աս փորձը չյաջողեցաւ,
 բայց անտանելի աշխատութեամբ կարող եղայ իմ
 դանակիս օգնութեամբն ուրիշ արկեղ մը մէջէն
 ծակ մը բանալ եւ անկէ անցնելով մինչեւ խցին

դուռն հասնիլ։ Ալ կարծէի որ զանիկայ դիւրութեամբ պիտ'որ բանամ՝ բայց բանը կարծածէս շատ տարբեր էր։ Բոլոր զօրութեամբս սկսայ դուռ դէպ ի վեր հրել, բայց օգուտ մը չըրաւ, դարձեալ փորձ մ'ըրի, բայց պարապ տեղ։ յուսահատական կատաղութեամբ սկսայ անոր զարնել, եւ վերջապէս երբ որ զօրութիւնս բոլորովին սպառեցաւ, ստիպուեցայ ըսել թէ իմ թաքուստս իմածուած՝ եւ նցն ծակին դուռն զգուշութեամբ եւ ամուր դոցուած է։

Ա բաս տիրած սարսափն ու վհատութիւնը բացատրելու բառ չեմ գտներ. պարապ տեղ աս գերեզմանին մէջ այսչափ երկայն թող տրուելուս պատճառը գտնելու կ'աշխատէի։ Ամենատիուր խորհուրդներ երեւակայութեանս առջեւը նկարուեցան, եւ կը զգայի որ քաղցը, ծարաւն ու խեղդիչ օդը քիչ ժամանակէն կենացս վերջ պիտ' որ տային։ Մատովս դրան Ճեղքերը փնտուեցի եւ փորձեցի որ արդեօք լուսոյ նշոյ մը կրնամ տեսնել, բայց անոր եւ ոչ փոքր նշմարանքը կը տեսնուէր։ Ան ատեն դանակս Ճեղքէն ներս խոթեցի եւ անոր հանած ձայնէն իմացայ որ խցին մէջ ծանր շղթաներ դրուած են։ Ալ ուրիշ բան չէի կրնար ընել, բայց եթէ նորէն իմ տեղս դառնալ, եւ կամ զիս տխուր բախտիս ձեռքը թողուլ, կամ աղատութեան ուրիշ հնարք մը մնածել։ Անտանելի դժուարութիւններէ ետքը տեղս հասայ, եւ երբ որ շնչասպառ, զօրութենէ ինկած՝ անկողնիս վրայ տարածուեցայ, Վագրն եկաւ քովս պառկեցաւ, իբրեւ թէ կ'ուզէր իր քծինքովը զիս միիթարել ու քաջալերել։ Բայց աս անասնոյն ըրած արտաքոյ կարգի ձեւերն իմ մնադրութիւնս իր վրայ դարձընելու ստիպեցին։ երբեմն երեսս ու ձեռուըներս կը լզէր. ետքը յանկարծ կը կենար եւ խորունկ ձայն մը կ'արձակէր. ձեռքս իրեն երկնցընելով իմացայ որ կոնա-

կի վրայ պառկած եւ թաթերը վեր վերցուցած էր։ Կարծեցի թէ մէկ կողմը վիրաւորուած է, բայց որչափ որ շօշափիելով քննեցի, չըրցայ վէրքին տեղը գտնել. գուցէ անօթի է, ըսի, եւ կտոր մը միս տուի, զորն որ սիրով կերաւ, բայց ետքը նորէն նոյն ձեւերն ընելու սկսաւ։ Ան աւտեն ձեռքովս իր մարմնոյն ամէն կողն աղէկ մը շօշափեցի, հաստատուն միտքս դնելով որ անսասունը վէրք մ'ունի. եւ յանկարծ ձեռքս չուանի մը դպաւ որն որ անասնոյն մարմնոյն պլուած, եւ ծայրը թղթի կտոր մը հաստատուած էր։

Անմիջապէս մտածեցի որ թուղթը խրկողն Աւգոստն է, եւ թէ ինքը մտքէս չանցած պատճառաւ մ'արգելուած է զիս իմ բանտէս ազատելու, եւ ասոր համար աս միջոցը գտած է իրաց վիճակն ինձի ծանուցանելու։ Անհամբերութեամբ մը ճրագս ու լուցափայտս փնտուեցի. կը յիշէի որ վերջին անդամ քուն մտնելէս յառաջ զանոնք տեղ մը պահած էի, բայց տեղը միտքս չէր գար, եւ ան մժութեան մէջ զանոնք գտնելու համար ըրած ամէն ջանքս ու ճիգս պարապ եղաւ։ Աս միջոցիս յանկարծ աչքիս աղօտ լցու մը դպաւ, որն որ ինձմէ քանի մը քայլ հեռու կ'երեւար, բայց շուտ մը նորէն կորսնցուցի. զանիկայ նորէն տեսնելու համար հարկ եղաւ շատ անդամ ասդին անդին դառնալ։ Երբ որ վերջապէս գտայ մեծ զգուշութեամբ, որպէս զի նորէն չկորսնցընեմ, աչուլներս վրան տնկած, անոր մօտեցայ եւ իմացայ որ լուցափայտիս լուսակրին մնացորդներէն յառաջ կու գար, որոնք անյատակ ու գետինը պառկած կարասի մը մէջ ասդին անդին ցրուած էին։ Մի եւ նոյն ժամանակ մեղքամոմներուս կտորուանքը ձեռքս դպան. անտարակոյս շունը զանոնք ծամած ու փշրած էր։ Խեղճ անասունն իր քաղցն անցընելու ուրիշ բան չգտնելով մոմբը լափած էր, եւ ես չէի գիտեր որ ինչ կեր-

պով բարեկամիս խրկած թուղթը կարդամ։ Եղած տեղս այնպէս մութ էր որ հազիւ ճերմակ թուղթը կը նշմարէի, եւ պարապ տեղ աս մթութեան մէջ լցո մը գտնելու կ'աշխատէի։

Ա երջապէս աս միջոցը գտայ. թուղթը գրքի մը վրայ տարածեցի, եւ անոր վրայ քանի մը լուցափայտի լուսակիր քսեցի. ասկէ ետքն սկսայ թուղթը ձեռքովս շփել։ Ծուտ մը պայծառ լցո մը ծագեցաւ, բայց դժբախտութեամբ աչքիս միայն ճերմակ թուղթ մ'երեւցաւ, որուն վրայ ամենեւին բան մը գրուած չէր։ Դարձեալ առաջին անմիսիթարութեան մէջ ընկղմեցայ։

Արդէն յիշած եմ որ իմ բանտիս մէջ երբեմն երբեմն ոգւյ տկարութիւն եւ անհակառակելի քուն մը կը զգայի, որն որ անտարակոյս առած ապականեալ շնչիս եւ սաստիկ ծարաւիս հետեւութիւնն էր, վասն զի 14—15 ժամ էր որ կաթիլ մը ջուր բերանս դրած չէի. ասկէ զատ կերածս միայն աղած եւ համեմած միս էր, վասն զի վիզս եւ բերանս ուռած ըլլալով՝ չէի կրնար կարծր պաքսիմատն ուտել։ Զօրութիւնս արտաքոյ կարգի պակսած էր, եւ սաստիկ տկարութիւն եւ անհանգստութիւն կը զգայի. ասով կրնայ մեկնուիլ թէ ինչու քանի մը ժամ միտքս ժողվելէն ետքն հազիւ կրցայ մտածել որ թղթին միւս կողմն ալ պէտք էի նայիլ. կատաղութենէս կուղէի ինքզինքս զարնել թէ ինչու աս խորհուրդը ժամ մը յառաջ միտքս չեկաւ, վասն զի կոյր ու տղայական յուսահատութեամբ մը զանիկայ պատառ պատառ ըրած եւ մէկդի նետած էի։ Ծանս սուր զգայութիւնը զիս աս վարանքէն ազատեց։ Երկայն փնտուելէն ետեւ պատռած թղթին մէկ կտորը գտած էի. ասիկայ շան առջեւը բըռնեցի, եւ մեծ ուրախութեամբ տեսայ որ անասունը միտքս իմացաւ. շուտ մ'ամէն կողմ որոնեց եւ նախ պղտիկ կտոր մ'եւ քիչ մ'ետքն ուրիշ

մեծ կտոր մը դտաւ ինծի բերաւ։ Երեք կտորն
ալ իրարու քով աղէկ յարմարեցան։ բարեբախ-
տութեամբ գեռ քանի մը կտոր լուսակիր ունէի,
ուսաի նորէն առաջին գործողութիւնը կրկնեցի,
նաև մատով շօշափելով՝ թղթին գրուած երեսն
իմանալէն ետեւ։ Իմ անհամբերութեանս եւ տկար
ու յանկարծական լուսոյն զօրութեամբն հազիւ
կրցայ աս կարմիր թանքով գրուած խօսքերը
կարդալ “Արիւն, — աղէկ պահուրտէ, կեանքդ
անկէ կախուած է,,։ Զարհուրանքէս նկրզինքս
կորսնցուցի։

“Արիւն,, ահագին ու զարհուրելի բառ մը,
որն որ իմ խաւարին բանտիս մէջ աչքիս առջեւը
սարսափելի երեւոյթ մը բացաւ, վրաս ահուդող
մը բերաւ, եւ զօրութեանս մնացորդն ալ սպա-
ռելու կը սպառնար։ Անտարակոյս բարեկամն ծանր
պատճառներ ունէր որ ինծի կը յանձնէր թաքըս-
տեանս մէջ մնալ։ բայց որչափ որ ինքզինքս նե-
ղը խոթեցի եւ միտքս տանջեցի, չկրցայ իր ըն-
թացքին՝ միտք համոզելու մեկնութիւն մը տալ։
Նորէն խցին դուռն երթալու եւ զանիկայ բանա-
լու փորձ ընել, կամ կանչելով ու պոռալով իմ
ուր ըլլալս նաւազարներուն ծանուցանել ալ եւ
ոչ մտածելու բան էր։ ուստի նորէն անկողնիս
վրայ նետուեցայ եւ հոն գրեթէ 24 ժամ սա-
ռածի պէս մնացի։

Վիչ մ'ետքը նորէն արթընցայ եւ սկսայ վի-
ճակիս խեղճութեան վրայ մտածել։ յայտնի կը
տեսնէի որ հազիւ 24 ժամ ալ ծարաւին կարող
պիտ'որ ըլլամ գիմանալ։ Աւգոստին քովս թող
տուած ոգեւոր ըմպելիքները գրեթէ սպառած
էի, բայց ասոնք փոխանակ ծարաւս անցընելու
տաքութիւնս աւելի եւս սաստկացուցին։ Կերա-
կուրս ալ հատնելու մօտ էր։ հազիւ կտոր մ'ա-
պուխտ ունէի. միւս մնի պաշարս եւ պաքսիմատ-
ները շունս լափած էր։ Գլխիս ցաւն ամէն բոպէ

կը սաստկանար եւ մեծ դժուարութեամբ գլու-
 նուած տեղլոյս թանձր եւ խեղդիչ օդը կը շըն-
 չէի: Բայց ասոնցմէ շատ աւելի զիս անհանդիստ
 կ'ընէր շանս վարմունքը: Արդէն լուսակիրը թըղ-
 թին վրայ քսելով առժամանակեայ լոյս մը հա-
 նած ատենս իր միմրալու ձայնը լսած էի, բայց
 նոյն այլայլութեան մէջ մեծ մատրութիւն մ'ը-
 րած չէի. Քիչ մ'ետքն երբ որ կէս թմրած ան-
 կողնիս վրայ տարածուեցայ, արտաքը կարդի սու-
 լելու եւ խորդալու ձայն մը սկսայ լսել, եւ միտ
 գնելով իմացայ որ աս անսովոր ձայնը շնէն
 կու գար, որն որ սաստիկ այլայլած էր եւ իր ա-
 չուրները նոյն մժութեան մէջ սաստիկ կը փայ-
 լէր. մէկ կողմանէ ալ ակռաները կը կրճէր: Աս
 նշաններէն համոզուեցայ որ ջրի եւ մաքուր օդի
 պակսութիւնը զինքը կատղեցուցած է, եւ չէի
 դիտեր որ աս վտանգաւոր եւ անկողնէս դուրս
 ելլելու ծակին առջեւը պառկած անասնոյն ինչ
 ընեմ: Չէի կրնար ինքը զինքս որոշել որ զինքն
 սպաննեմ, թէպէտ եւ իմ անձիս ազատութեան
 ու պահպանութեան համար աս բանս հարկ էր
 ընել: Իր հրացայտ աչուրները միշտ վրաս ուղ-
 ղուած էին եւ սպառնալից կերպարանք մ'ունէին
 ամէն րոպէ յարձակում մը կրելու վախ պէտք
 էի ունենալ: Վերջապէս զգացի որ ալ երկայն
 ատեն իմ արկեղս մէջ չեմ կրնար ապահովու-
 թեամբ մնալ, ուստի մեծ դանակ մը, մնացած
 ըմպելիքին շիշն եւ ապխտի կտորը ձեռքս առի
 եւ սկսայ արկղէն դուրս ելլել. բայց անասունը
 միտքս հասկըցաւ եւ սաստիկ հաջելով յանկարծ
 վրաս յարձակեցաւ: Իր մարմնոյն ծանրութիւնը
 զիս գետինը ձգեց. բայց բարեբախտութեամբ
 երեսի վրայ ինկայ եւ իյնալու ժամանակս կարող
 եղայ վերմակս վրաս քաշել. որն որ քիչ մը ժա-
 մանակ զիս շան ահագին խածուածներէն պաշտ-
 պանեց: Սակայն իր սաստիկ ակռաները վերմակին

անցընելը ու զանիկայ պատառ պատառ ընելը կը զգայի . ալ կոնակս պահպանութիւն չէր մնացած եւ կատղած անասունն ամեն բոպէ կրնար իր ժանիքը մարմնոյս անցընել : Մահուան վախէն եւ յուսահատութենէն վրաս նոր զօրութիւն մ'եկաւ , եւ այնպիսի սաստկութեամբ մը վեր ցատքեցի որ շունը վրայէս մէկդի նետուեցաւ . անմիջապէս ոտք ելայ վերմակն անոր վրայ նետեցի եւ արկղէն դուրս աճապարելով՝ անոր ծածկը զօրաւոր դոցեցի , այնպէս որ ալ անոր յարձակամանէն ապահով էի : Բայց աս գործողութեան մէջ ձեռքս գտնուած ապխտին կտորն արկեղ մէջ ինկաւ եւ քովս միայն կէս շիշ զօրաւոր ըմպելիք մը մնաց որն որ բոլոր պաշարս էր : Ասիկայ մինչեւ վերջին կաթիլը խմեցի ու կատաղութենէս շիշը գետինը զարնելով կտոր կտոր ըրի :

‘Նոյն բոպէն տկար ու կէս խղղուած ձայն մը լսեցի , որն որ նաւավարաց բնակարանին կողմանէ կու գար եւ իմ անունս կը կանչէր : Ասիկայ ինչի այնպէս անակնկալ բան մ'եկաւ եւ զիս այնչափ այլայլեց որ լեզուս բոլորովին բոնուեցաւ եւ բառ մը չկրցայ արտաբերել : Ամեն ճիգն ի գործ դնելով կարագ չեղայ տկար ձայն մ'ալ հանել : Վախնալով որ բարեկամն զիս մեռած կը կարծէ եւ նորէն ետ կը դառնայ , արկեղս քովը կեցայ . բոլոր մարմինս կը դողար , բերանս բացուած՝ բառ մը հնչելու կը ճգնէր , բայց պարապ տեղ , վասն զի եւ ոչ փոքր ճիկ մը կրնայի հանել : ‘Նոյն տեղը գտնուած զանազան բեռերուն մէջէն ձայն մը լսեցի , բայց ձայնն երթալով կը հեռանար , եւ գրեթէ բոլորովին կորսուելու մօտ էր : Զեմ կը ռնար իմ նոյն բոպէիս մէջ զգացած դառնութիւնս իմացընելու բառ գտնել : Անիկայ նորէն հեռացաւ , — անիկայ , իմ բարեկամն , իմ ընկերս , որմէ իրաւամբ կրնայի ու պէտք էի օգնութիւն յուսալ , — նորէն հեռացաւ ու զիս թող տուաւ :

Ուրեմն կ'ուզէ որ ան խեղճ ողջրմելի վիճակին մէջ մեռնիմ։ Մինակ մէկ բառ մը, մինակ վանկ մը կրնար զիս փրկել, եւ աս բառն, աս վանկը կարող չէի արտաբերել։ Նոյն ժամանակը կրած մաշուան տանջանքէ մ'աւելի էր։ Գլուխս սկսաւ դառնալ եւ կէս մարած գետինն ինկայ։

Ինկած ատենս, ձեռքս դանուած մէծ դանակն ինծի մօտ եղող կարծր նիւթերու զարնուելով՝ հնչիւն մը հանեց. երբեք քաղցր գեղգեղանք մ'ականջիս այնպէս ախորժելի հնչած չէր, ինչպէս աս դանակին հանած ձայնը, եւ մէծ ակրն կալութեամբ՝ ասոր Աւգոստին վրայ ըրած ազդեցութիւնը տեսնելու կը սպասէի։ Աւգոստին վրայ կ'ըսեմ, վասն զի հաստատութեամբ գիտէի որ անկէ զատ մէկն իմ անոռնս չէր կրնար կանչել։ Քանի մը բոպէ խոր լոռութիւն մը տիրեց. վերջապէս անգամ մ'ալ Արթուր բառը լսեցի. աս բառը քանի մ'անգամ ցած ձայնով մը եւ անգամ մ'ալ յայտնի զարմացմամբ մը կրկնուեցաւ։ Նորէն արթնցած յոյսը լեզուս արձակեց, ու բարձրաձայն պոռացի, “Աւգոստ, ո՛ Աւգոստ,,։ Աստուծոյ սիրոյն համար, լուռ լուռ,, պատասխանեց մէծ այլայլութեամբ, աս խառնակութեան մէջէն ճամբայ մը բանալուս պէս, շուտ մը քովդ կու գամ։”

Երկայն ատեն անոր շարժման ձայները լսեցի. ամէն բոպէն ինձի գար մը կու գար. վերջապէս իր ձեռքը կոնակիս վրայ զգացի, նոյն վայրկենին շիշ մը ջուր բերանս դրաւ։ Աս զովացուցիչ ըմպելիքին ինձի պատճառած բերկրութիւնը միայն անոնք կրնան ըմբռնել, որոնք որ իմ կրած ծարաւս կրած են. միայն անոնք կրռնան զգացած զուարծութիւնս իմանալ։ Ծարաւս քիչ մ'անցնելէն ետեւ Աւգոստ գրանէն չորս հատ խաշած գետնախինձոր հանեց, զորոնք սաստիկ ախորժակով լափեցի. նաեւ լապտերով մը

Հյս ալ բերած էր, աս կենդանաբար ճառագայթին տեսիլն ինձի կերակրին եւ ջրին չափ սփոփանք պատճառեց։ Ասկէ ետքը մեծ անհամբերութեամբ սկսայ նաւուն վրայ պատահածներն ու բարեկամիս այնչափ ժամանակ քովս չմօտենալուն պատճառն հարցընել։

Աւան, ինչպէս որ ճիշդ մակաբերած էի, Աւգոստին ժամացոյցն ինձի թող տալէն ժամ մ'ետքը ճամբայ ելած էր. մինչեւ նցն ժամանակն արդէն երեք օր էր որ ես իմ խաւարին բնակարանս մոտած էի, աս երեք օրերը նաւին մէջ այնչափ շատ գործք կար որ բարեկամն չէր կրնար առանց իմ թաքուստս իմացուելու քովս գալ։ Երբ որ վերջապէս առիթ մը գտած էր, ինձմէ իմ ողջ առողջ ըլլալս տեղեկացաւ, ուստի հետեւեալ երեք օրերը վրաս հոգ չէր ըրած. ի վերայ այսր ամենայնի միշտ նոր առիթ մը փնտուած էր գարձեալ քովս գալու, եւ հազիւ չորրորդ օրը կարող եղած էր յաջողցընել։ Աս միջոցիս շատ անգամ սկսած էր Բեռնարդ նաւապետին հեռուանց ամէն բան իմացընել, որպէս զի զիս իմ թաքստոցէս հանէ, բայց գեռ Կանգուգէգին շատ մօտ էինք, եւ բարեկամն նաւապետին խօսքերէն յայտնի իմացած էր որ եթէ իմ նաւին մէջը գտնուիլս յայտնուելու ըլլայ, անիկայ նաւը ցամաք պիտ'որ մօտեցընէ եւ զիս գուրս պիտ'որ հանէ։ Աս պարագան մտածելով եւ միանգամայն գիտնալով որ նցն ժամանակը բանի մը հարկաւորութիւն չունիմ, եւ եթէ բան մը պակսելու ըլլայ՝ կրնամ իր խուցը գալ եւ իրեն ծանուցանել, քովս գալն աւելի յարմար ժամանակի մը կը թօղու։ Հազիւ իր վերջին տեսութեան չորրորդ օրը կարող կ'ըլլայ աս բանս կատարել. բայց հետը ոչ ջուր եւ ոչ կերակուր կը բերէ. որովհետեւ կ'ուզէր զիս իր խուցը կանչել եւ հոն ամէն հարկաւոր բաները տալ։ Բայց իր եկած ատեննն ես խորունկ քուն

մտած էի եւ բարձրաձայն կը խորդայի . աս քունն
ըստ իմ հաշուխս երեք անգամ 24 ժամ տեւած
պիտ'որ ըլլայ , որուն պատճառը տեղւոյն թանձր
օդէն զատ , հոն գտնուող ձկան ճարպին հոտն
էր : Աւգոստ նախ ցած ձայնով քանի մ'անգամ
զիս կը կանչէ , եւ երբ որ պատասխան չառնուր
խցին դուռը դոցելով աւելի զօրաւոր ձայն կու
տայ , բայց դարձեալ պատասխան տուող ըլլար :
Ասոր վրայ տարակուսի մէջ կ'կյայ . ան խառնա-
կութեան մէջէն անցնելով մինչեւ քովս հասնե-
լու շատ ժամանակ հարկաւոր էր , եւ նոյն միջո-
ցին կրնար նաւապետը զինքը կանչել , վասն զի
ամէն բոգէ գրել տալու հարկաւորութիւն ունէր ,
որն որ Աւգոստին պաշտօնն էր : Խորդալուս ձայ-
նէն համոզուելով որ քնոյ մէջ եմ , կ'որոշէ նո-
րէն ետ դառնալ եւ ուրիշ աւելի յարմար ժա-
մանակ մը քովս դալու փորձ փորձել : Աս մտած-
ման մէջ եղած ատեն ականջն անսովոր ձայն մը
կու դայ , շուտ մը ծակին դռնէն վեր կ'ելլէ , զա-
նիկայ զգուշութեամբ կը դոցէ , եւ հազիւ թէ
խցին դուռը կը բանայ , դիմացէն իր վրայ ատրը-
ճանակ մը կը պարպուի եւ ձեռքի հարուած մը
զինքը գետինը կը ձգէ , ու զօրաւոր բազուկ մը
զինքն այնպէս կը բռնէ որ տեղէն չիկրնար շար-
ժիլ . բայց կարող կ'ըլլայ ամէն իր մօտն եղած-
ները տեսնել :

Իր հայրը ձեռուըներն ու ոտուըները կապուած
եւ գլխիվայր սանդուխի մը վրայ հաստատուած
էր . ճակատին վրայ մեծ վէրք մ'ունէր , ուսկից ա-
րիւնն հեղեղի պէս կը վագէր . ամենեւին ձայն չէր
հաներ ու մահուան մօտ կ'երեւար : Իր քովը կե-
ցած էր նաւուն նաւազապետն եւ դիւական հան-
դարտութեամբ մ'անոր գրպանը կը փնտուէր եւ
դտած բաները կը յափշտակէր : Նաւաստիներէն
եօթը հոգի՝ որոնց մէջ խոհակերութեան պաշտօն
վարող սեւամորթ մ'ալ կար , պաշտօնակալաց

խցերուն մէջ զէնք կը փնտռէին, եւ շուտով ա-
նոնցմէ մեծ բազմութիւն մը ձեռք ձգեցին։ Ասկէ
ետքն աւազակները նաւուն ծածկն ելան, եւ զԱւ-
գոստ ալ, որուն ձեռուըներն ետեւէն կապած
էին, իրենց հետ հոն տարին։ Հոն ճամբորդաց
բնակարանին սանդուխին գլուխը կեցան, ամենուն
ձեռքը մէյմէկ տապար, եւ վար պոռացին։ “Է
վարը գտնուողներ, ամենքնիդ ալ շուտով մէկիկ
մէկիկ վեր պէտք էք գալ, լսեցիք”։ Երկայն ատեն
եւ ոչ մէկն համարձակեցաւ վեր գալ. վերջապէս
անդղիացի մ'երեւցաւ, որն որ իբրեւ աշակերտ
նաւ մտած էր, խեղճը դառնապէս կու լար ու
նաւազապետին կ'աղաչէր որ իր կենացը խնայէ։
Ասոր պատասխանն իր գլխին տապարի հարուած
մ'եղաւ։ Առանց Ճիկ մը հանելու թշուառ պա-
տանին գետինը տապալեցաւ. Խոհակերը զինքը
պղտիկ տղու մը պէս բռնեց վեր վերցուց եւ ծո-
վուն ալիքներուն մէջ նետեց։ Վարը գտնուող
ճամբորդները հարուածին եւ պատանւցն իյնա-
լուն ձայնը յայտնի լսեցին, եւ ալ եւ ոչ մէկը
կ'ուզէր ծածկին վրայ ելլել։ Երբ որ ամէն խոս-
տում ու սպառնալիք օգուտ մը չըրաւ, ապստամբ
նաւաստիներէն մէկն առաջարկեց որ զանոնք միտով
իրենց տեղէն ելլելու ստիպէն։ Ան ատեն վարը
գտնուողներն սկսան միաբան վեր վազել, եւ այն-
պէս կ'երեւար որ նաւը նորէն հաւատարիմ մար-
դիկներու ձեռք պիտ'որ անցնի։

Այսկայն ապստամբներն աճապարեցին ու սան-
դուխին դուռը գոցեցին, եւ հազիւ Յ հոգի կա-
րող եղան նաւուն ծածկն ելլել. ասոնք իրենց
քիչորութեան եւ զէնք չունենալնուն պատճա-
ռաւ, չէին կրնար ապստամբաց դէմ դնել. նաեւ
նաւազապետն իրենց մեծամեծ խոստումներ ըրաւ
եւ քաղցրութեամբ խօսելով ապահովցուց որ ա-
մենեւին իրենց վեաս մը չընէր, անտարակոյս ներ-
սինները խաբելու եւ իրենց թաքստոցէն դուրս

Հանելու համար, որն որ իրօք ալ յաջողեցաւ:
 Վասն զի ներսը մնացողները ձայն տուին թէ ա-
 մենեւին դէմ դնելու փորձ չեն ըներ, այլ կ'ու-
 զեն անձնատուր ըլլալ ու հնագանդիլ: Մէկիկ
 մէկիկ սկսան վեր ելլել, բայց ապստամբք, ինչպէս
 առաջին Յ ելլողներուն ըրած էին, անոնց ձեռուր-
 ները կը կապէին ու գետինը կը նետէին. այսպէ-
 սով 27 հոգի՝ որոնք ապստամբութեան մասնա-
 կից չէին եղած՝ նուաճուեցան: Ասկէ ետքը դար-
 հուրելի տեսարան մը սկսաւ: Կապուած նաւորդ-
 ները նաւին ծայրը տարուեցան, հոն սեւ խոհա-
 կերը տապարով մէկիկ մէկիկ անոնց գլուխնե-
 րը ձեղքեց եւ կիսամեռ ծով նետեց: Աս կերպով
 22 հոգի սպաննուեցան: Աւգոստ ալ ինքը զին-
 քը կորսուած կը համարէր, եւ ամեն բոպէ կը
 սպասէր որ կարգն իրեն պիտ'որ գայ. բայց չա-
 րագործները կամ յոգնելով եւ կամ ըրած ջար-
 դերնին բաւական համարելով՝ բարեկամէս զատ
 չորս հոգւոյ ալ խնայեցին: Նոյն ժամանակը նա-
 ւազապետը կարաս մը շաքարողի վեր բերել տուաւ
 եւ ապստամբ նաւաստիք սկսան կերուխում մ'ը-
 նել որն որ մինչեւ արեւուն մտնելը տեւեց: Ա-
 ղէկ մը գլուխնին տաքնալէն ետեւ մտադրու-
 թիւննին նորէն իրենց մօտ պառկող կալանաւոր-
 ներուն վրայ դարձուցին, որոնք իրենց ամեն խօս-
 քերը յայտնի կը լսէին: Կ'երեւայ թէ չարագործ-
 ներէն մէկքանին ըմպելիքը չափէն աւելի խմելով՝
 քիչ մը մեղմացած էին. ասոնք կ'ըսէին թէ մնա-
 ցած կալանաւորներն ազատ թող տալու է եթէ
 յանձն առնուն ապստամբութեան մասնակից ըլ-
 լալ: Բայց սեւ խոհակերն որն որ ստոյգ դեւ մըն-
 էր եւ նաւուն մէջ նաւազապետին չափ ազդե-
 ցութիւն ունէր, այսպիսի առաջարկութիւն մը եւ
 ոչ ուղեց լսել, այլ տապառ մ'առած ոտք ելաւ
 որ իր դահճի պաշտօնը յառաջ տանի: Բարե-
 բախտութեամբ այնչափ արբած էր որ հազիւ ոտ-

Քի վրայ կրնար կենալ, եւ այսպէս Տիրք Բեդերս
անուամբ նաւաստին զինքը կարող եղաւ դիւրաւ
արգելուլ։ Աս Տիրք Բեդերս նաւավարը Հնդիկ
կնոջ մ'որդի էր, Ռւբսարոգաս ըսուած ցեղէն՝
որն որ Միսուրի գետին բղխած տեղերը կը բնա-
կի։ Իր հայրը մուշտակի վաճառական էր եւ Հնդկաց
ամէն վաճառատեղիները պտրտած էր։ Իսկ ին-
քը Բեդերս այնպիսի վայրենի տեսք մ'ունէր որ
իրեն նման մարդ մ'ամենեւին տեսած չէի։ Հա-
սակն եւ ոչ հինգ ոտնաչափ կար, բայց արտա-
քոյ կարգի հուժկու եւ զօրաւոր էր. գլխաւորա-
բար ձեռուրներն այնչափ մեծ էին որ մարդու
ձեռք ըլլալնին ամենեւին չէր իմացուեր. բազուկ-
ներն եւ ազդրները զարմանալի ձեւով մը ծոած
էին։ Նաեւ իր գլուխը արտաքոյ կարգի տգեղ
ձեւ մ'ունէր, սաստիկ հաստ եւ գրեթէ բոլորո-
վին լերկ էր, ասոր համար ալ միշտ կեղծամ մը
կը կրէր, որն որ հասարակօրէն անասնոյ մը, շատ
անգամ շան եւ արջու մորթի կտորէ մը շինուած
էր. ասով իր դէմքին վայրենութիւնն աւելի եւս
կը սաստկանար։ Բերանն այնչափ մեծ էր որ գրե-
թէ երկու ականջներուն կը դպչէր. բայց ասոր
հակառակ շրթունքը սաստիկ բարակ ու նեղ էին,
եւ չէին կրնար իր բրչաձեւ ակռաները ծածկել։
Իր ուժին ու զօրութեան, եւ իր կատաղութեան
վրայ հանդուգեղի նաւաստիք զարմանալի պատ-
մութիւններ կը պատմէին։ Բայց “Արամբուանին,, մէջ
շատ անգամ իրեն հետ կատակ կ'ընէին։ Աս մար-
դուն այսչափ մանրամասն սառագրութիւնն ընելս
անոր համար է որ ինքը թէպէտ եւ արտաքուստ
այնպէս վայրենի երեւոյթ ունէր, իմ բարեկամիս
ազատութեան պատճառ եղաւ, եւ աս պատմու-
թեան ընթացքին մէջ շատ անգամ առիթ պիտ'որ
ունենամ իր ըրածներն յիշելու։

Երկայն կռուէ ու վէճերէ ետքը վերջապէս
ապստամբք միաբանեցան որ մնացած կալանաւոր-

ները մակուկի մը մէջ իջեցընեն եւ բաղդին թող
 տան. միայն Աւգոստ աս կարգադրութենէ դուրս
 պիտ'որ մնար, վասն զի բեղերս իր ընկերներուն
 ծանոց որ կ'ուզէ զանիկայ իբրեւ իր քարտու-
 ղարը գործածել: Աս որոշման վրայ նաւազապետը
 վարի խցերն իջաւ որպէս զի տեսնէ թէ արդեօք
 բեռնարդ նաւապետը դեռ ողջ է թէ չէ: Ըստ
 մ'երկուքը մէկտեղ վեր եկան. նաւապետը մե-
 ռելի գոյն մ'ունէր, բայց քիչ մը զօրութիւն
 ստացած էր: Տկար ձայնով մ'ապստամբաց հետ
 սկսաւ խօսիլ եւ աղաչեց որ զինքը պղտիկ մա-
 կուկի մը մէջ հովին եւ ալեաց բռնութեան չմատ-
 նեն, այլ իրենց ապստամբութիւնը մէկդի թողուն.
 Ես անցածը կը մոռնամ, կ'ըսէր, զձեղ մօտաւոր
 տեղ մը ցամաք կը հանեմ եւ զձեղ ամենեւին
 դատաստանի չեմ մատներ: Կրնար աս խօսքերը
 հովին ալ զրուցել: Ոճրագործներէն երկուքն իր
 թեւերէն բռնեցին ու պղտիկ նաւակին մէջ նե-
 տեցին՝ որն որ արդէն ծով ձգուած էր: 'Նաւուն
 վրայ գտնուող չորս կապեալներուն ալ կապերը
 քակեցին եւ հրամայեցին որ անյապաղ նաւակին
 իջնան, զորն որ անոնք առանց ընդդիմութեան եւ
 առանց բառ մը խօսելու ի գործ գրին: Աւգոստ
 դեռ իր խեղճ վիճակին մէջ մնաց. թէպէտ
 եւ սաստիկ կ'ազաչէր որ վերջին անգամ մ'ալ
 հօրը փաթթուելու թող տան, բայց մտիկ ընող
 չկար: Մակոչկը դրուած գժբախտներուն քանի
 մը նաւու պաքսիմատ եւ սափոր մը ջուր նետե-
 ցին, սակայն ոչ կայմ, ոչ թիակ եւ ոչ ալ ա-
 ռագաստ մը տուին, եւ այնպէս զիրենք իրենց
 բախտին թող տուին: Աս միջոցիս գիշերը վրայ
 հասաւ. ամպապատ երկնից վրայ ոչ լուսին եւ ոչ
 պղտիկ աստղ մը կը տեսնուէր. թէպէտ եւ հովը
 սաստիկ չէր, սակայն ծովուն ալիքները մէծ շարժ-
 ման մէջ էին. նաւակը քանի մը բոպէ եաքն ալ
 չէր տեսնուէր: Թէպէտ եւ աս տառապելոց ա-

ղատութեան շատ քիչ յոյս կրնար ըլլալ, սակայն Աւգոստ ան յուսով ինք զինքը կը միխթարէր որ գուցէ հովի եւ ալիքները զմակցկը դէպ ի ցամաք կը տանին, եւ կամ նաւ մը ժամանակին զիրենք կը տեսնէ ու կ'ազատէ :

Վակէ երքն ամէն առագաստները պարզեցին եւ նաւն սկսաւ դէպ ի արեւմտեան հարաւ յառաջ երթալ. ապստամբաց միտքը ծովաչէնութիւն ընել էր, եւ որչափ որ Աւգոստ իրենց խօսքերէն իմացաւ, կ'ուղէին Բորդոյ Ռիքոյէն գացող նաւու մը վրայ յարձակիլ ու կողոպտել: Ալ Աւգոստին վրայ մտադրութիւն ընող չկար. իր կապերը քակուեցան եւ սկսաւ նաւուն մէջ ազատ պարտիլ: Մանաւանդ թէ Տիրք Բեղերս իրեն մասնաւոր սէր մը կը ցուցընէր, եւ իրեն հետ առանձին ընտանութեամբ մը՝ որչափ որ իր վայրենութիւնը թող կու տար, կը վարուէր: Կաեւ քանի մ'առթի մէջ զինքը խոհակերին կատաղութեան դէմ պաշտպանած էր: Ի վերայ այսր ամենայնի իր վիճակը միշտ վտանգաւոր ու դժուարին էր. ապստամբք գրեթէ շարունակ արբած էին, եւ իրենց բարի դիտաւորութեան վրայ ամենեւին չէր կրնար վստահուիլ: Բայց աս վիճակի մէջ ըլլալով ալ բարեկամն զիս երբեք մոքէն հանած չէր, այլ միշտ առիթ մը կը մինտուէր քովս դալու. քանի մ'անգամ ալ ուղած էր իմ պահուած ըլլալս յայտնել որ զիս գոնէ ծարաւէն մեռնելէն ազատէ: Վերջապէս ապստամբութեան երրորդ օրն երբ որ սաստիկ հովի մը պատճառաւ նաւավարք առագաստները վար առնելու զբաղած էին, Աւգոստ կարող կ'ըլլայ առանց իմացուելու իր խուցն երթալ, բայց մեծ ցաւով կը տեսնէ որ խոռվարաք զանիկայ ամէն տեսակ բեռերով լեցուցած էին. Կաեւ նաւուն վրայ գտնուած մեծ շղթան հոն բերած եւ ըստ ամենայնի ան տեղւոյն վրայ դրած էին, ուր որ ինձի դալու

ծակին դուռը կը դտնուէր. բարեկամիս զօրութիւնն աս արգելքը վերցընելու չէր բաւեր, ուստի յուսահատած նորէն ետ կը դառնայ ու նաւուն ծածկը կ'ելլէ: Հոն խափշիկ խոհակերը զինքը կը դիմաւորէ, դօտիէն կը բռնէ, ու կը հարցընէ թէ խցին մէջ ի՞նչ ըրաւ, եւ կ'ուղէր զինքը ծով նետել. բայց Տիրք Բեղերս վրայ կը հասնի աս անգամ ալ իր կեանքը կ'ազատէ: Սակայն խոռվարարք իր ձեռուըներն ու ոտուըները կը կապեն եւ կը տանին նաւավարաց բնակարանը պատին վրայ հաստատուած անկողնոյ մը մէջ կը դնեն, հրամայելով որ անկէ չշարժի մինչեւ որ նաւը նաւըլլէն չդադրի: Տիրք Բեղերսին աս բանս արգելելու համար ըրած ամէն ջանքն անօգուտ կ'ըլլայ:

Երբ որ խոհակերն ահագին սպառնալիքներով Աւգոստին քովէն կը հեռանայ, բարեկամն չէր դիտեր ի՞նչ ընէ, եւ դարձեալ միտքը կը դնէ որ իմ ծածկուած ըլլալս յայտնէ, վասն զի ստոյգ կը համարէր որ ես ծարաւին հաղիւ մէկ երկու օր ալ կընամ դիմանալ: Բայց յանկարծ միտքն ուրիշ խորհուրդ մը կու դայ, այսինքն յոյս կ'ունենայ որ դուցէ կարելի է իմ քովս դալու ուրիշ ճամբայ մը դտնել, որովհետեւ իր դրտնուած տեղը նաւին մթերանոցին քովն էր: Ամէն բանէ յառաջ կը փորձէ ձեռուըները շղթայէն ազատել, որն որ առանց մեծ դժուարութեան կը յաջողի, վասն զի հաստ բազուկներու համար շինուած էր, իսկ իրենները բարակ ու նիշար էին. աջ ձեռքը շուտով կ'ազատէ, անով կարող կ'ըլլայ միւս ձեռքն եւ ոտքին կապն ալ քակել. փորձելով կը տեսչէ որ խցին պատէն տախտակ մը հանելն եւ ան ծակէն ինձի դալը շատ դժուար պիտ' որ չըլլայ: Դեռ աս գործքին զբաղած ժամանակը մարդու մ'ոտնաձայն կը լսէ եւ հաղիւ կարող կ'ըլլայ աճապարելու շղթաննորէն ձեռուըներուն անցընել: Եկողը Տիրք Բեղերսն էր որուն ետեւէն Վագրն

ալ կու դար . Աւգոստ աս անասունն իմ նաւ մտնելէս ետքը ներս առած էր , որպէս զի ինձի յանկարծական ուրախութիւն մը պատճառէ . ապրստամբութեան ելլելէն վեր խեղճ շունը տեղ մը փակուած կը կենար , մինչեւ որ բեղերս զինքն ազատեց ու բարեկամիս քովը բերաւ : Վայրենի նաւավարն աս իրիկուն արտաքոյ կարգի բարեկամական վարմունք մը կը ցուցընէր : Աւգոստին համար աղած մնի կտոր մը , գետնախնձոր եւ սափոր մը ջուր բերած էր , եւ խոստացաւ որ երկրորդ օրն աւելի աղէկ կերակուր կը բերէ : Հազիւ թէ նաւավարն անկէ չեռացաւ , Աւգոստ քովին ունեցած կտրոցովը զորն որ բարեբախտութեամբ ապստամբք իրմէ առած չէին , սկսաւ տախտակն հանելու աշխատիլ . բոլոր գիշերը կրնար հանգիստ իր գործքն յառաջ տանիլ , վասն զի նաւավարք իրենց առաջին բնակարանն ամենեւին ոտք չէին կոխեր , այլ պաշտօնակալաց խուցն իւրենք զիրենք կերուխումի եւ ուրախութեան տուած էին , եւ հազիւ վերջին հարկաւորութեան ատեն առագաստներն ու զէկը կը հոգային :

Եռտու ըլլալուն պէս տախտակը կը քակուի եւ բարեկամիս անկողնին ըստ ամենայնի քովը ծակ մը կը բացուի , այնպէս որ անկողնինը զինք կրնար ծածկել եւ դրսէն ամենեւին չէր երեւար : Աւգոստ ծակէն ներս կը մտնէ , որուն ետեւէն շունն ալ կու դայ եւ քիչ մ'ատեն ասդին անդին հոտուրտալէն ետեւ՝ երկայն հաջելու ձայն մը կ'արձակէ : Նոյն ժամանակը բարեկամիս միտքը կ'իսնայ որ կրնայ շունն իրբեւ թղթատար դործածել . շուտ մը մատին ծայրը քիչ մը կը ծակէ . փայտի կտոր մը գրչի պէս կը կտրէ եւ նաւավարի մը դարանին մէջ դտած թղթի կտորին վը մատէն ելած արիւնով հետեւեալ խօսքը կը գրէ . “Աս թուղթս իմ արիւնովս կը գրեմ աղէկ պահուէ , կեանքդ անկէ կախուած է,,: Թուղթը շան

վրայ կապելէն ետքը թող կու տայ որ զիս վինառէ, եւ ինքն իր տեղը կը դառնայ, ծակը նորէն կը դոցէ, եւ ամենեւին իր անկէ չեռացած ըլլալը չիմացուիր: Քիչ մ'ետքը թէ բեղերս եւ թէ միւս նաւավարք իր քովը կամ թէ ճիշդ խօսելու համար իր գտնուած տեղը կու դան, վասն զի ամենեւին իր վրայ մտադրութիւն ընող չկար: Ամէնն ալ վերջին աստիճանի արբած էին եւ համարձակ կը խօսէին թէ իրենցմէ մէկ մասը նաւազապետին առաջնորդութեամբ Ճնդկաստանի կողմերը պիտ'որ երթայ եւ հոն ծովաչէնութիւն պիտ'որ ընէ, իսկ միւս մասն՝ որն որ մինչեւ նոյն ժամանակ նաւուն մէջ տիրող էր, Տիրդ բեղերսին խորհրդովը հարաւային ծովը նաւարկելով՝ կիտորսութիւն պիտ'որ ընէր, եւ կամ ուրիշ գործքի մը ձեռք պիտ'որ զարնէր:

Վիշերն Աւգոստ դարձեալ առանձին մնացած էր. ուստի դարձեալ իր շղթաները կը հանէ, եւ նորէն ինձի դալու փորձ մը կ'ընէ: Խցին մէջ գտնուած պարապ շիշ մը ջրով կը լեցընէ քանի մը գետնախնձոր գրպանը կը դնէ. լապտերի մը մէջ ճրագի կտոր մը մնացած էր, զանիկայ կը վառէ եւ ծակէն անցնելով իր անկողնովն այնպէս կը դոցէ որ դրսէն չերեւայ, եւ կը սկսի դէպ իմ կողմն դալ: Իր առջեւն ելած բեռերուն եւ արկրղներուն խառնակութեան մէջէն հազիւ մեծ դըժարութեամբ կարող կ'ըլլայ յառաջ երթալ. արդէն քանի մը բոպէ ետքը տեղւոյն ապականեալ օդը զինքը նեղելու սկսած էր, որով իմ դեռ ողջ ըլլալուս վրայ բոլորովին յոյսը կտրած էր: Քանի մ'անգամ զիս անունովս կը կանչէ բայց պատասխան չառնելով իր կարծիքին վրայ աւելի եւս կը հաստատուի: Եւ որովհետեւ ծովը սաստիկ ալէկոծեալ ըլլալով՝ նաւուն մթերանոցին մէջ մեծ դըժիւն մը կը հանէր, կարելի չէր որ իմ շունչ առնելուս կամ խորդալուս ձայնը լսէր:

Արկեղս քովս համնելու ամէն փորձ ընելէն ետեւ
վերջապէս այնպէս տեղ մը կը հասնի որ ամէն
կողմ գոցուած էր եւ ճամբայ մը գտնելը կարելի
չէր. հոս բոլորովին վհատած յուսահատութեամբ
ինք զինքը գետինը կը նետէ եւ կը սկսի տղու
պէս լալ: Նոյն ժամանակս շիշի մը կոտրուելուն
ձայնը կը լսէ. աս ըստ ինքեան աննշանակ բանն
իմ կեանքս աղատեց, որովհետեւ բարեկամն զիս
արդէն մեռած կարծելով՝ կը խորհեր նորէն ետ
դառնալ:

Ուէպէտ եւ Աւգոստ կատարեալ ստոյդ չէր
որ նոյն ձայնն հանողն ես եմ, սակայն կը քա-
ջալերուի իր գործքն յառաջ տանելու. նորէն
իմ անունս կը կանչէ, բայց ես պատասխան տա-
լու կարողութիւն չունեի. լեզուս բոլորովին բրո-
նուած էր: Դարձեալ կը համոզուի որ ես կեն-
դանի չեմ, ու կ'ուզէ ետ դառնալ, նոյն ժամա-
նակը դանակին իյնալուն ձայնը կ'առնու, որուն
վրայ յցսը նորէն կ'արծարծի եւ անդամ մ'ալ
բարձրաձայն զիս կը կանչէ: Աս անդամ լեզուս
բացուած էր, ուստի կարող եղայ պատասխան
տալ. իմ դեռ ապրելուս վրայ սաստիկ ուրախա-
ցած, դարձեալ սաստիկ ճիգ մ'ըրաւ ու կարաս-
ներուն եւ արկղներուն վրայէն անցնելով վեր-
ջապէս քովս հասաւ ու բոլորովին դօրութիւնն
սպառած առջեւս գետինն ինկաւ:

Աս դէպքերն Աւգոստ միայն համառօտիւ ին-
ձի պատմած էր, որուն մանրամասն պարագաներն
եաբէն իմացայ: Կը վախնար որ իր հեռաւորու-
թիւնը կ'իմացուի, իսկ ես ալ չէի կրնար երկայն
ատեն ան ահագին բանտին մէջ մնալ: Ուստի ո-
րոշեցինք որ դէպ ի նաւավարաց խցին ծակը ճամ-
բայ ելլենք եւ ես անոր մօտ կենամ մինչեւ որ
դուրս ելլելու յարմար ատենը հասնի: Շունն ալ
չուզեցինք հոն թողուլ. աս բանս մեզի մեծ ան-
դթութիւն երեւցաւ: Բայց խնդիրը դիւրաւ որո-

շելու բան չէր : Անասունը բոլորովին հանդարտ կ'երեւար . ականջս արկեղ վրայ դրի եւ ամենեւին անոր շունչ առնելու ձայնը չէի լսեր . հաստատուն համարելով որ արդէն մեռած է , արկղը բացի : Բոլոր երկայնութեամբը տարածուած պառկած ու կատարեալ թմրած էր . բայց դեռ կ'ապրէր : Թէպէտ եւ կորսնցընելու ժամանակ չունէինք , սակայն չէի կրնար ինք զինքս որոշել որ շունն՝ որն որ երկու անգամ իմ կեանքս աղատած էր , առանց աղատելու փորձ մ'ընելու իր բախտին թող տամ : Վերջապէս սաստիկ դժուարութեամբ զինքն հետերնիս առինք . Աւգոստ ստիպուեցաւ աս մեծ եւ ծանրամարմին շունը գիրկն առած՝ ճամբաներնուս վրայ գտնուող արկղներուն եւ կարասներուն վրայ ելլել եւ այնպէս միւս կողմն անցնիլ , որուն սաստիկ զօրութիւն մը հարկաւոր էր . իմ նոյն ժամանակն ունեցած տկարութիւնս թող չէր տար որ ես ալ աս բանիս քիչ մ'օգնեմ :

Աս կերպով վերջապէս ծակին քովն հասանք , նախ Աւգոստ անկէ դուրս ելաւ , շունն ալ իր ետեւէն դնաց : Մինչեւ աս ժամանակս բաներնիս շատ յաջող յառաջ կ'երթար , որուն համար զերմ աղօթքով Աստուծոյ շնորհակալ եղանք : Մէջերնիս խօսելով պատշաճ համարեցանք որ ես ծակին մօտ կենամ , ուսկից բարեկամն կրնար դիւրաւ իր կերակրոյն մէկ մասն ինձի տալ , եւ կրնայի նոյն տեղն աւելի մաքուր օդ մը շնչել : Հաղիւ թէ Աւգոստ իր անկողնին մէջ մտած եւ ձեւուըները շղթային անցուցած էր , արեգակը ծագեցաւ եւ իր ճառագայթներովը նաեւ անոր բնակարանը լուսաւորեց : Մեծ վտանգէ մ'աղատած էինք , վասն զի հազիւ թէ բարեկամն ամէն բան իր առաջին կարգին մէջ խոթեց , նաւաղապետը Տիրդ Քեդերսին եւ խոհակերին հետ վարիջաւ , եւ սկսան մէջերնին դալու նաւուն վրայ

խօսիլ, զորն որ պիտի որ կողոպտէին։ Խոհակերն Աւգոստին անկողնոյն դլիսի կողմը նստաւ. Ես իմ պահութած տեղէս ամէն բան կրնայի լսել, վասն զի ծակին տախտակը նորէն իր տեղն հաստատուած չէր, այլ միայն անոր առջեւը շապիկ մը կախուած էր. խափշիկը կրնար ամէն ըոպէ ասքանս դիտել եւ ան ատեն երկուքնիս ալ անշուշտ կորսուած էինք։ Բոլոր աս ժամանակս վագրն անկողնին ոտքին կողմը նստած էր եւ կ'երեւար թէ կամաց կամաց կ'առօղջանայ։

Խաւագապետն ու խոհակերը քիչ մ'ետքը գացին եւ միայն Տիրդ Բեդերս բարեկամիս քովը մնաց, եւ խափշիկին նստած տեղը նստելով՝ սկըսաւ մեծ ընտանիութեամբ խօսիլ։ Ան ատեն իմացանք որ իր գինովութիւնն՝ որն որ միւս երկուքին իր քովը գտնուած ժամանակը վերջին աստիճանի հասած կ'երեւար, ըստ մեծի մասին շինծու եւ ձեւացուցած էր։ Աւգոստին ամէն հարցումներուն դիւրաւ կը պատասխանէր, եւ զինքը կ'ապահովացընէր որ հայրն ստուգիւ աղատած է, վասն զի կ'ըսէր անոնց ծով ձգուելէն քիչ մ'ետքը հինգ նաւ երեւցաւ որոնցմէ մէկն անտարակոյս մակոյկը տեսած եւ օդնութեան հասած է։ Իր խօսակցութեան կերպը շատ քաջալերիչ ու միսիթարական էր, որն որ ինձի մեծ զարմանք եւ միանդամնյն մեծ ուրախութիւն ալ պատճառեց։ Սկսայ յուսալ որ Տիրդ Բեդերս մեզի աղէկ գործիք մը կրնայ ըլլալ, որուն ձեռքովը կրնանք նաւը մէր իշխանութեան տակ առնուլ։ Աս խորհուրդս առաջին անգամ առիթ գտածիս պէս բարեկամիս հաղորդեցի, եւ իրեն ալ կարելի երեւցաւ, սակայն ըստ թէ մեծ խոհեմութեամբ դործքի ձեռք զարնելու ենք, վասն զի Բեդերսին աս փոփոխութիւնը շատ անգամ ըոպէական բան է, եւ իրեն վրայ երբեմն խենթութեան նշաններ ալ կ'երեւան։

Աեղերս ամբողջ ժամ մը բարեկամիս քով
մնալէն ետեւ վեր դնաց ու մեծ կտոր մ'աղած
մսի խորված եւ խմորեղէն մը բերաւ։ Օրուան
մնացած մասն եւ բոլոր գիշերն առանձին մնա-
ցինք. Աւգոստ զիս իր անկողնին մէջ պառկեցուց
եւ մինչեւ առտու հանդիստ քնացայ, որ ժամա-
նակն որ բարեկամն զիս արթնցուց, եւ շուտով
ծակէն ներս խրկեց, վասն զի նաւուն վրայ ոտ-
նաձայն կը լսէր։ Վագրը կատարեալ առողջացած
էր եւ ամենեւին կատաղութեան նշան չէր ցու-
ցըներ, այլ իր առջեւը դրուած կերակուրն ու ջու-
րը սիրով կ'ուտէր ու կը լափէր։ Ասիկայ տես-
նելով շատ ուրախացայ որ զինքն արկեղ մէջ
թող չտուի։

Տասուիրեք օր էր որ Կանդուգեղէն ելած
էինք ու բաց ծովու մէջ կը նաւարկէինք։ Յու-
նիսին երկրորդ օրը նաւաղապետը բարեկամիս բնա-
կարանն եկաւ անոր անկողնին մօտեցաւ եւ բա-
րեկամական կերպով մ'անոր կռնակը զարնելով
հարցուց թէ Նթէ իր կապերը քակելու եւ զինքն
աղատ թող տալու ըլլայ, աղէկ կը վարուի ու կը
խոստանայ պաշտօնակալաց սենեակը չդալ՝ զորն
որ ապստամբք իրենց սեպհականած էին։ Յայտնի
է որ Աւգոստ իրմէ պահանջուածները յանձն
պիտօր առնուր, որուն վրայ նաւաղապետն շիշ
մը մէջէն անոր պուտ մը շաքարօղի խմցուց եւ
բոլոր կապերն արձակեց։ Ետքն երկուքը մէկտեղ
նաւուն ծածկն ելան ու բարեկամն երեք ժամ
հոն մնաց։ Երբ որ ետ դարձաւ, ինձի իմացուց
որ անկէ ետքը բոլորովին աղատ է եւ նաւուն մէջ
ուղած տեղը կրնայ պտըտիլ. նաեւ ինձի աղէկ
կերակուր եւ սափոր մը ջուր բերաւ։ Նաւը գեռ
միշտ նոյն տեղերը կը պտըտէր եւ նաւավարք
կանանչ հրուանդանէն գալու նաւուն կը սպա-
սէին. կը կարծէին որ չեռուէն երեւցող առա-
գաստը նոյն նաւինն է։

Յուլիսի Յին Աւգոստ ինձի Երեք վերմակ բերաւ, որոնցմէ հանգիստ անկողին մը շինեցի. բարեկամն նոյն օրն ամբողջ չերեւցաւ. վագրն իր անկողնին վրայ պառկած էր եւ իր ցաւերն անցած կ'երեւային: Նաւը սաստիկ հովի հարուած մ'ընդունեցաւ, բայց մեծ վնաս չկրեց: Տիրգ բեդերս իր Աւգոստին ցուցուցած բարեկամութիւնն օրէ օր կ'աւելցընէր, իր երկայն խօսակցութեանցը մէջ Խաղաղական ովկիանոսին եւ անոր կղզիներուն ստորագրութիւնն ըրաւ եւ բարեկամիս հարցուց թէ ան գեղեցիկ կղզիներուն այցելութիւն մ'ընելը ծովահենութենէն աղէկ չէ: Աւգոստ մեծ յօժարութեամբ աս հարցման հաստատական պատասխան տուաւ: Բարեկամն Յուլիսի 4ին օրուան մեծ մասը նաւուն ծածկին վրայ անցուց որպէս զի ապստամբաց խօսքերը մտիկ ընէ եւ անոնց խորհուրդն իմանայ: Ասոնց մէջ շատ անգամ վէճ կ'ըլլար, որն որ մէկ անգամ կատարեալ կուուց փոխուեցաւ եւ անոր մէջ խոռվարաբք ճիմ զոններ անունով նաւաստին ծովնետեցին: Յուլիսի 5ին սաստիկ մրրիկ մ'ելաւ եւ հարկ եղաւ նաւուն ամէն առագաստները վար առնուլ: Աս գործողութեան ժամանակը գինով նաւավար մը ծով ինկաւ ու խղզուեցաւ. իր ընկերները զինքն աղատելու ամենեւին փորձ չըրին, ասկէ ետքը նաւին մէջ միայն տասուիրեք հոգի մնացին, զիս եւ Աւգոստն ալ մէկտեղ համրելով: Մրրիկն երկրորդ օրը մինչեւ իրիկուն շարունակեց եւ նաւն սկսաւ ջուր առնուլ, որով հարկ եղաւ անդադար ջրհաններով պարպել. նաեւ նաւը քանի մը տեղէն վնասեցաւ եւ ամսոյն 7ին ծովն աւելի եւս սաստկանալով՝ ջուրն հեղեղի պէս ներս սկսաւ դալ: Նաւավարները նաւին դրսի կողմը ճիւթապատ առագաստ մ'անցուցին եւ անով ջուրը քիչ մ'արդելեցին: Կոյն օրը բեղերս Աւգոստին հետ երկայն խօսակցութիւն մ'ըրաւ

եւ անոր իմացուց որ նաւավարներէն երկու հոգի ալ նաւազապետին կողմն անցան, այսինքն յանձն առին ծովաչենութիւն ընել:

Յուլիսի 9ին նաւազապետը զնաւը դեպ ի Անդիլեան կղզիներն ուղղել տուաւ ուր որ իր ծովաչէնութեան խորհուրդն ի գործ դնել կ'ուղէր. նոյն օրը ծովին հանդարտ ըլլալով՝ կարելի եղաւ նաւուն վնասուած տեղերը նորոգել: Տիրդ բեղերս աս օրս սկսաւ աւելի եւս յայտնութեամբ Աւգոստին հետ խօսիլ եւ անոր իմացուց որ ինքն ամենեւին նաւազապետին պիտօր չհազանդի, այլ ամէն ճիգն ի գործ պիտօր դնէ որ նաւուն հրամանատարութիւնն իր ձեռքն անցընէ, եւ Աւգոստին հարցուց որ աս բանիս գործադրութեան ատեն իրմէ ալ կրնայ օգնութիւն յուսալ, որուն բարեկամն յայտնապէս ըսաւ թէ ձեռքէն եկած ամէն օգնութիւնը կ'ընէ: Ասոր վրայ բեղերս գնաց նաւազարաց միտքն իմանալու:

Աս խօսակցութեան հետեւեալ օրը Տիրդ բեղերսին կողմնակցութենէն նաւավար մը յանկարծ սաստիկ տանջուելով՝ մեռաւ. Բեղերս կարծեց որ նաւազապետը զինքը թունաւորած է, եւ կը խորհի իրեն ալ նոյնն ընել. նաւաստիներէն ամէնը նաւազապետին կողմն անցնելու վրայ էին եւ բեղերս միտքը դրաւ որ նաւն իր ձեռքն անցընելու խորհուրդն ի գործ դնէ. Աւգոստ նորէն իր օգնութիւնը խոստացաւ եւ յարմար առիթ համարելով իմ նաւուն մէջ գտնուիլս անոր իմացուց: Բեղերս աս անակնկալ լրին վրայ շատ զարմացաւ, բայց միանգամայն մեծ ուրախութիւն ցուցուց. շուտ մ'երկուքն ալ խուցն իջան. բարեկամն զիս անունովս կանչեց եւ շուտ մը վայրենի նաւավարին հետ բարեկամացանք: Մէջերնիս միաբանեցանք որ առաջին յարմար առիթին նաւը ձեռքերնիս ձգենք եւ ամենէն մօտաւոր նաւահանդիստը տանելով՝ տեղոյն կառավարութեան յանձնենք:

Բեդերս խաղաղական ովկիանոս երթալու խոր-
հըրդէն ետ կեցաւ, վասն զի ասոր նաւավարաց
բաղմութիւն մը հարկաւոր էր զորն որ չունէինք:
Աը յուսար որ իմ եւ Աւգոստին վկայութեամբը
դատաւորք իրեն կը ներեն: Մեր խորհուրդն այս-
չափ յառաջ տարած էինք երբ որ յանկարծ
“Ամէն ձեռք նաւուն վրայ,, աղաղակը զանիկայ
միջահատեց:

Աստիկ հով մը նաւը գրեթէ բոլորովին մէկ
կողմը պառկեցուցած էր. առագաստները պէտք
էր վար առնուլ, զորն որ կարելի չէր շուտով
ընել, վասն զի նաւավարը դարձեալ գինովցած
էին. բայց վերջապէս մէծ աշխատութենէ եւ նաւը
շատ ջուր առնելէն ետքը վար առնուեցան: Հովն
երկու անդամ ալ բռնութեամբ նաւուն զարկաւ
եւ ասոր ետեւէն ահագին մրրիկ մը սկսաւ. սա-
կայն նաւուն վրայ ալ գործ չկար, ուստի Բեդերս
եւ Աւգոստ նորէն քովս եկան որ խորհուրդնիս
յառաջ տանինք: Յայտնի տեսանք որ նոյն ժա-
մանակէն աւելի մեր ուղածն ի գործ դնելու յար-
մար ժամանակ չէինք կրնար գտնել, որովհետեւ
այնպիսի մրրկի եւ ալէկոծութեան մատեն ոչ ոք
պատերազմ ու կոխւ ընելու վրայ կը մտածէ: Եթէ
մեր գործքն յաջող երթար կրնայինք մեր հակա-
ռակորդներէն քանի մը հոգի ազատել ու նաւը
կառավարելու գործածել: Գլխաւոր գժուարու-
թիւնը զօրութեանց անհաւասարութիւնն էր. մենք
միայն երեք հոգի էինք, մեր հակառակորդներն
ինը հոգի. ասկէ զատ բոլոր զէնքերն անոնց քովին
էին. մենք միայն երկու ծոցի ատրճանակ ունէինք՝
զորոնք Բեդերս միշտ քովը կը կրէր, եւ մէկ մէծ
նաւավարի դանակ մ'որն որ իր գօտիէն կախուած
էր: Միանգամայն համոզուած էինք որ նաւազա-
պետը Բեդերսին վրայ միշտ կասկած ունէր եւ
առթի մը կը սպասէր որ անոր կենացը վերջ տայ.
ասոք համար ամէն տապարներն ու կացինները

վերցընել ու պահել տուած էր։ Աս պատճառ
ներուն համար կարելի չէր շուտով գործքի ձեռք
զարնել, եւ հարկ էր որ գործողութիւննիս մեծ
խոհեմութեամբ սկսինք։

Իեղերս առաջարկեց որ ինքը նաւուն ծածկն
ելլէ, հոն պահպանութիւն ընող նաւավարին հետ
խօսելու սկսի եւ զինքն յանկարծ բռնէ ծով նե-
տէ. անկէ ետքն ես եւ Աւգոստ ալ վեր ելլենք
եւ երեքնիս մէկտեղ պաշտօնակալաց խցին դու-
ռը գոցենք եւ այնպէս ապստամբներն անոր մէջ
փակենք։ Ես աս առաջարկութեան դէմ դրի,
որովհետեւ համոզուած էի որ նաւաղապետն ամէն
զգուշութիւնն ըրած է եւ աս կերպով անակնկալ
զինքը նուածելը կարելի չէ. արդէն նաւուն ծած-
կին վրայ պահապան կեցընելն աս բանիս յայտնի
նշան մըն էր, որովհետեւ կիտորսի նաւերուն ծամ-
բան գտնուած ատենն անոնց վրայ ամենեւին պա-
հապան չիգտնուիր։ Աւգոստ խորհուրդ տուաւ որ
իեղերսին օգնութեամբն իր խցին մէջ դրուած
բեռերը պարպեն եւ գետինը բացուած ծակէն
անցնելով յանկարծ ապստամբաց վրայ յարձա-
կին. աս խորհուրդն ալ իբրեւ անգործադրելի
թող տրուեցաւ։

Իարեբախտութեամբ իմ միտքս խորհուրդ մ'ին-
կաւ որ գուցէ նաւավարաց աւելորդապաշտա-
կան անձկութիւնը գրգռելու եւ նաւաղապետին
չար իսիղճը դրդելու գործք մը մէր բանին յաջո-
ղելուն աղէկ կընայ ծառայել։ Արդէն պատմեցի
որ նոյն առտուն նաւավարներէն մէկը սաստիկ
տանջուելով՝ հոգին փչած էր, նաւաղապետին
ձեռքէն դաւաթ մ'օղի առնելէն ու խմելէն ետ-
քը։ Իեղերս հաստատեց որ նաւաղապետը զա-
նիկայ թիւնաւորած է, ես իմ գործողութիւնս
աս կարծիքին վրայ չիմնեցի։

Վեռնողին դին իր մահուանէն քիչ մ'ետքը
զարհուրելի կերպարանք մ'առած էր. փորն ու

ձեռուըներն արտաքոյ կարգի ուռած էին, իսկ երեսը խորշոմած ու կաւճի պէս ձերմակցած էր եւ միայն երկու երեք տեղ կարմիր բծեր ունէր. ասոնցմէ զատ դէմքին վրայ կարմիր գիծ մը ձեւացած եւ աչքին մէկը կարմիր թաւշէ կապի մը պէս գոցած էր: Աս այլանդակ վիճակի մէջ զինքը ծով պիտօր նետէին, բայց նաւազապետն՝ որուն խիղճը գուցէ իր ըրած եղեռնադործութեան համար անհանգիստ կ'ըլլար, նաւավարաց հրամայեց որ մեռելցն մարմինն իր անկողնին մէջ դնեն եւ անոր վրայ թաղման հանդէսը կատարեն, ինչպէս որ նաւավարաց մէջ սովորութիւնն է: Աս հրամանը տալէն ետեւ նորէն իր խուցը քաշուած էր, չուզելով իր զոհին երեսը տեսնել: Երբ որ հրամանը կատարելու պատրաստութիւններ կը տեսնուէին, մըրիկն այնչափ սաստկացաւ որ հարկ եղաւ մեռելն եւ ամէն ուրիշ զբաղումները մէկդի թողուլ:

Աս պարագան մեր խորհուրդը գործադրելու շատ աղէկ օգնեց. Բեղերս նաւուն ծածկն ելաւ եւ պահանորդ նաւավարին մօտեցաւ որն որ Ալլան կ'անուանուէր, ու խոռվարաց մէջ իր անգըթութեամբն ու վայրենութեամբն անուանի էր: Աս ողորմելոյն վիճակը շուտ մ'որոշուեցաւ. Բեղերս իր սովորական անտարբերութեամբն անոր քովին եկաւ եւ յանկարծ գօտիէն բռնելով՝ ծովուն ալեացը մէջ նետեց, խեղճն եւ ոչ ճիկ մը հանելու ժամանակ ունեցաւ: Ասկէ ետքն զմեղ վեր կանչեց: Մեր առաջին գործքն եղաւ զէնք փնտուել. աս գործողութեան ատեն մեծ զգուշութիւն պէտք էր ընել. ամէն մէկ քայլին պէտք էինք կանկ առնուլ, վասն զի նաւն արտաքոյ կարգի շարժման մէջ էր. սակայն երկայն ատեն ալ նաւուն վրայ չէինք կրնար մնալ. նաւազապետն ամէն բոպէ կրնար վեր ելլել ջրհանները քաշելու հրաման տալու համար, վասն զի նաւն ան-

գաղար ջուր կ'առնուր : Չատ մինտուելէն ետեւ
տեսանք որ ջրհաններուն ձողերը մեզի դէնքի տեղ
աղէկ կրնային ծառայել . ես եւ Աւգոստ անոնցմէ
մէշմէկ հատ առինք ու պահեցինք . ետքը մեռելին
զգեստն հանեցինք ու զինքը ծով նետեցինք : Աւ
գոստ Ալանին տեղը կեցաւ բայց կոնակն ապրա-
տամբաց բնակարանին դուռը դարձուց որպէս զի
դուրս ելլողը բանին էութիւնը շուտով չիմանայ :
Ես եւ Բեղերս խուցն իջանք . հոն սկսայ մեռելին
նմանելու համար կերպարանափոխ ըլլալ . դիակին
վրայէն հանած զգեստնիս ասոր աղէկ ծառայեց
վասն զի մասնաւոր ձեւ մ'ունէր , եւ նիւթն ալ
միւսներուն հագածէն տարբեր էր : Զանիկայ հագ-
նելէս ետքը սկսայ ամէն կողմն լաթեր խոթել
որպէս զի ուռած ձեւանամ ինչպէս որ էր մե-
ռեալը . ձեռուրներս ալ երկու մեծ ձեռքնոց ան-
ցուցի եւ անոնց մէջն ալ լաթի կտորներով լի-
ցընելով՝ կատարեալ ուռած ձեւացուցի : Ասկէ
ետքը Բեղերս երեսս կաւիճ քսելով՝ կատարեալ
ձերմակցուց ու մատին ծարը քիչ մը ծակելով
երեսս սրսկեց , նաեւ նոյն արեամբ կարմիր գիծն
ալ շինեց որն որ մեռելցն երեսին վրայ ձեւա-
ցած էր : Երբ որ կանթեղի մ'աղօտ լուսովը խցին
մէջի կոտրած հայելցն մէջ գէմքս տեսայ , նոյն իսկ
ես զարհուրեցայ ու բոլոր մարմնովս սկսայ դո-
ղալ , եւ հաղեւ կրցայ մեծ ճիգ ընելով ինձի
յաղթել ու գործքս յառաջ տանիլ : Ուշանալու-
եւ տատամնելու ժամանակը չէր , ուստի շուտ մը
նորէն նաւուն ծածկն ելանք :

Օգուշութեամբ սողալով մինչեւ ապստամբաց
խցին դուռը հասանք , որն որ բոլորովին գոցուած
չէր . դրան առջեւը փայտի կտոր մը դրուած էր ,
անտարակոյս անոր յանկարծ դոցուիլն արգելե-
լու համար : Չատ դժուարութեամբ խցին մէջ
եղածները կրնայինք տեսնել . ապստամբաց վրայ
յարձակելու խորհուրդն ի գործ չդնելնիս մեզի

մեծ բախտ մըն էր, վասն զի յայտնի տեսանք որ
ամէնն ալ հարկաւոր զգուշութիւններն ըրած էին :
Մէջերնէն միայն մէկը կը քնանար, ասիկայ խցին
սանդուխին վարի ոտքին առջեւը պառկած էր
քովը հրացան մը դրած . միւսներն իրենց անկո-
ղինները գետինը տարածած եւ անոնց վրայ նստած
էին, ու եռանդով մը կը խօսակցէին : Թակէտ
եւ արբած կ'երեւային՝ որուն յայտնի նշանն իրենց
քովը կեցող սափորներն ու շիշերն էին, սակայն
դեռ խելքերնին վրանին էր . ամենուն դանակը
մէջքէն կախուած էր, երկուքը կամ երեքն ատըր-
ձանակ ալ ունէին . հրացանները շատ մօտ կեցած
էին այնպէս որ մինակ ձեռքերնին երկնցընել
բաւական էր անոնց հասնելու :

Որչափ որ միրկին եւ ալեաց խորտակման ձայ-
նին մէջէն իրենց խօսքերը կարող եղանք լսել,
խնդիրը յատակագիծ մը շինելու վրայ էր թէ
ուր տեղն առաջին անգամ ծովահենութիւնը պէտք
է սկսիլ, եւ միանգամայն թէ ինչպէս կերպով մը
բեղերսն եւ Աւգոստը մէջտեղէն վերցընելու է .
Վասն զի կուղէին ժամ մը յառաջ ասոնց ձեռ-
քէն ապահովեալ : Նաւազապետը բացայատ ըստ
թէ եթէ կուղենք նաւուն մէջ ապահով ըլլալ,
պէտք ենք երկուքն ալ ծով նետել : Ասկէ ետքն
հրամայեց որ զանոնք վար բերեն, որպէս զի աչ-
քին առջեւն ըլլան եւ կարող չըլլան դաւաճա-
նութիւն մը մտածել :

Ոեւ խոհակերն ոտք ելաւ որ աս հրամանը կա-
տարէ, սակայն բարեբախտութեամբ նաւուն շար-
ժումէն՝ որն որ նոյն միջոցին սաստկացած էր,
գետինը գլորեցաւ, որով մենք ժամանակ ունե-
ցանք ետ քաշուելու եւ մեր ընելիքը մտածելու :
Խափշիկը միայն գլուխը խցին դռնէն դուրս հա-
նեց . կարծելով որ Ալան գեռ իր պահպանու-
թեան տեղն է, անոր նաւազապետին կամքը ծա-
նոց : Բեղերս ձայնը փոխելով՝ անոր պատասխան

տուաւ, որուն վրայ խոհակերն առանց կասկած մ'ունենալու նորէն ներս քաշուեցաւ:

Այսն ժամանակն Աւդոստ ու Բեղերս ալ ապրատամբաց խուցն իջան, զորոնք նաւազապետը կեղծեալ բարեկամութեամբ ընդունուեցաւ: Աւդոստին պուտ մը շաքարօղի խմցընելէն ետքն իրեն ըսաւ թէ վրադ շատ գոչ եմ եւ ասկէ ետքն զքեզ ալ իմ կողմնակիցներէս մէկը կը համարիմ, ուստի կրնաս միշտ մեր բնակարանը մնալ: Ես աս ամէն խօսքերը մտադրութեամբ լսեցի եւ բոլոր զօրութիւնս ժողվեցի որ կարող ըլլամ Բեղերս նշան տուածին պէս, ինչպէս մէջերնիս որոշած էինք, վար իջնալ: Ասիկայ ապստամբութեան վրայ խօսք բացած էր եւ եղած արիւնահեղ դէպքերը յառաջ բերելով՝ մեծ ճարտարութեամբ աւելորդապաշտական վախեր զարթուցաննելու կ'աշխատէր, որն որ նաւավարաց մէջ շատ հասարակ է: Թէպէտ եւ իր ամէն խօսքերը չէի լսեր, սակայն ապստամբաց երեսէն յայտնի կ'իմանայի անոնց ըրած ազգեցութիւնը: Կաւազապետը շատ այլայլած էր, եւ երբ որ խօսքը նոյն առտու մեռնող նաւավարին զարհուրելի կերպարանքին վրայ եկաւ, անիկայ գրեթէ մարածի պէս կ'երեւար: Բեղերս անոր հարցուց թէ հարկ չէ որ ան զարհուրելի մեռելը շուտով նաւէն դուրս նետուի. նաւազապետն աչուրներն իր բոլորտիքը նստող նաւավարներուն դարձուց, իբրեւ թէ կ'ուզէր իմանալ թէ արդեօք աս գործքը յանձն առնող մը կը գտնուի: Ոչոք տեղէն շարժեցաւ, ամէնն ալ առհասարակ արտաքսյ կարգի այլայլած կ'երեւային: Այսն ժամանակը Բեղերս որոշուած նշանը տուաւ եւ ես կամացուկ մը սանդիխէն վար իջնալով՝ յանկարծ խուցը մտայ եւ ապստամբաց բազմութեան մէջ տնկուեցայ կեցայ:

Մեր դաւին ազգեցութիւնը մեր ակնկալութենէն շատ աւելի եղաւ: Կաւազապետը սարսափէն

Նստած տեղէն վեր ցատքեց եւ անմիջապէս մեռած գետինը պառկեցաւ, ու նաւուն շարժումէն կոճղի մը պէս մէկ կողմը գլորեցաւ։ Մնացած եօթն ապստամբներէն միայն երեքը համարձակեցան մեզի դէմ դնել։ միւս չորսը յուսահատած կերպարանքով քարացածի պէս գետինը գամուած էին. իրենց սառած անդամներուն կենդանութիւնը բոլորովին սպառած կ'երեւար։ Խափշիկ խոհակերին եւ երկու նաւավարաց ըրած դիմադրութիւնը շատ տկար էր եւ շուտով ոչընչի դարձաւ։ Անոնցմէ մէկուն գլխուն ես ջրհանին փայտովը հարուած մը տուի ու գետինը պառկեցուցի. միւս երկուքին բանը բեղերս լմբնցուց. իսկ Աւգոստ լեցուն հրացան մը ձեռք ձգելով՝ գետինը նստող չորս ապստամբներէն մէկը զարկաւ սպաննեց։ Հիմայ միայն երեք հոգի մնացին, որոնք կամաց կամաց իրենց թմբութենէն արթնցած էին, եւ կ'երեւայ թէ նենդն իմացան վասն զի սաստիկ կատաղութեամբ եւ արիութեամբ սկսան մեզի հետ կոռիլ, եւ հաղիւ բեղերսին զղաց արտաքս կարգի զօրութենէն կրցան յաղթահարիլ։

Անոնցմէ մէկը զԱւգոստ գետինը զարկած, աջ թիւը շատ տեղէն վիրաւորուած էր, եւ անոր կեանքը վերջին աստիճանի վտանգի մէջ ձգած էր։ Ստուգիւ բարեկամն կորսուած էր, որովհետեւ ես եւ բեղերս միւս երկու ապստամբաց հետ կը կոռւէինք, եթէ այնպիսի բարեկամ մը մեզի օգնութեան չհասնէր, որուն օգնականութիւնն ամենեւին մոքերնէս անցած չէր։ Աս բարեկամն էր Վագրն իմ հաւատարիմ շունս։ Աւգոստին համար վերջին աստիճանի վտանգաւոր բոպէին մէջ շունը մոմուալով Խցին մէջ նետուեցաւ, բարեկամիս հետ կոռւող նաւավարին վրայ յարձակեցաւ եւ զանիկայ իր ահագին ակռաներովը բռնած գետինը պառկեցուց։ Թէպէտ եւ Աւգոստ իր առած վէրքերուն պատճառաւ մեզի մեծ օգնութիւն

մը չէր կրնար ընել, եւ ես իմ այլանդակ զգեստիս պատճառաւ մեծ գործք մը չէի կրնար գործել, սակայն միայն բեղերսին զօրութիւնը բաւական եղաւ մնացած երկու ապստամբաց բանը լմբնցընելու, որն որ աւելի դիւրաւ կը կատարուէր եթէ տեղւոյն նեղութիւնն արգելք չըլլար: Ասիկայ գետինը կեցած ծանր նստարաններէն մէկն առաւ եւ ապստամբաց մէկուն գլխին սկաւառակն երկու ձեղքեց, երբ որ անիկայ իմ վրաս հրացան մը պարպելու վրայ էր. ասկէ ետքն անմիջապէս մնացած մէկ ապստամբին վրայ ինկաւ՝ որն որ գեռ դէմ կը դնէր, եւ զանիկայ ալ խղզեց: Քանի մը ըռպէի մէջ գործքերնիս յաջողութեամբ գլուխ հանեցինք եւ նաւուն տէր եղանք:

Մեր հակառակորդներէն միայն Ռիքարտ Բարքեր անունով մէկն, այսինքն անիկայ՝ զօրն որ ես կոռուցն սկսած ատենը ջրհանին փայտովը զարնելով՝ գետինը պառկեցուցած էի, գեռ ողջ եւ միայն թմրած էր: Ասիկայ կամաց կամաց արթընցաւ եւ ծնկան վրայ ինկած՝ մէզի աղաչեց որ իր կենացը խնայենք. մենք անոր ձեռուըներն ետեւէն կապելը բաւական համարեցանք: Ծան գետինը պառկեցուցած մարդը մեռած էր. անասունն անոր շնչափողն եւ վզին երակները փրցուցած էր:

Աէս գիշերն արգէն անցած էր. մրրիկը գեռ կը շարունակուէր, եւ նաւուն ծանր շարժելէն յայտնի կիմանացինք որ անիկայ նորէն շատ ջուր առած է: Ալիքները նաեւ նաւուն ծածկին վրայ կը զարնեին եւ խցին մէջ ալ կը մանէին: Վեկին կողմը տախտակները քակուած էին. նաւուն խոհանոցը ջուրը տարած էր ինչպէս նաեւ պղտիկ մակչուկը: Մեծ կայմին շաշելը կը ծանուցանէր որ քիչ մ'ետքը հովին բռնութեան տեղի պիտօր տայ: Նաւուն առած ջուրը եօթն ունաշափիի հասած էր: Մեռելներն իրենց տեղը թող տալով՝ ջրհաններու վաղեցինք. Բարքերին ձեռուըները

քակուեցան եւ ինքն ալ սկսաւ աշխատիլ։ Աւ-
դոստ ալ կրցածին չափ կ'աշխատէր, բայց իր
վէրքերուն պատճառաւ շատ գործք մը չէր կրնար
գործել. ի վերայ այսր ամենայնի սաստիկ Ճիդ-
ընելով կարող եղանք ջրին աւելնալն արգելուլ։
Մեծ անձկութեամբ առտուան ծագելուն կը սպա-
սէինք որ կայմը կտրենք ու ծով նետենք։

Վեռեները նաւեն դուրս նետելին ետքն աս
գործքին ձեռք զարկինք ու թեղերս զօրաւոր տա-
պարի հարուածներով վերջապէս գլուխ հանեց։
Թէպէտ եւ աս վտանգէն ալ աղատեցանք, սա-
կայն գտնուած վիճակնիս միշտ շատ վտանգաւոր
էր, վասն զի բոլոր Ճիդերնիս մէկտեղ բերելով՝
ալ կարող չեղանք նաւուն խորտակած տեղն՝ ուս-
կից որ ջուրը ներս կու գար, գոցել. միանգա-
մայն միժերանոցին մէջի բեռերը մէկ կողմը գը-
լորած էին, որով նաւն ալ դէպ ի նոյն կողմը
կը պառկէր։ Զրչան քաշելն ալ անօդուտ էր.
նաեւ կարելի ալ չէր որ շարունակէինք վասն
զի ձեռքերնուս մսերը պատուած էին եւ ա-
րիւնը գունդագունդ կը վազէր։ Որովհետեւ նաւը
կամաց կամաց աւելի եւս ջրին մէջ կ'ընկղմէր,
հարկ եղաւ երկրորդ կայմն ալ կարել, որն որ
իյնալու ատենն երրորդ պղափիկ կայմն ալ կոտրեց
ծով ձգեց։ Ասով նաւը միայն տաշտ մը դարձաւ.
ալիքները մնացած մակոյէն ալ առին տարին, որով
բոլորովին յուսահատական վիճակի մը մէջ ինկանք։

Կէսօրը՝ քանի մը բոպէ այնպէս կ'երեւար որ
մրիփիկը պիտ'որ դադրի, բայց աս յոյսն երկայն
շտեւեց. քիչ մ'ետքն աւելի սաստկութեամբ սկը-
սաւ եւ ժամը 4ին ան աստիճանն հասաւ որ ալ
նաւուն վրայ կենալը կարելի չէր։ Ինձի այնպէս
կ'երեւար որ մինչեւ երկրորդ օրը նաւը բոլորո-
վին պիտ'որ քայքայի ու կտոր կտոր ըլլայ։ Կէս
դիշերը նաւուն ջուրն աւելի եւս բարձրացած էր.
Ղեկն այնպիսի բոնութեամբ մը կոտրեցաւ որ նաւը

խրածի պէս սաստիկ ցնցեցաւ։ Ասկէ քիչ մ'ետքն ահագին ալիք մը նաւուն վրայ զարնելով՝ անոր մէջի ամէն դռներն ու մուտքերը բացաւ, եւ ամէն կողմ հեղեղեց։ Ամենքնիս ալ առհասարակ կորսուած էինք եմէ գիշերը վրայ հասնելէն յառաջ զմեղ չուանով խարսխին կաղմածին կապած չըլսյինք. աս զգուշութեան պարտական ենք մեր կենաց աղատութիւնը։ Սակայն ալիքին հարուածը զմեղ գրեթէ ճմած եւ բոլորովին թմրեցուցած էր։ Երբ որ նորէն միտքս վրաս եկաւ եւ թմրութիւնս անցաւ, ընկերներուս ձայն տուի։ Միայն Աւգոստ պատասխան տուաւ “Մեր բանը լմընցած է։ Աստուած ողորմի մեր խեղճ հոգւոյն,,,: Քանի մը ըոպէ ետքը միւսներն ալ սկսան խօսիլ, եւ զմեղ քաջալերեցին ըսելով թէ գեռ աղատութեան յցս կայ. նաւը չիկրնար բոլորովին ընկըղմիլ, վասն զի մէջը շատ պարապ կարասներ կան, եւ թէ մրրիկն ի հարկէ անդամ մը պիտ'որ դադրի։”

Աս խօսքերէն քաջալերուած՝ զիս կապող չուանն աւելի եւս քաշեցի. ընկերներս ալ նշյնն ըօին։ Գիշերը թանձրամած մթութիւն մ'ունէր. որոտման եւ ծովուն ալեաց ահագին ձայնը չիկրնար խօսքով բացարուիլ։ Նաւը ջրին երեսին հետ հաւասարած էր. աւելի ճիշդ խօսելու համար ջրէն եւ փրփրադէղ ալիքներէն պաշարուած էինք, որոնց մէկ մասը մեր վրայէն կ'անցնէին։ Գլուխնիս աւելի ջրին տակ քան թէ անկէ դուրս կը դժոնուէին։ Թէպէտ եւ իրարու շատ մօտ էինք, սակայն ոչ զիրար եւ ոչ ալ նաւուն մէկ պղտիկ մասը կրնայինք տեսնել, որն որ մեզի հետ դժոխական կաքաւ մը կը կաքաւէր։ Ատեն ատեն իրարու ձայն կու տայինք որպէս զի զիրար միսիթարենք ու քիչ մը քաջալերութիւն առնունք։ Ամենէն աւելի Աւգոստ մեզի հոգ կը պատճառէր, որն որ սաստիկ տկարացած էր եւ իր վիրաւորած

թեւովը չէր կրնար ինքզինքը հաստատուն կապել, իսկ մենք իրեն եւ ոչ փոքր օգնութիւն մը կարող էինք ընել: Բարեբախտութեամբ իր գըտնուած տեղը խարիսխը քաշելու կազմածին շատ մօտ ըլլալով, անով ալեաց հարուածին դէմ կը պաշտպանուէր, ապա թէ ոչ ստուգիւ կորսուած էր: Ուրիշ պարագայ մ'ալ մեզի օգնութեան հասաւ. բեռերուն մէկ կողմ մը գլորելովը՝ նաւն ալ նոյն կողմը ծուած էր, եւ որովհետեւ ալիքներն հակառակ ուղղութեամբ կու գային, անով իրենց բռնութենէն քիչ մը կը պաշտպանուէինք: Ամենքնիս ալ երեսի վրայ պառկած էինք եւ միայն կոնակնիս անդադար հեղեղներ կը թափուէին:

Աս վիճակի մէջ մնացինք մինչեւ որ առտուան լցու ծագեցաւ եւ կարող եղանք մեր բոլորտիքն եղած ահագին աւերածները յայտնի տեսնել: Նաւը կատարեալ կմախք դարձած էր եւ ամեն բոպէ կրնար քայքայիլ. մրրիկը վերջին աստիճանի սաստկացաւ եւ տեղէ մ'ազատութեան յոյն չէր երեւար: Քանի մը ժամէ վեր բերներնէս եւ ոչ բառ մը հանած էինք, եւ զարհուրանքով ու դողալով կը սպասէինք որ զմեղ կապող չուանները տեղի պիտ'որ տան կամ ահագին ալիք մը նաւը քանի մը բոպէ ջրին տակ պիտ'որ ծածկէ եւ այնպէս զմեղ պիտ'որ խղդէ: Բայց աստուածային տեսչութիւնն աս ամեն վտանգէն զմեղ պահեց. կէսօրուան մօտ թանձր ամպերուն մէջէն արեգական բարերար ճառագայթներն սկսան երեւալ, եւ նոյն ժամանակը դիտեցինք որ մրրկին սաստկութիւնը կը սկսի նուազիլ:

Աւգոստ ալ որ առաջին իրիկուընէ վեր անմրունչ կեցած էր խօսելու սկսաւ, եւ իր քովը պառկող բեղերսին հարցուց թէ դեռ ազատութեան կարելիութիւն մը կայ: Նաւավարն անմիջապէս պատասխան չտուաւ, աս պատճառաւ սկըսանք վախնալ որ ըլլայ թէ խղդուած ըլլայ. բայց

ժամանակ մ'ետքը տկար ձայնով մը սկսաւ խօսիլ եւ ծանոց թէ սաստիկ ցաւ կը զգայ. չուանն իր ստամոքսը կը ճնշէ, իրեն օգնութեան պէտք է հասնիլ ապա թէ ոչ ալ չիկրնար ցաւին դիմանալ եւ անշուշտ կը մեռնի: Թէպէտ եւ ասքանս մեղի մեծ տրտմութիւն ու կարեկցութիւն պատճառեց, սակայն քանի որ ծովը յուզման մէջ էր ամենեւին չէինք կրնար իրեն օգնութիւն մ'ընել. ուստի զինքը քաջալերեցինք որ արիութեամբ ցաւերուն համբերէ եւ խոստացանք որ փոքր կարելիութիւն մ'ալ տեսածնուս պէս իրեն կ'օգնենք: Մեղի պատասխան տուաւ թէ քիչ մ'ետքն իր բանը կը լմբննայ եւ օգնութիւնն անօգուտ կ'ըլլայ. քիչ մը ժամանակ ալ իր հեծութիւնը շարունակեց եւ ետքը բոլորովին լոեց, որմէ հետեւցուցինք թէ հոգին փշած է:

Դիշերուան սկիզբը ծովը հանդարտելու սկսաւ եւ ալիքները նաւուն աւելի քիչ կը զարնուեին. նաեւ հովին սաստկութիւնն ալ մեղմացաւ: Քանի մը ժամէ վեր ընկերներուս բերնէն եւ ոչ բառ մը լսած էի: Աւգոստին ձայն տուի, ինքն ալ անմիջապէս պատասխան տուաւ, բայց այնպիսի տկար ձայնով մ'որ ըսածը չհասկըցայ: Բէդերս եւ բարձեր ամենեւին պատասխան չտուին: Ասկէ քիչ մ'ետքը վասս տեսակ մը թմրութիւն եկաւ եւ երեւակայութեանս առջեւ զանազան գեղեցիկ տեսիլներ ներկայացան. Երբ որ աս վիճակէն արթընցայ, արեւը բարձրանալու սկսած էր. հազիւմեծ աշխատութեամբ ու ճգամբ ինձի մօտ եղող առարկաները կրնայի յիշել, նաեւ քիչ մը ժամանակ ալ ինձի այնպէս կ'երեւար որ նաւուն մթերանոցին մէջ իմ արկեղս քովը կը դժնուիմ, եւ աս երեւակայութեան ժամանակ բարձերին մարմինն իմ շունս կը կարծէի:

Երբ որ վերջապէս թմրութենէս բոլորովին արթընցայ, տեսայ որ միրիկը շատ նուազած եւ

մեղմ ու զով հովի մը դարձած էր . ծովին յուղ-
մունքը գրեթէ խաղաղած կ'երեւար : Չախ թեւս
չուանին կապէն դուրս ելած եւ վրայի միսը կե-
ղեքած էր . աջ թեւս ընդարմացածի պէս եւ
ձեռքս չուանին ճնշումէն ուռած էր : Մարմնոյս
պլուած չուանն ալ ինձի սաստիկ ցաւ կը պատ-
ճառէր : Բեդերս դեռ կենդանի էր . իր մէջքը
փաթթուած չուանն այնչափ քաշուած էր որ
գրեթէ անոր մարմինն երկու կտրած էր . երբ որ
քիչ մը շարժեցայ , ձեռքովի ինձի իրեն այնչափ
ցաւ պատճառող չուանը ցուցուց : Աւգոստ ամե-
նեւին կենդանութեան նշան մը չէր , ցուցըներ
նաւուն քակուած տախտակներուն մէկ կտրոն
իրեն չարաչար վիշք մը տուած էր : Կաեւ բար-
քեր բերնէն քանի մը խօսք հանեց . ինձմէ խըն-
դրեց որ բոլոր զօրութիւնս մէկտեղ ժողվեմ եւ
զինքն իր գտնուած վիճակէն աղատեմ . գուցէ ան
ատեն ըսաւ կարելի է կեանքերնիս աղատել , ուր
որ այսպէս անգործ կենալով ստուգիւ պիտ'որ
կորսուինք :

Օ ինքը քաջալերեցի որ համբերէ ու խոստա-
ցայ ամեն ճիգն ի գործ դնել եւ իրեն օգնել :
Գրպանիս մէջ զմելինս փնտուելով՝ եւ երկայն աշ-
խատութենէ ետքը բանալով՝ ձախ ձեռքովս աջ
թեւիս եւ մարմնոյս ուրիշ կողմերը կապուած
չուանները կտրեցի որոնք իմ շարժմանս արգելք
կ'ըլլային : Բայց երբ որ փորձեցի ոտք ելլել , տե-
սայ որ ոտուըներւ ինձի իրենց ծառայութիւնը կը
զլանան եւ կանգուն կենալը կարելի չէ . նաեւ աջ
թեւս ալ մեռածի պէս էր : Բարքեր ինձի ըսաւ
որ քիչ մը ժամանակ ալ պառկած կենամ , որով
ստուգիւ արեան շրջանը թմրած անդամներուս
մէջ նորէն կը սկսի : Իրօք ալ այնպէս եղաւ , եւ
դլորելով կարող եղայ բարքերին քովի երթալ
եւ իր կապերը կտրել , որով ինքն ալ սկսաւ իր
անդամները գործածել : Ծուտ մ'աճապարեցինք

Բեդերսին ալ նոյն ծառայութիւնն ընելու . չուանին մէկ կապն իր սրնոցին վերի կողմն՝ հագած երկու շապիկներն եւ մարմնոյն կաշին կտրած ու մսին մէջ մտած էր . չուանը կտրելնուս պէս, արիւնը կամարաձեւ վէրքէն դուրս սկսաւ ցատքել : Աս ակամայ երակահատութիւնն իրեն շատ օգտակար եղաւ . բեդերս անմիջապէս խօսելու սկըսաւ եւ մեծ թեթեւութիւն կը զգար . նաեւ իր շարժումները մերինէն աւելի ազատ էին :

Վւգոստ դեռ իր անկենդան վիճակին մէջ էր . կը կարծէինք որ իրօք մեռած է, բայց աղէկ քըննելով տեսանք որ իրմէ թափուած արեան պատճառաւ մարած էր . վասն զի իր վէրքերուն կապերը քակուած էին : Զինքը նաւուն մէկ չոր կողմը դրինք եւ իր գրեթէ սառած մարմինը շփեցինք որչափ որ մեր նուաղած զօրութիւնը կը ներէր . կէս ժամ ետքն աչուըները բացաւ, բայց հազիւերկորդ առտուն բոլորովին խելքը վրան եկաւ : Գիշերուան սկիզբը դարձեալ թուխ ամներ երկինքը պատեցին, եւ խոր մթութիւն մը տիրեց, սակայն ծովը բաւական հանդարտ մնաց որով մենք նորէն սկսանք յուսալ : Թէպէտ եւ չովի արեւմըտեան հիւսիսէն կը շնչէր, ի վերայ այսր ամենայնի օդը շատ պաղ չէր : Վւգոստը նորէն չուանով մը կապելու սահպուեցանք որպէս զի չըլլայ թէ իր տկարութեամբը ծովուն մէջ զլորի : Ասկէ զատ իր զգեստներն, ինչպէս նաեւ մերինները կարելի եղածին չափ չորցուցինք որն որ թէ իրեն եւ թէ մեզի մեծ հանգստութիւն մը պատճառեց :

Երեւը նորէն ծագած ժամանակը ծովը բաւական հանգիստ եւ նաւուն վրան կատարեալ չորցած էր եւ կընսցինք անոր ամէն կողմը պարտիլ . աս ժամանակս սաստիկ քաղցն ու ծարաւն սկըսան զմեղ տանցէլ : Երեք օրէ վեր ոչ կերակուր եւ ոչ ջուր բերաննիս դրած էինք, ուստի հարկ էր որ ամէն կերպով չնարի մը դտնէինք ջրով

Եցուն խցին եւ անոր մօտ գտնուած մառանին մէջէն ուտելու բան մը հանելու : Աս վախճանաւ երկայն գաւաղաններով, չուաններով եւ գամերով տեսակ մը ցանց շինեցինք եւ խցին մէջ երկնցընելով՝ ամէն կողմ պտրացուցինք . սակայն դժբախտութեամբ ժամերով եղած փորձերն հետեւութիւն մը չունեցան եւ միայն քանի մը վերմակ կարող եղանք որսալ :

Դրեթէ աս փորձին յաջողութենէն յուսահատած էինք, բայց բեդերս առաջարկեց որ իր մէջքը չուան մը կապէնք եւ զինքը խցին մէջ իշեցընենք, որպէս զի հոն ուտելու բան փնտուէ : Աս գործքս շատ դժուարութիւններ ունէր, որով չետեւ լուզորդը 15—20 ոտնաչափ տեղւոյ մը մէջ՝ որն որ նաեւ զանազան բաններով աւելի եւս նեղացած էր, զանազան կողմեր պէտք էր դառնալ եւ մառանը մօտենալ եւ անկէ նորէն ետ դառնալ : Ամէն բան պատրաստուելէն ետքը բեդերս խցին սանդուխէն վար իջաւ մինչեւ որ ջուրը բերանն հասաւ, անկէ ետքը գլուխը ջրին մէջ խոթելով դէպ ի աջ դարձաւ եւ փորձեց մառանին մօտենալ : Առաջին փորձը չյաջողեցաւ, եւ չուանին շարժումն՝ որոշուած նշանը տուաւ որ զինքը վեր քաշենք : Չուտ մը նոյնն ըրինք, բայց մեր անդգուշութեամիւր զինքը սանդխին զարնելով քանի մը տեղէն վնասեցինք : Հետը բան մը չէր բերած եւ ըրած ճիգովն՝ այնչափ յոգնած էր որ երկրորդ փորձ մ'ընելէն յառաջ ստիպուեցաւ երկայն ատեն հանգչիլ :

Աս երկրորդ փորձն աւելի եւս դժբախտ էր : Այնչափ երկայն ատեն առանց նշան տալու ջրին տակ մնաց որ սկսանք կասկածիլ, եւ ալ չկրնալով սպասել զինքը վեր քաշեցինք : Խեղճը գրեթէ մեռած էր . շատ անդամ նշան տուած էր որ զինքը քաշենք, սակայն չուանը սանդխին քովի փայտին վրայ պլուելով՝ անոր շարժումը չէինք

կրցած իմանալ: Ուստի որոշեցինք որ երրորդ փորձ մ'ընելէն յառաջ նոյն փայտը տեղէն հանենք, զորն որ միաբան աշխատելով՝ եւ սանդիմին վրայ մինչեւ վզերնիս ջրի մեջ կեցած՝ մեծ գժուարութեամբ ի գործ դրինք: Բեգերս մեղի ծանոյց որ առանց ոտուըներուն ծանր բան մը կապելու լոցին մեջ գործ մը չիկրնար գործել, որովհետեւ ջուրը զինքը միշտ գէպ ի վեր կը մղէ: Երկայն ատեն մինտուելէն ետքն երկաթի կտոր մը գտանք որն որ փատած փայտին մեջէն դիւրաւ կրցաւ դուրս հանուիլ. Բեգերս զանիկայ ոտուըներուն կապեց եւ ասով կարող եղաւ մինչեւ մառանին դուռն համենիլ:

Արնայ մատածուիլ թէ ինչ աստիճանի յուսահատութիւն ունեցաւ, երբ որ դուռը դոց գտաւ եւ իր ըրած բոլոր ճիգերը, թէպէտ եւ բոպէ մանոր առջեւը մնաց եւ բանալու աշխատեցաւ, պարապ եղան: Աւգոստ եւ ես չկրցանք լալերնիս բոնել երբ որ աս յօյսերնիս ալ կորսուած տեսանք. սակայն զմեղ նորէն ժողվեցինք, մեր տկարութեան յաղթեցինք, եռանդեամբ աղօթք ըրինք եւ մեր ողորմելի վիճակէն ազատելու հնարք մը սկսանք մտածել:

Ինը տարի անդադար ինձի արտաքսյ կարգի պատահարներ պատահեցան, սակայն երբեք մեկ դէպք մը զիս սյնապէս մեծ ուրախութենէ սաստիկ զարհուրանաց մեջ չճգեց ինչպէս աս միջոցիս պատահած դէպքը: Նաևուն վրայ պառկած՝ մառանին դուռը բանալու հնարք մը կը մտածէինք, երբ որ յանկարծ դիտեցի որ Աւգոստ մեռելի դոյն մառաւ եւ իր շրմունքն անսովոր կերպով մը դողալու սկսան: Սաստիկ այլայլեցայ եւ սկսայ իրեն հետ խօսիլ, բայց պատասխան մը չառի. կարծեցի որ վրան հիւանդութիւն մ'եկած է, սակայն տեսայ որ իր փայլուն աչուըներն իմ կը ունակս գտնուած առարկայի մ'ուղղուած էին: Ե-

տեւս դարձայ եւ ուրախութենէս սկսայ խայտալ։ Մեծ եւ հաղիւ երկու ծովական մղոն մեղմէ չեռու նաւ մ'առագաստները բացած դեպի ի մեղմի կը մօտենար։ Աեր վեր ցատքեցի, բաղուկներս դեպի ի նցն նաւն երկնցուցի եւ անկէ ետքը քարացածի պէս կեցայ առանց բերնէս վանկ մը հանելու։ Բեղերս այծի ցատքելու նման կաքաւ մը սկսաւ կաքաւել եւ անասնական ձայնի նման աղաղակ մ'արձակեց։ ասոր հակառակ բարքեր տղու մը պէս կու լար եւ կը հեկեկէր։

Աւը սեւ ներկուած եւ ոսկեգոյն գծերով զարդարուած էր. իր ձեւէն կ'երեւար որ Հոլանտացի վաճառականի նաւ մըն է։ Ինքն ալ ան ահագին մրրկէն՝ որն որ մեր նաւն այնպէս ջախջախած եւ զմեղ ան ողորմելի վիճակին մէջ ձգած էր, շատ վնաս կրած կ'երեւար. կայմերէն մէկը կոտրած էր, եւ զեկին կողմը տախտակները քսաքայած էին։ Շատ քիչ առագաստ բացած էր, անոր համար փչած տկար հովը զինքը շատ կամաց յառաջ կը մղէր, որն որ մեր անհամբերութիւնը մինչեւ խելագարելու աստիճանը սաստկացուց։ Մեր արտաքս կարգի սյլայլութեան մէջ ալ յայտնի կը տեսնէինք որ հոլանտացի նաւը շատ դէշ կը զեկավարուէր. երբեմն աջ կը դառնար երբեմն ձախ, այնպէս որ շատ անդամ ստիպուեցանք կարծել թէ զմեղ տեսած չեն եւ ուրիշ ուղղութիւն մը պիտ'որ բռնեն։ Որչափ որ զօրութիւննիս կը բաւէր կը պոռայինք, որուն վրայ կ'երեւար թէ անծանօթ նաւը նորէն իր ցուցել մեզի դարձնել կ'ուզէ։ Աս ընթացքին՝ միայն զեկավարը գինով ենթադրելով կրցանք մեկնութիւն տալ։

Աւը մեզի քառորդ մղոնի չափ մօտենալէն ետքն սկսանք անոր մէջ մարդիկ տեսնել, որոնց զգեստները կը ցուցընէին որ Հոլանտացի են. երկու հոգի նաւուն ծայրն առագաստներու կոյտի

մը վրայ նստած էին. Երրորդ մ'որն որ կ'երեւար թէ մեծ մտադրութեամբ զմեզ կը դիտէ, առաջին կայմին քովը կեցած էր: Ասիկայ մեծահասակ զօրաւոր եւ թխագոյն մարդ մըն էր. այնպէս կը կարծէինք որ իր զուարթ ձեւերովը կ'ուղէր մեզի ըսել որ համբերենք. սակայն իր վարժունքը մեզի շատ զարմանալի եկաւ, եւ դլխաւորաբար իր անդադար ծիծաղն՝ որով իր երկու կարգձերմակ ակուաները կ'երեւային: Երբ որ նաւը մեզի աւելի եւս մօտեցաւ, տեսանք որ իր գլխի կարմիր խցըրը ծով ինկաւ, բայց ինքն ամենեւին հոգ չըրաւ եւ իր ծիծաղն ու ձեւերը շարունակեց:

Կամաց կամաց բայց յառաջուանէ առելի հաստատուն ընթացքով նաւը մեզի կը մօտենար. սրտերնուս բաբախումն անհամբեր ակնկալութեամբ մ'աւելի եւս սաստկանալու սկսած էր, երբ որ ան զարմանալի նաւէն դէպ ի մեզ շնչող հովը մեզի անտանելի ժահահոտութիւն մը բերաւ: Ես եւ ընկերներս ստիպուեցանք գլուխնիս ետեւ դարձնել որպէս զի չխղդուինք. ամենքնիս ալ մարմորի գոյն դարձած էինք: Վերջապէս օտարական նաւը մեր նաւին գլխի կողման առջեւն հասաւ եւ աչքերնուս առջեւն ահագին ու զարհուրելի տեսիլ մը բացաւ, զորն որ ամենեւին պիտօր չմնոնամ թէեւ Մաթուսաղային տարիին հասնիմ: Քսանուհինք մինչեւ երեսուն արանց եւ կանանց արդէն փոտելու սկսած դիեր նաւուն վրայ ասդին անդին պառկած էին: Եւ ոչ մէկ ողջ անձ մ'աս դժբախտ նաւափայտին վրայ կը դանուէր. սակայն մեր մինչեւ ցկատաղութիւն հասած յուսահատութեան մէջ նաեւ աս մեռելները մեզի օգնութեան կանչելու սկսմէք, անոնց աղաչեցինք, զանոնք երդմնեցուցինք որ մեզի ողորմին, մեզի՝ սովեալ, ծարաւած եւ խելքերնին կորսնցընելու վիճակի մէջ ինկած դժբախտներու օդնութեան հասնին:

Ե՞րբ որ առաջին զարհուրանաց աղաղակն ար-
 ձակեցինք, նաւուն մէջէն ձայն մ'եկաւ, որն որ
 կատարեալ մարդու ձայնի կը նմանէր, այնպէս որ
 նաեւ վարժ ականջ մը կրնար խաբուիլ: Օտար
 նաւուն միւս կողմը դառնալովն աս ձայնին պատ-
 ճառը սարսափելի կերպով մ'իմացանք: Աևծա-
 հասակ ու զօրաւոր մարդն՝ որն որ կայմին մօտ
 կեցած էր, անդադար գլուխն ասդին անդին կը
 շարժէր, բայց այնպիսի դիրքի մը մէջ էր որ իր
 երեսը չէինք կրնար տեսնել: Թեւերը կրթնած
 փայտին վրայ տարածուած ու ձեռուըները վար
 կախուած էին. ծնկուըները պրկուած չուանի մը
 վրայ կը յենուին: Իր կոնակին վրայ ուր շապկին
 մէկ մասը պատռած էր, արտաքոյ կարգի մեծ ո-
 րոր մը կեցած էր եւ իր մագիլներովն ու կտցովը
 մեռելին միսը կը փրցընէր ու կը կլւէր. իր ձիւ-
 նագոյն փետուրներն արիւնով ներկուած էին:
 Մեր պոռալու ձայնէն վախնալով՝ թռչունը քիչ
 մը ժամանակ սուր նայուածքով մը մեզի նայե-
 ցաւ, ետքը թեւերը բացած ծանր թռիչով դէպ
 ի վեր բարձրացաւ, որովհետեւ այնպէս կշտապինդ
 կերած էր որ չէր կրնար շուտով շարժիլ, եւ ան
 դարշելի կերակրոյն մէկ կտորը բերանը բռնած՝
 քիչ մ'ատեն գլուխներնուս վրայ կը թռչժուչէր:
 Վերջապէս բերնի միսը վար բարձերին ստուընե-
 րուն առջեւը ձգեց, եւ զրիս յառաջ չերթար
 իմ նոյն միջոցին զգացած զաղորալի ախորժակս
 նկարագրելու: Երբ որ քայլ մը դէպ ի նոյն ա-
 րիւնոտած աեղը մօտեցայ, աչքս Աւգոստին աչքին
 պատահեցաւ՝ որն որ այնպիսի ազդու յանդիմա-
 նիչ նայուածքով մ'ինծի կը նայէր որ շուտ մը
 խելքս գլուխս եկաւ, երեսս մէկդի դարձուցած
 նոյն դէշի կտորը բռնեցի եւ ծով նետեցի:

Ունեն իր վրան նստող թռչնոյն շարժումէն՝
 ասդին անդին կը շարժէր, եւ աս պատճառաւ մենք
 զանիկայ կենդանի կը կարծէինք. Երբ որ որորն
 5 *

իր վրայէն ելաւ, կոնակի վրայ գետինն ինկաւ եւ
ան ատեն կարող եղանք իր երեսը տեսնել: Աս-
կէ սարսափելի պատկեր մ'երբեք տեսած չեմ:
Աչքին խոռոշները պարապ էին, շրթունքը չկային,
ակռաները բոլորովին բաց էին, եւ իրենց բացու-
թիւնը մեզի կարծել տուած էր որ նոյն մարդը
կը ծիծաղի:

Եւաւը կամաց կամաց մեր առջեւէն անցաւ եւ
հեռացաւ մեր վերջին յօսն ալ իր հետը տանե-
լով: Եթէ ան աստիճանի յուսահատած ըըլլայինք,
կրնայինք զանիկայ (զնաւը) մեր մօտն եղած ատեն
գործիքով մը բռնել: Բայց անոր մէջ մեր կենաց
պահպանութեան միջոց մը փնտոելու խորհուրդն
ան ատեն մաքերնիս եկաւ, երբ որ հազիւ իր մէկ
մասը կ'երեւար: Մեր մատաց դատումն ան աստի-
ճանի տկարացած էր, սկսանք նոյն ժամանակ խոր-
հիլ թէ գուցէ լողալով կրնանիք անոր համնիլ:
Նոյն ժամանակէն վեր աս նաւին վրայ տեղեկու-
թիւն մ'առնելու շատ ջանք ըրի, բայց պարապ
տեղ: Շատ դիւրաւ կրնայինք իր անունը կար-
դալ, եթէ մեր սարսափին մէջ մաքերնիս եկած
ըլլար: Շատ հաւանական է որ նաւուն մէջի դըժ-
բախտները կամ գեղին տենդէ բռնուելով՝ եւ
կամ թունաւոր կերակուր մ'ուտելով ամէնքն ալ
առհասարակ մեռած ըլլան:

(Օրուան մնացած մասը տիսուր թմրութեան մը
մէջ անցուցինք, եւ երբ որ գիշերուան մութն
հեռացող նաւը մեզի բոլորովին անտեսանելի ըրաւ,
ան ատեն մեր ողբալի վիճակը նորէն սկսանք ճանչ-
նալ. միանգամայն քաղցին ու ծարաւին սաստկու-
թիւնն աւելի եւս կը զգայինք: Ի վերայ այսր ա-
մենայնի մինչեւ առտու ամենեւին փորձի մը ձեռք
չենք կրնար զարնել, ուստի մեր նեղութիւնն առ
ժամանակ մի քնով մոռնալ ուղեցինք՝ որն որ
մեր յոդնածութիւնը վրանիս բերած էր: Երկրորդ
առտուն ծովը կատարեալ հանդարատ եւ հայելոց

պէս շիտակ եւ օդը տաք ու հաճոյական էր:
Դժբախտ նաւն ալ չէր երեւար:

Ի՞եղերս դարձեալ ջրալից խցին մէջ մտաւ,
եւ երբ որ յոգնած՝ դուրս ելաւ, իրմէ ետքը
բարքեր նոյն փորձն ըրաւ, բայց երկուքին ըրած
ճիգն ալ մտանին գոցուած դուռը բանալու օ-
դուտ մը չըրաւ: Որովհետեւ Աւգոստին թեւը դեռ
վիրաւոր եւ կապուած ըլլալով՝ իրմէ յոյս մը
չէինք կրնար ունենալ, կարգն ինձի եկաւ փորձ
մ'ընելու: Բարքեր խուցը մտած ատենը հետն եր-
կամի կտոր մ'առած բայց զանիկայ խցին մէջ
ձգած էր. երբ որ ես նոյն երկամը խցին տակը
կը փնտուի, ձեռքս կլոր բան մը պատահեցաւ,
զորն որ բռնեցի եւ շուտով զիս վեր քաշել տուի:
Աս օրսն աղէկ գոցուած գինւոյ շիշ մըն էր, ո-
րուն գիւտին համար երկնից շնորհակալ եղանք.
անմիջապէս մնկափայտը հանեցի եւ ամենքնիս ալ
մէյմէկ պուտ նոյն ըմպելիքէն խմեցինք, որն որ մեղի
մէծ զովութիւն ու հանգիստ պատճառեց: Ետքը
շնին բերանը նորէն գոցեցինք եւ ապահով տեղ
մը պահեցինք:

Մառանին դուռը բանալու համար ըրած եր-
կրորդ փորձս ալ առաջինին պէս անյաջող եղաւ.
Երբ որ անկէ ետ դարձայ, մէծ տրտմութեամբ
տեսայ որ ընկերներուս վրայ իրենց խմած գինին
տեսակ մը խենթութիւն բերեր է, ուսկից ես
անտարակոյս երկրորդ անգամ ջրին մէջ մտնե-
լովս աղատած էի: Անդադար իրարու անյարմար
խօսքեր կը խօսէին. Ի՞եղերս ինձի բիւրաւոր հար-
ցումներ կ'ընէր. Աւգոստ ինձմէ սանտր մը կ'ու-
ղէր որ ցամաք ելլենէն յառաջ մաղերը շտկէ.
Բարքեր աս ախտէն աւելի տկար բռնուած էր:
Երրորդ անգամ մ'ալ խուցն իջայ եւ քանի մը
մանրերկրորդ ետքը ձեռքս կաշիէ պղտիկ արկղով
մը դուրս եկայ: Շուտ մը զանիկայ բացինք յու-
սալով որ մէջն ուտելու բան մը կը դտնենք, սա-

կայն տրտմութեամբ տեսանք որ միայն զգեստեղէն եւ քանի մ'ածելի կը բովանդակէր : Դարձեալ զիս խցին մէջ կախել տուի եւ ետ դարձած ատենս ապակւոյ կոտրուելու ձայն մը լսեցի . իմ դժբախտութեամբս ընկերներս գինւոյն մնացորդը խմած՝ եւ շիշը գետինը զարնելով կտոր կտոր ըրած էին :

Երբ որ իրենց վատութիւնն եւ անձնասիրութիւնն երեսնին զարկի , Աւգոստ սկսաւ լալ . միւս երկուքը կը ծիծաղէին եւ բանն իրբեւ կատակ մը կ'ուզէին ցուցընել . բայց կը յուսամ որ բոլոր կենացս մէջ անգամ մ'ալ այսպիսի ծիծաղ չեմ տեսներ . իրենց դէմքը բոլորովին մաշած եւ զարհուրելի տեսք մ'առած էին : Գինին զիրենք բոլորովին զգլխած եւ իրենց վրայ մեծ այլայլութիւն մը պատճառած էր , այնպէս որ ըրածնին չէին գիտեր : Մեծ աշխատութեամբ հաղիւ կրցայ զիրենք համոզել որ պառկին . հաղիւ թէ գլուխնին գետինը դրին խորունկ քուն մտան :

Ես նաւուն վրայ մինակ մնացածի պէս էի , եւ անդադար մոքիս առջեւը տիսուր խորհօւրդներ ու գաղափարներ կու գային . մէյմը կը մտածէի որ անօթիութիւնը կամաց կամաց զմեղ տանջելով՝ մեր կեանքը պիտ'որ յափշտակէ . երբեմն կը խորհէի որ մըրիկ մը մեր քայքայած նաւը կրնայ բոլորովին խորտակել եւ զմեղ ծովուն անդունդներուն մէջ թաղել : Քաղցին սաստկութիւնը վերջին աստիճանն հասած էր , եւ ալ դիմանալը կարելի չէր . դանակովս կաշիէ արկղէն կտոր մը կտրեցի եւ փորձեցի զանիկայ ուտել . սակայն սաստիկ ձիգ ընելով ալ չկրցայ կլւել : Ի վերայ այսր ամենայնի ինձի այնպէս կ'երեւար թէ կաշւոյն կտորը պարզ ծամելս ալ անօթիութիւնս քիչ մը մեղմացուց :

Երիկուան դէմ ընկերներս չետղչետէ արթընցան : Երենց չափէն աւելի խմած գինին զիրենք

տիսուր վիճակի մը մէջ դրած էր: Տեսդէ բրունուածի պէս բոլոր մարմնով կը դողային եւ ինձմէ ջուր կ'ուղէին: Ես բախտաւոր գտնուեցայ որ ան գինիէն չխմեցի: Բայց իրենց վիճակն ինձի մեծ հոգ պատճառեց վասն զի եւ ոչ մէկը կարող էր իմ աղատութեան համար ընելու փորձերուս օգնական ըլլալ: Դեռ նաւուն մառանէն ուտելու բան մը հանելու յշսս բոլորովին կտրած չէի. բայց ասոր ձեռք զարնելու համար հարկ էր որ ընկերներէս մէկն ինձի կապուած չուանին ծայրը բռնէր ու զիս վեր քաշեր, եւ աս բանիս անոնցմէ եւ ոչ մէկը կարող էր: Միայն բարքեր միւսներէն քիչ մ'աւելի զգաստ կ'երեւար, անոր համար ամէն կերպով ջանացի որ զինքը բոլորովին իր թմրութենէն արթնցընեմ: Վտածելով որ պաղբաղնիք մը կրնայ իրեն օգուտ ընել, մէջքը չուան մը կապեցի, զինքը մինչեւ խցին ծակը տարի եւ հրելով ջրին մէջ նետեցի, եւ շուտ մը նորէն վեր քաշեցի. իրօք ալ աս գեղն աղէկ յաջողեցաւ. Բարքեր գրեթէ նորէն կենդանացաւ եւ ինձի օգնեց որ նոյն գեղը նաեւ բեդերսին եւ Աւգոստի ալ ընեմ: Նոյն գիշերը մառանէն ուտելու բան մը հանելու համար ըրած անհամար անյաջող փորձերնուս պարագաները պատմելը զանց կ'առնում:

Յուլիսի 16ին առտուն ծագեցաւ, եւ անպատմելի հոգւոյ ու մարմնոյ վշտերու մէջ օգնութեան յուսով աչքերնիս հորիզոնը դարձուցինք: Վեցօրէ վեր շիշ մը գինիէն զատ ուրիշ կերակուր կամ ըմպելի բերաննիս դրած չէինք: Աւելի երկայն դիմանալը կարելի չէր: Բեդերս եւ Աւգոստան աստիճանի նիշարացած էին որ գրեթէ չէին ճանչցուէր: Բարքեր ալ միւսներուն պէս նիշարացած էր, սակայն իր վշտերը մեծ համբերութեամբ կը տանէր եւ նաեւ զմեղ քաջալերելու կաշևատէր: Իսկ ես թէպէտ եւ երկայն ատեն

Նաւուն միջերանոցը փակուած միալով տկարացած էի եւ նոյն իսկ մարմնոյս բնական կազմածը տկար էր, սակայն միւսներէն աւելի աղէկ վիճակի մէջ կը դժուռէի: Կէսօրը բարքեր ծանոյց որ երկիր կը տեսնէ, եւ կ'ուղէր ծով նետուիլ ու լողալով նոյն կարծած երկիրն երթալ. Հազիւ կրցայ զինքն աս բանէս ետ կեցընել: Բեղերս եւ Աւգոստ իր խօսքին ամենեւին միտ չդրին: Ես շուտով իմացայ որ իր տեսածն ոչինչ էր: Ժամանակ ժամանակ կաշի ծամելը կը փորձէի եւ քիչ մը զօրութիւն կը ստանայի: Աւգոստ եւ Բեղերս իրենց տկարութեան պատճառաւ աս բանս ալ չէին կրնար ընել:

Այսպէսով օրն անցաւ եւ իրիկունը մօտեցաւ երբ որ յանկարծ մեր ձախ կողմը նաւու մ'առագաստ տեսայ: Թափէտ եւ մեզմէ 12—15 ծովի մղոն հեռու էր, ի վերայ այսր ամենայնի ինձի կ'երեւար որ դէպ ի մեր կողմը կու գայ. ընկերներէս եւ ոչ մէկը դեռ աս նաւը տեսած էր. երբ որ աւելի եւս մեզի մօտեցաւ, ալ չկրցայ համբերել եւ զանիկայ իրենց ցուցուցի: Ուրախութենէ գրեթէ յիմարեցան. մէյմը կու լային, մէյմը կը ծիծաղէին, երբեմն դիւահարի պէս նաւուն վրայ կը տապալէին. իրենց օրինակն իմ վրաս ալ ազդեց եւ սկսայ ես ալ նոյն խենթութիւններն ընել: Սակայն աս կարճատեւ ուրախութեան շուտով՝ վերջին աստիճանի յուսահատութիւններն մը յաջորդեց. նաւն ուրիշ ուղղութիւն մը բռնելով՝ սկսաւ մեզմէ հեռանալ եւ քիչ մ'ետքն աներեւոյթ եղաւ:

Հազիւ երկայն ժամանակ անցնելէն ետքը կարող եղայ աս նոր հարուածն ընկերներուս ծանուցանել, ամէնն ալ աշքերնին վրաս տնկեցին, եւ սկսան ակռանին կրծել, եւ վերջապէս ինձի ըսին թէ ուրիշ անդամ մ'այսալիսի կատակ մը չընեմ: Բայց Աւգոստ իմ ըսածներուս ամենեւին չէր

Հաւատար, այլ միշտ կը պնդէր թէ նաւը մեղի կը
մօտենայ, եւ ծովուն վրայ լողացող տնկերը ցու-
ցընելով՝ կ'ըսէր թէ ասոնք նաւէն մեղի խրկուած
մակոյկներն են։ Հարկ եղաւ բռնութեամբ զինքն
արգելու որ ծով չնետուի։

Բարքերին բռնած ընթացքը բոլորովին ասկէ
տարբեր էր։ Նաւը մէր աչքերէն բոլորովին անե-
րեւոյթ ըլլալէն ետքն, երեսն ինձի դարձուց,
որուն վրայ այնպիսի երեւոյթ մը տեսայ որ զիս
սարսափով լեցուց։ Դեռ բերանը չբացած՝ իր
գարշելի առաջարկութիւնը գուշակած էի։ Մէծ
հանդարտութեամբ ու լակոնական խօսքերով ին-
ձի առաջարկեց թէ հարկ է որ մէջերնէս մէկը¹
զոհ ըլլայ, որպէս զի միւսներուն կեանքը պահ-
պանուի։ Երդէն աս վերջին կարօտութեան դէպ-
քին վրայ ժամանակէ մը վեր մտածելու սկսած
էի, եւ միտքս դրած էի որ դժնդակ մահն յանձն
առնում քան թէ աս կերպով կեանքս երկնցը-
նել փորձեմ։ Աղիքներս կրծող անտանելի քաղցը²
կարող չէր աս որոշումն փոխել։ Բարքերին ա-
ռաջարկութիւնը բեղերս եւ Աւգոստ չլսեցին,
ուստի զինքը մէկ կողմք կանչեցի եւ ամենայն ե-
ղանակաւ ջանացի ու զինքն երդմնեցուցի որ աս
զարհութելի խորհրդէն ետ կենայ, եւ զանիկայ
միւս ընկերներուն չըսէ։ Խօսքերս հանդարտու-
թեամբ մտիկ ըրաւ եւ ամենեւին դէմ չխօսեցաւ,
որուն վրայ սկսայ յուսալ որ իր առաջարկութե-
նէն ետ կեցած է. բայց յանկարծ բերանը բա-
ցաւ եւ սկսաւ ինձի ըսել։ “Գիտեմ” որ բոլոր ը-
սածներդ ստոյգ են, եւ թէ իմ առաջարկութիւնս
շատ գարշելի գործք մըն է. սակայն ալ քաղցին
չեմ կրնաք դիմանալ։ Ինչ հարկ կայ որ ամենք-
նիս ալ մեռնիք եթէ մէկերնուս մեռնելովը միւս-
ները կրնան աղատիլ. ուստի ամենեւին մ'աշխա-
տիր որ զիս խորհրդէս ետ կեցընես, որոշումն
հաստատուն է, եւ անոր գործադրութիւնն ու-

շացընելուս պատճառը՝ վերջին անգամ տեսած
նաւերնիս էր, ուսկից օգնութիւն մը կրնայինք
յուսալ,, :

Ան ատեն իրեն աղաչեցի որ իր խորհրդին
կատարումն ուրիշ օրուան մը ձգէ, գուցէ, ըսի,
նաւ մը մեզի օգնութեան կու դայ, որուն պա-
տասխան տուաւ թէ արդէն կարելի եղածին չափ
սպասեցի, եւ ալ առանց կերակուր մ'ուտելու
չեմ կրնար ապրիլ. քիչ մ'ետքը նաեւ աս դար-
մանն ալ գէթ ինձի համար անօգուտ կ'ըլլայ:
Երբ որ տեսայ թէ մեղմ խօսիլն իր վրայ աղդե-
ցութիւն մը չըներ, ուրիշ փորձի մը ձեռք զար-
կի. իրեն ծանուցի թէ ես նաւուն մէջ իրմէ եւ
միւս երկու ընկերներէս ալ աւելի զօրաւոր եմ,
ուստի թէ որ իր վայրենական խորհրդին վրայ
յամառած կենալու ըլլայ, վենքը կը բռնեմ ու
ծով կը նետեմ: Իր պատասխանն ան եղաւ որ
զիս մէջքէս բռնեց, մէծ զանակ մը հանեց եւ
ուզեց կուրծքս խոթել, բայց իր տկարութիւնը
թող չտուաւ: Աս դործքը զիս շատ զայրացուց.
շուտ մը զինքը մղեցի մինչեւ նաւուն եզերքը
տարի, միտքս հաստատուն դնելով որ զինքը ծով
նետեմ, եւ իրօք ալ կը նետէի եթէ բեղերս
վրայ չհամնէր:

Դարքեր մեր կուուցն պատճառը բեղերսին
իմացուց: Ասոր աղդեցութիւնն իմ կարծածէս
շատ աւելի զարհուրելի եղաւ: Կ'երեւայ թէ Աւ-
գոստ եւ բեղերս արդէն յառաջագոյն նոյն խոր-
հուրդն ունեցած էին, անոր համար անմիջապէս
բարքերին հետ միաբանեցան եւ ստիպեցին որ
շուտով ի դործ դրուի: Ես կը յուսայի թէ գոնէ
անոնցմէ մէկն ինձի հետ կ'ըլլայ եւ այնպէս կա-
րող կ'ըլլանք միւսներուն գէմ դնել. սակայն աս
յասս պարապի ելլելով՝ հարկ էր որ իմ անձիս
ապահովութիւնը մտածէի. վասն զի եթէ քիչ
մ'ալ գէմ դնէի, երեքը մէկտեղ ինձի գէմ կ'ել-

լէին եւ գուցէ ես աս աղէտալի հանդիսին առաջին զօհը կը լլայի: Ուստի ծանուցի որ ես ալ իրենց հետ կը միաբանիմ, միայն ժամ մը ժամանակն ուղեցի: Մինչեւ նոյն ժամանակն, ըսի, մէգը կը փարատի. եթէ նաւ մը չերեւայ, որոշումնիս ի դործ կը դնենք: Ժամն անցաւ եւ անոր հետ մէգն ալ. հորիզոնին վրայ ամեննեւին նաւ չէր երեւար եւ հարկ էր զարհուրելի վիճակաձգութիւնը սկսիլ:

Խնձի ըսին որ չորս իրարմէ երկայն փայտի կտորներ գտնեմ, զանոնք մաքուր տաշեմ ու ձեռքիս մէջ բռնեմ. ով որ ամենէն կարծը քաշէր, միւսներուն կերակուր պիտ'որ ըլլար: Այնչափ այլայլած էի որ հազիւ կարող եղայ պղտիկ փայտի կտոր մը փրցընել եւ չորս կտոր տաշել. մատուցներս իրենց ծառայութիւնը կը զլանային. ծընկուցներս իրարու կը զարնուէին ու միտքս աս զարհուրելի խաղէն աղատելու հնարք մը կը մտածէր: Մէյ մը կը խորհէի ծնկի վրայ ինկած ընկերներուս աղաչել որ զիս աս վիճակահանութենէն դուրս հանեն. մէյ մը կը մտածէի որ աանոնց մէկուն վրայ յարձակիմ զանիկայ զարնեմ սպաննեմ եւ այնպէս վիճակահանութիւնն արգելում: Սակայն բարքերին ձայնը զիս աս խորհուրդներն յառաջ տանելէն արգելեց եւ ստիպեց որ ընելիքս շուտով ընեմ: Ալ յապաղելը կարելի չէր. սիրտս այնպէս զօրաւոր կը զարնէր որ կը կարծէի թէ կուրծքս պիտ'որ ճամեցընէ. տաշած չորս կտոր փայտերս ափիս մէջ բռնած ընկերներուս մօտեցայ եւ բեղերսին ըսի որ քաշէ: Առաջին աղատողն ինքն եղաւ. իր քաշած փայտն ամենէն կարծը չէր, որով իմ վտանդս աստիճան մ'աւելցաւ:

Ա սաս մացած բոլոր զօրութիւնս մէկտեղ բերելով ձեռքս Աւգոստին երկնցուցի: Ան ալ փայտ մը քաշեց եւ նոյնպէս աղատեցաւ: Մահը միշտ

ինձի աւելի եւս մօտ կու դար: «Նոյն միջոցին գաղանային կատաղութիւն մ'ունեցայ. Բարքերին դէմ սաստիկ եւ դեւային ատելութիւն մը սկսայ զգալ: Բայց աս զգացումն ալ շուտով անցաւ, եւ արտաքս կարգի զարհուրանքով՝ ու դոց աչուրներով՝ անոր ալ իր փայտը քաշել տուի: «Նոյն կարճ ժամանակն ինձի դար մ'եկաւ եւ աչուրներս բանալու չհամարձակեցայ: Երկայն ժամանակ չկրցայ իմանալ որ արգեօք բախտն իմ կողմն էր թէ ինձի հակառակ, ու չէի համարձակեր դեռ ձեռքիս մէջ մնացած կտորին նայելով՝ ան անորոշութեան վերջ տալ: Վերջապէս Բեղերս ձեռքս բոնեց. ինձի ճիգ մ'ընելով՝ աչուրներս բացի եւ դէպ ի բարքեր ուղած մէկ նայուածքս ինձի իմացուց որ անիկայ կորսուած էր եւ ես ազատած էի: Խորունկ շունչ մ'առի եւ մարած գետինն ինկայ:

Երբ որ նորէն արթընցայ, անիկայ՝ որն որ աս եղերերգութիւնն առաջարկած եւ ըստ իմիք իր անձին սպանողն եղած էր, հոգին փչելու վրայ էր. առանց ընդդիմութեան թող տուած էր որ Բեղերս զինքն իր դանակովը գետինը պառկեցընէ. իր հոգեվարքը շատ կարճ տեւեց: Մեր ասկէ ետքն ըրած զարհուրելի կոչունքին պարագաները պատմելը զանց կ'առնում, եւ միայն այսչափս ըսելով կը շատանամ որ մէջերնիս միաբանեցանք ողորմելոյն դլուիը, ձեռուրներն, ոտուրներն եւ աղիքը ծով նետել. մնացած մասը մեզի չորս օր, այսինքն Յուլիսի 17էն մինչեւ 20ը բաւեց, որուն յիշատակն երբեք մտքէս պիտ'որ չելլէ: Ամսոյս 19ին կէս ժամ սաստիկ անձրեւեց. շուտ մ'առագաստի կտոր մը բանալով՝ ջուրը մէջը ժողվեցինք ու խմեցինք, որն որ մեզի նոր յոյս եւ մեծ զօրութիւն տուաւ:

Ամսոյն 21ին մէր դարշելի կերակուրն սպառած էր. օդը հանդարտ եւ գեղեցիկ մնաց: Երկրորդ

օրն երբ որ իրարու կրթնած նստած էինք եւ մեր
դժբախտ վիճակը կը մտածէինք, յանկարծ միտքս
նոր խորհուրդ մ'ինկաւ, որն որ զիս նորէն քա-
ջալերեց եւ մեծ յոյս մը տուաւ: Յիշեցի որ մեր
կայմը կոտրելէն ու ծով նետելէն ետքը Բեղերս
իր մեծ տապարն ինձի տուած էր որ ապահով
տեղ մը պահեմ, եւ ես զանիկայ նաւուն ցոկին
կողմի խցին մէջ անկողնի մը վրայ դրած էի.
մտածեցի որ աս տապարին օգնութեամբը կրնանք
մառանին վրայի կողման տախտակները կոտրել եւ
այնպէս անոր մէջէն ուտելիքները դուրս հանել:
Աս խորհուրդն ընկերներուս ալ հաղորդեցի որոնք
ուրախութեան տկար աղաղակ մ'արձակեցին:
Ծուտ մը ջրալից խցին մէջ մտայ եւ ձեռքս ե-
կած առաջին բանը նոյն տապարն էր: Անմիջապէս
ես եւ Բեղերս, որովհետեւ Աւգոստին թեւը դեռ
վիրաւոր էր, փոփոխակի գործելու սկսանք. սա-
կայն մեր տկարութիւնն ստիպեց որ նստելով աշ-
խատինք եւ երկու կամ երեք րոպէն մէյ մը
հանգիստ ընենք. ի վերայ այսր ամենայնի բոլոր
գիշերը լուսնոյ լուսովն աշխատեցանք եւ առ-
տուանց գործքերնիս գլուխ հանած էինք:

Բեղերս ուղեց որ նախ ինքը մառանն իջնայ.
Հարկաւոր պատրաստութիւնները տեսնելէն ետ-
քըն, ան ջրով լեցուած տեղն ընկղմեցաւ եւ ձեռքը
սափորով մը դուրս եկաւ որն որ ձիթապտղով
լեցուած էր: Ծուտ մը մէջերնիս բաժնեցինք ու
մեծ ախորժակով կերանք. անկէ ետքը Բեղերս
նորէն վար իջաւ. աս անգամ աւելի բախտաւոր
էր, վասն զի մեծ խողի ապուխտ մ'եւ շիշ մը
Սատէիրայի գինի դուրս բերաւ: Ասկէ միայն
մէյմէկ պուտ խմեցինք, վասն զի անժութկալու-
թեան վտանգները չարաչար փորձերով իմա-
ցած էինք: Ապխտին մեծ մասն աւրուած էր եւ
միայն ոսկրին քովի մսերն անապական մնացած
էին. ուստի աւրուած կողմերը կտրեցինք նետե-

ցինք, իսկ մնացածն երեք մաս բաժնեցինք. բեզ
դերս եւ Աւգոստ սաստիկ անօթիութեան չկըր-
նալով դիմանալ, իրենց մասերն ամբողջ կերան,
բայց ես աւելի խնայութեամբ ուզեցի ուտել:

Կէսօրն ես եւ Բեդերս փոփոխակի մառան ի-
ջանք եւ երեք ձիթապտղով լեցուն ամաններ,
ուրիշ ապուխտ մը, մեծ շիշ մը գինի, եւ մեծ
կրիս մը դուրս հանեցինք: Աս վերջինը Բեռնարդ
նաւապետը Ճամբայ ելլելու ատեն պարգեւ ընդու-
նած էր եւ 30 լիտր կը կշռէր, որն որ մառանէն
դուրս հանելու ատեննիս շատ ընդդիմութիւն ը-
րաւ եւ հաղիւ մեր երկուքին զօրութիւնը մեկ-
տեղ բերելով կարող եղանք դուրս քաշել: Ու-
րոշեցինք որ աս անսառունը կարելի եղածին չափ
երկայն ժամանակ ողջ պահենք, անոր համար կը ու-
նակի վրայ պառկեցուցինք եւ չուանով մը կապե-
ցինք: Քանի մ'օրէ վեր օգը շատ տաք էր, որով
կարող եղանք մեր զգեստներն ու վերմակները
չորշընել, եւ Յուլիսի 23ին դիշերը շատ հանգիստ
անցուցինք, որն որ յառաջուան վիճակներնուս հա-
մեմատութեամբ դրախտի կեանք մը կրնար ըստիլ:

Երկրորդ առտուն նոր զօրութիւն մ'առած ար-
թընցանք. թէպէտ եւ դեռ վտանգի մէջ էինք,
եւ հաղիւ կերակուրնիս երկու շաբաթուան կը
բաւէր, թէպէտ նաւերնիս երթալով աւելի եւս
կը քայքայէր եւ ալեաց ու հովերուն խաղալիկ
մ'եղած էր, ի վերայ սյսր ամենայնի յառաջուան
վիճակնիս մտածելով՝ զմեղ մեծ երջանկութեան
մէջ կը կարծէինք: Սաստիկ տարափ մը տեղալով
կարող եղանք նորէն քիչ մը զուր ժողվել եւ
սափորներուն մէկը լեցընել: Կէսօրուան մօտ հովե-
սկսաւ սաստկանալ, եւ արեւը մտնալէն ետքն
այնչափ զօրացաւ որ ստիպուեցանք նցյն գիշերը
կապուած պառկիլ, որպէս զի նաւուն վրայ զար-
նող ահագին ալիքներն զմեղ ծով չտանին: Բա-
րեբախտութեամբ զուրը բաւական տաք էր, որով

միայն թացութենէ կը նեղուէին, բայց ցուրտ չէինք զգար:

Յուլիսի 25ին միրիկը դադրեցաւ, սակայն աշխարհները մեր երկու ձիթապտղոյ սափորներն եւ ապուխտը ծով նետած էին, թէպէտ եւ դանոնք աղեկ կապած էինք: Ծովը դեռ յուզման մէջ ըլլալով՝ չէինք կրնար իջնալու գործողութիւնն յառաջ տանիլ, ուստի մնացած քանի մը ձիթապտղով եւ ջրախառն գինւով ստիպուեցանք շատանալ: Նաւն երթալով դէպ ի մէկ կողմը կը պառկէր որով հարկ կ'ըլլար որ միշտ կապուած մնանք: Կէսօրն արեւն ըստ ամենայնի գլուխներնուս վրայ էր, ուսկից հետեւցուցինք թէ հիւսիսային հովերն զմեզ մինչեւ հասարակած տարած են: Իրիկուան դէմ նաւուն բոլորտիքը շանաձկերու բաղմութիւն մը սկսաւ երեւալ, որոնցմէ մէկն ալեաց հետ մէկտեղ վեր բարձրանալով՝ պոչովը նաւին զարկաւ, բայց բարեբախտութեամբ վնաս մը չկրեցինք: Հետեւեալ երեք օրերն այսինքն ամսոյն 26ը, 27ն եւ 28 շատ տիսուր օրեր էին. ծովին հանդարտութեան ատենը նորէն մառան իջնալով՝ տեսանք որ անոր եւ նաւուն մթերանոցին մէջ եղած տախտակամածքը քակուած եւ բոլոր կերակրեղէնը ջրին մէջ թափուած էր, որն որ զմեզ գարձեալ յուսահատութեան մէջ ձգեց: Տաք օր մը նորէն զգեստնիս չորցուցինք եւ ծովուն մէջ լուացուեցանք որով ծարաւնիս շատ մեղմացաւ. սակայն լուացուելու ատեն մէծ զգուշութիւնն պէտք էինք ընել, որովհետեւ շանաձկերը միշտ մեզի մօտ կու գային: Նաւերնիս այնչափ ծուած էր որ կրնար ամեն բոպէ բոլորովին դառնալ. աս պատճառաւ կարելի եղած պատրաստութիւնները տեսանք եւ ջրի ամաննիս ու կրիան նաւուն եղերքը կապեցինք:

Ամսոյն 29ին Աւգոստին վիրաւոր թեւը սաստիկ տաքնալու սկսաւ, ինքը ծարաւէն արտաքոյ

կարգի կը տանջուէր եւ այնչափ տկար էր որ տեղէն չէր կրնար շարժիլ. իր վէրքը ձիթապտղին քացախովը շիեցինք, բայց աս դեղն իրեն շատ նուաղ օգուտ ըրաւ: Կրած ցաւն անտանելի էր. մեզի կ'ըսէր թէ ժամ մը յառաջ մեռնելու կը բաղձայ եւ կ'աղաչէր որ իր տանջանքներուն վերջ տանք: Արդէն վերջին ձիթապտուղնիս կերած էինք եւ քաղցն սկսած էր զմեղ տանջել, ուստի որոշեցինք որ կրիան մօրթենք. սակայն յուսացուածին չափ միս չգտանք: Աս նոր պաշարը բարակ շերտեր կտրեցինք եւ ձիթապտղոյ սափորին մէջ դնելով՝ անոր քացախը վրան լեցուցինք որ հոտելէն պահպանուի. ասիկայ կրնար մեզի 15 օր բաւել: Ջրերնիս բոլորովին հոտած էր եւ չէր կրնար խմուիլ. ծովու մէջ լուացուելէն ալ պէտք էինք ետ կենալ, վասն զի նաւին մօտ շանաձկերը կը վիստային: Հիւանդին վիճակն երթալով գէցցաւ. թեւը մինչեւ կրնակն ածխոյ պէս սեւցած էր. ոտուըները սառոցի կտոր դարձած էին: Վերջապէս Օդոստոսի առաջին օրը սաստիկ տանջուելով հոգին փէց: Իր մահը մեր վրայ տխուր աղդեցութիւն մ'ըրաւ. երկայն ատեն մեռելին քով անմուռնչ կեցանք, բայց իրիկուան դէմ երբ որ հոտելու սկսաւ, ծով նետեցինք. անմիջապէս եօմը կամ ուժ շանաձկեր երեւան ելան եւ իրենց ահագին ակուաներով իրենց նետուած կերը լափեցին: Խմած դինինիս մեր չոր կոկորդը կրակի պէս կ'այրէր. շանաձկերն երթալով աւելի եւս մեզի կը մօտենային եւ մեր տուած տապարի հարուածներով ալ չէին հեռանար: Նաւն արդէն այնչափ ծուած էր որ ալ նստելու չէինք համարձակիր. կը վախնայինք որ բոլորովին դառնալով զմեղ իր տակը կ'առնու:

Վերջապէս զարհուերելի բոպէն հասաւ. նաւն սկսաւ բոլորովին դառնալ. բայց իսկզբան այնպէս կամաց կը դառնար որ անոր եղերքն հաստա-

տուած չուաններով կրնայինք զմեղ վեր բռնել.
սակայն քիչ մ'ետքը շարժումը սաստկացաւ եւ
զմեղ իր տակն առնելով՝ ջրին մէջ քանի մը
կանգուն խորունկ ընկղմեց: Իր շարժման սաստ-
կութենէն իմ մարմնոյս կապուած չուանը փրթաւ.
իմ զօրութիւնս այնչափ նուազած էր որ ամենեւին
կարող չեղայ աղատութեան փորձ մ'ընել. սա-
կայն ծովուն շարժումը զիս շուտ մը վեր հանեց:
Երբ որ նորէն շունչ առի եւ աչուըներս բացի
ինքզինքս գրեթէ 50 կանգուն նաւէն չեռու
գտայ, որն որ ալեաց մէջ կը ծփար: Ծովին ե-
րեսը սաստիկ յուզման մէջ եւ ձերմակ փրփրով
պատած էր. բեղերսն ամենեւին չկրցայ տեսնել,
ասոր հակառակ իմ մօտերս նաւէն դուրս ելած
կարասներ եւ ուրիշ բաներ կը լողային:

Անձ զարհուրանօք շանաձկերուն կը նայէի,
որոնք երկայն ժամանակէ վեր մեզի ընկեր եղած
էին: Զանոնք կարելի եղածին չափ ինձմէ չեռու
բռնելու համար ձեռուըներովս ու ոտուըներովս
ջրին կը զարնէի որ փրփրայ: Անտարակոյս իմ
կենացս աղատութիւնն աս պարզ միջոցին պար-
տական եմ, որովհետեւ նաւը դառնալէն քիչ մը
յառաջ աս գաղաններէն աչագին բազմութիւն
մ'անոր մօտերը կը գտնուէր, ուստի հարկ էր որ
իմ քովս ալ նոյն ժամանակն անոնցմէ քանի մը
հատ գտնուէին: Կամաց կամաց կարող եղայ նա-
ւուն քովը համնիլ, բայց այնպէս յոգնած էի որ
եթէ բեղերս օգնութեան չհամնէր, կարող չէի
անոր վրայ ելլել: Ինքը նաւը դառնալէն անմիջա-
պէս ետքն անոր ետեւի կողմն ելած էր, եւ չոն
համնելուս պէս ինձի չուան մը նետեց որով կա-
րող եղայ վեր ելլել:

Հաղիւ թէ քիչ մը հոգի առինք, մեր զգու-
շութեամբ կապած պաշարը քննեցինք եւ զար-
հուրաներով տեսանք որ ծով ինկած էր, որն որ
զմեղ բոլորովին յուսահատութեան մէջ ձգեց:

Մեր բարոյական զօրութիւնը բոլորովին սպառած էր . ժամերով պղտիկ տղու մը պէս կու լայինք կարծելով թէ քիչ մ'ետքն անօթիութենէ պիտ' որ մեռնինք , թէպէտ եւ քիչ մտադրութիւն մը բաւական էր մեզի աս վախին անհիմն ըլլալը ցուցընելու : Նաւուն տակն այնչափ առատ ձկան ականջ կապած էր որ մեզի ամիսներով կրնար առողջարար կերակուր մը մատակարարել : Քիչ մ'ետքն աչուլնիս բացուեցաւ եւ իմացանք որ կերակրոյ կողմանէ հոգ ընելու բան չունինք , սակայն ջրի պակասութիւնն սկսանք զգալ . չէ թէ միայն բոլոր խմելիքնիս իրենց ամանովը ծով ինկած էին , այլ նաեւ վերմակներն եւ առագաստներն , ուստի եւ ոչ սաստիկ անձրեւի մը ատեն կարելի էր քիչ մը ջրի պաշար ժողվել : Ասոր օդնելու համար թէպէտ եւ երկինքը ջինջ ու պայծառ էր , շապիկնիս հանեցինք ու տարածեցինք որ բարերար անձրեւ մը սկսելուն պէս անոնց մէջ քիչ մը ջուր կարող ըլլանք ժողվել :

(Օգոստոսին 5էն մինչեւ 7 մեզմ հով մը նաւերնիս ծովի խոտերու մէջ մղեց՝ որոնք ջրին եւ թեսէն վեր բարձրացած էին . հոս տապարով տամնումէկ խեցգետին սպաննեցինք՝ եւ անոնց մնէն քանի մ'անդամ աղէկ եւ համով կերակուր մը պատրաստեցինք : Նոյն գիշերն ալ կէս մ'արթուն կէս մը մրափելով անցընելէն ետեւ առտուանց գեռ հազիւ լուսանալու սկսած՝ աչուլնիս հօրիզոնը դարձուցինք եւ յանկարծ նաւ մը նշմարեցինք՝ որն որ առագաստները պարզած գէպ ի մեր կողմն յառաջ կու գար : Աս ցանկալի երեւոյթն զմեղ ուրախութեամբ լեցուց . ամէն կերպով սկսանք ջանալ որ նաւուն մէջիններն զմեղ տեսնեն . շապիկնիս բոլոր զօրութեամբ կը շարժէինք , վեր վեր կը ցատքէինք , եւ մեր տկարութեան ներածին չափ կը պոռայինք , թէպէտ եւ նաւը գեռ մեզմէ գէթ 15 մղոն հեռու էր : Ժամ

մ'ետքը սկսանք նաւուն վրայ յայտնի մարդիկ տեսնել եւ անոնց ըրած կարգէ դուրս շարժումն իմացանք որ զմեղ տեսած են, որով ամեն վախերնիս փարատեցաւ: Քիչ մ'ետքը զմեղ Ախ վըրբուլի ճըն կիւի նաւին սենեակին մէջ դտանք, պահպիսի զգածմանց մէջ՝ որ բացատրելը կարելի չէ:

Ճ'ըն կիւի նաւը Ախվըռու լիգեղեցիկ եւ արագընթաց վաճառականի նաւերէն մէկն էր, 12 թնդանօթ ունէր եւ վայրենի ժողովրդոց հետ առուտուր ընելու ամեն հարկաւոր վաճառքով լեցուած էր: Իր նաւաստիքը 45 հոգի էին, ամենն ալ քաջ մարդիկ. նշյնպէս կիւի նաւապետն աղնուական մարդ մըն էր եւ շատ տարիներէ վեր հարաւային ծովերուն եւ խաղաղական ովկիանոսին մէջ վաճառականութեան կը զբաղէր: Յուլիսի 10ին Ախվըռուլէն ճամբայ ելլելով՝ 29ին Գաբրվերտի կղզին պաշար առած եւ անկէ անընդհատ նաւարկած էր մինչեւ որ զմեղ Ա. Ռոբոսի հըրուանդանին մօտերը դտաւ, ասով իմացանք որ մեր քայքայած նաւը 25 աստիճան հիւսիսէն դէպի հ հարաւ յառաջ գացեր է: «Նաւապետը զմեղ մեծ մարդասիրութեամբ հոգաց. 15 օրուան մէջ կրած վշտերնուս պատճառաւ ստացած հիւանդութիւննիս եւ տկարութիւննիս բոլորովինն բժըշկուեցաւ եւ անցածները մեղի գրեթէ տխուր եւ բազի մը պէս կու գային:

«Քանի մը շաբաթ շարունակ ճամբորդութիւննիս առանց երեւելի դէպք մը պատահելու յառաջ տարինք, երբեմն կիտորսի նաւերու կը պատահէինք եւ շատ անդամ նաեւ մեծամեծ կէտեր կը տեսնէինք: Աեպտեմբերի 16ին բարեյուսոյ հրուանդանին մօտերն առաջին անդամ սաստիկ մրկէ մը բռնուեցանք որն որ զմեղ գրեթէ ալեաց մէջ թաղեց: Աս առթիս մէջ յայտնի տեսանք որ նաւը շատ թեթեւ շինուած էր եւ խորութիւնը քիչ էր որով չէր կրնար այսպիսի

մրրկի մ'երկայն ատեն դիմանալ: Ի վերայ այսր ամենայնի աս անդամ քիչ վեասով մը կարող եղանք պրծիլ: Հոկտեմբերի 18ին գերկուեցինսի կղզին հասանք որն որ նաեւ Տառապանաց կղզի կ'անուանուի եւ Քրիստմաս Հարպուր նաւահան գիստը խարիսխ նետեցինք. աս կղզին բարեյուսոյ հրուանդանին հարաւային կողմն՝ անկէ 800 ծովական մղոն հեռու կը գտնուի:

Աս կղզին եւ նաեւ իր բոլորտիքն եղած կղզիներուն բազմութիւնը բուսոց կողմանէ շատ աղքատ է, եւ միայն քարքեկ խոտն առատութեամբ դանոնք կը պատէ: Սակայն ամէն տեսակ ծովի թռչուններ անոնց վրայ կը վիտան. նաեւ հոս ծովու հորթ ալ շատ առատ կը գտնուի եւ աս պատճառաւ երկայն ժամանակ աս կղզեաց քով կեցանք: Անասունները շատ խրտչու էին եւ միշտ իրենց մէջէն պահապան մը կը դնէին որ մեր մօտենալն իմացընէ. ի վերայ այսր ամենայնի 400էն աւելի հորթ զարկինք եւ անոնց մորթերն առնելէն ետեւ Նոյեմբերի 12ին Քրիստմաս Հարպուրի նաւահանդստէն ճամբայ ելանք:

Այսի նաւապետը կ'ուզէր Աւրորա կղզիները գտնել եւ կամ Գագակոնիայի արեւմտեան եղելքը նաւարկել, բայց ետքը միտքը փոխելով՝ որոշեց որ որչափ որ կարելի է դէպ ի հարաւային բեւեռ մօտենայ: Դեկտեմբերին վերջերը նոյն ուղղութեամբ սկսանք յառաջ երթալ եւ մինչեւ 63⁰ աստիճան լայնութեան հասանք առանց սառուցի պատաշելու. միայն հեռուէն սառուցի կը զիներ կը տեսնէինք: Արեւմաեան հովը ցուրտ անձրեւ եւ ձիւն բերաւ: Նոր տարւոյն սկիզբն առաջին անդամ ամէն կողմանէ սառուցն զմեղ պատեց եւ ողորմելի վիճակի մէջ ինկանք: Սաստիկ հով մը սառուցներն այնպիսի զօրութեամբ դեկտեմբերին կը զարնէր որ ամէն բոպէ անոր խորտակելուն կը սպասէինք. իրիկուան դէմ դարձեալ

բաց ծովի ելանք: Հեռուէն հորիզոնին վրայ կարգաւ իրարու ետեւ շարուած ահագին սառուցի լեռներ կ'երեւային. ծովուն մէջ անհամար փայտի կտորներ կը լողային որոնց վրայ գունագեղ ծովային թռչուններու բազմութիւն մը դարած էր:

Յունուարի 13ին մեր յառաջ երթալը դժուարացաւ, որովհետեւ առջեւնիս մեծ սառուցի կղզի մ'ելաւ, որով ստիպուեցանք նաւն արեւմտեան կողմն ուղղել, յուսալով որ հոն արձակ ճամբայ մը կրնանք գտնել: Թէպէտ եւ ուղածնիս չդտանք, բայց երկու օր ետքը կղզւոյն ծայրն հասանք եւ նորէն բաց ծովի ելանք որուն մէջ դէպ ի հարաւ վազող հոսանքներ կային. միանգամայն օդն ալ աւելի մեղմացաւ: Հոս նաւարկած ատեննիս նաւավարները սառուցի մը կտորին վրայ մեծ անասուն մը տեսան որն որ հանդիստ պառկած էր, եւ որովհետեւ ծովը կատարեալ հանդարտ էր, երկու մակոյկ վար իջեցուցինք որոնց մէկուն մէջ ես եւ բեղերս ալ մտանք եւ անամնոյն մօտնալով՝ իմացանք որ ծովական արջ մըն էր: Քանի մը հրացաններէն արձակուած գնդակներն իրենց նպատակին հասան, բայց անասունը մեծ վնաս մը չկրեց, այլ ահագին բերանը բացած մեր մակուկին վրայ վազեց եւ թաթովը նաւավարներէն մէկը բռնեց: Անտարակոյս խեղճ մարդը կը կորսուէր, եթէ բեղերս իրեն օդնութեան չհասնէր. ասիւկայ շուտ մը գաղանին կոնսակը ցատքեց եւ իր դանակն անոր վիզը խոթելով արջը շնջասպառ սկըսաւ ծովուն մէջ ընկղմիլ. բայց բեղերս զանիկայ չուանով մը կապեց եւ մինչեւ նաւ բերաւ:

Դաղիւ թէ նաւուն վրայ ելած էինք նաւավարք սկսան “Երկիր, Երկիր, պոռալ. զով հիւսային հով մը զմեղ դէպ ի եղերքը կը տանէր: Սակայն ծովէն վեր բարձրացած երկիրը ցամաք երկիր չէր, այլ պղտիկ անապատ կղզի մըն էր՝ զորն որ նաւապետն իր ընկերին անուամբը պէւ-

նեղի կղղի անուանեց։ Դէպ ի հարաւ այնչափ յառաջ գացած էինք որ մինչեւ նոյն ժամանակն ուրիշ նաւ մը չէր գացած։ ծովը դեռ սառուցէ ազատ էր, օդը պայծառ եւ բաւական մեղմ էր եւ աւելի յառաջ երթալու միայն երկու բան արգելք կ'ըլլար այսինքն փայտի պակասութիւնն եւ լնդագարութիւնն որուն նշանը քանի մը նաւաստիներուն վրայ երեւալու սկսած էր։ Աս բաներս նաւապետն ետ դառնալու կը ստիպէին. սակայն ես համոզուած էի որ եթէ ճամբանիս քիչ մ'ալ դէպ ի հարաւ շարունակելու ըլլանք մեծ ցամաք երկիր մը պիտ'որ գտնենք, ուստի նաւապետին աղաչեցի որ գոնէ քանի մ'օր ալ դէպ ի հարաւ նաւարկենք։ Անիկայ աս աղաչանքին սիրով զիջաւ, եւ թէպէտ իր զիջման ունեցած տխուր հետեւութիւնը ինձի դառն ցաւ ու տրտմութիւն պատճառեց, ի վերայ այսր ամենայնի միւս կողմանէ շատ ուրախ եմ որ մեծ դիւտի մը դործիք եղայ եւ դիւտութիւնը նշանաւոր դադունիքի մը մտադիր ըրի։

(Օդը հովի եւ ջրին հոսանքը մեր ճամբան յառաջ տանելու շատ յաջող էին, որով կարող եղանք մինչեւ հարաւային լայնութեան 83երորդ աստիճանն յառաջանալ. նոյն ժամանակը կայմին վրայ կեցող դէտը ծանոյց որ երկիր կը տեսնէ։ Տեսածը կղղի մըն էր որն որ ուրիշ շատ կղղեներու հետ ընդարձակ կղղեաց խումբ մը կը կաղմէր։ Եղերքը շատ բարձր էր եւ ներսի կողմերը մեծամեծ անտառներ կը ծածկէին որն որ մեղի մեծ ուրախութիւն պատճառեց։ Ծովին մէջի ժայռերուն ու խութերուն պատճառաւ ստիպուեցանք կղղեն ժամ մը հեռու երկաթ նետել. երկու մեծ մակոյկները պատրաստուելու վրայ էին որ ցամաք մօտենալու ապահով անցք մը գտնեն, երբ որ դիմացէն զինեալ վայրենիներով լեցուն չորս նաւակներ աեսանք՝ որոնք դէպ ի մեզ յա-

ուաջ կու դային։ Երբ որ ձայն լսուելու չափ մեզի մօտեցան, նաւապետը Ճերմակի թաշկինակով մ'իրենց նշան ըրաւ, որուն վրայ թի քաշելը թող տուին եւ խառնածայն խօսակցութիւն մը սկսան ընել՝ որն որ կէս ժամ տեւեց։ Չորս նաւակիներն 50 կանգուն երկայն եւ 5 կանգուն լայն էին եւ մէջերնին 100էն աւելի մարդիկ կային. վայրեւ նիները հասարակ Եւրոպացւոց մեծութեամբ էին բայց զօրաւոր կազմուած, խիտ մաղեր եւ մուժ սեւ մորթ մ'ունէին։ Զգեստնին անծանօթ անասնոյ մը մորթէն շինուած էր, որուն երկայն մետաքսանման մազերը դէպ ի ներս դարձուած էին. զգեստն իրենց բոլոր մարմինը կը գոցէր եւ միայն երեսնին ձեռուընին ու ոտուընին արձակ կը թողուր։ Զէնքերնին ծանր ու սեւ փայտէ գաւազան մըն էր, բայց նիզակներ ալ ունէին, որոնց ծայրը սուր քարեր անցուած էին. նաւակներուն մէջ սագի ձուի մեծութեամբ քարեր կը տեսնուէին։

Իրենց երկայն խօսակցութիւնը լմըննալէն ետքը, մեծերնին՝ որն որ, ինչպէս ետքն իմացանք, Դու-Ախտ կ'անուանուէր, մեզի նշան ըրաւ որ իրեն մօտենանք. սակայն մենք իրենց բազմութեան պատճառաւ ապահով չամարեցանք անոր ուղածը կատարել։ Դու-Ախտ մեր խորհուրդն իմացաւ եւ միայն իր նաւակովն յառաջ եկաւ, միւս երեքին հրամայելով որ տեղերնին կենան։

Իրեն հետ մեր նաւն եկանք, եւ զարմանքէն ու զգացած ուրախութենէն ինքնինքը բոլորովին կորսընցուց. մէյմը ծափ կը զարնէր, մէյմը ձեռուըներն ազդրներու ու կուրծքին կը զարնէր ու բառաչելու նման ծիծաղ մը կ'արձակէր։ Իր ընկերներն ալ այնպիսի կերպով մը նոյն բաները կ'ընէին որ ամենքնիս ալ ապշեցանք ու զարհուրեցանք։ Զգուշութեան համար վայրենիները փոփոխակի եւ ամէն անդամին միայն քսանական հոգի նաւը խոթեցինք, ուր աքիսի պէս ամէն

անկիւնները կը մանէին, ամէն բան կը շօշափէին
եւ արտաքոյ կարգի համարձակութիւն մը կը ցու-
ցընէին։ Յայտնի կը տեսնուէր որ յառաջադոյն
երբեք ճերմակ մարդ տեսած չէին, եւ մեր դոյնն
իրենց տհաճութիւն մը կը պատճառէր։ Մեր
նաւը կենդանի կը կարծէին, անոր համար կը
վախնային որ անոր մէկ տեղը չցաւցընեն, շատ
զդուշութեամբ գետինը կը կոխէին եւ նիղակներ-
նուն ծայրը վեր կը բռնէին։ Երբ որ մեր խոհա-
կերը փայտ ճեղքելու ժամանակը տապարին ծայ-
րը նաւուն տախտակամածին զարկաւ, մեծ ցաւ-
ցուցուցին, տապարին զարկած տեղը ձեռքով շիե-
ցին ու քանի մ'անդամ ծովի ջրով լուացին։

Կաւին խցերուն ու սրահին մէջ գտնուած
կահկարասիքը զերենք բոլորովին ապշեցուց։ Մեր
զէնքերն ու թնդանօթները մասնաւոր յարդու-
թեամբ մը կը դիտէին եւ զանոնք կուռք կը կար-
ծէին, եւ երբ որ ըստ պատահման իրենց դէմքն
հայելոյ մը մէջ տեսան, այնչափ վախցան ու զար-
հուրեցան որ սաստիկ աղաղակ մ'արձակելով
երեսի վրայ գետին նետուեցան եւ ամենեւին
յանձն չառին երկրորդ անդամ մ'ալ ան ահագին
առարկային նայիլ։

Ուրիշ վայրենի աղդաց բոլորովին հակառակ,
ասոնց վրայ ամենեւին գողութեան միտում չէինք
տեսներ. ասկէ զատ իրենց վարմունքը շատ ըն-
տանի եւ բարեկամական էր։ Երբ որ մեծ գժուա-
րութեամբ իրենց հասկրցուցինք թէ կուզենք ի-
րենց հետ վաճառափոխութիւն ընել, մեզի ծա-
նուցին որ իրենց կղզւոյն վրայ առատ կրիայ կը
գտնուի, որն որ զմեղ շատ զարմացուց, որովհե-
տեւ նոյն լայնութեան աստիճանին վրայ կրիայ
գտնուիլն արտաքոյ կարգի բան մըն էր։

Վստ բանս ալ կիւի նաւապետին՝ կղզւոյն ներ-
սի կողմերն երթալու մէկ պատճառն եղաւ,
կը յուսար որ հոն շատ շահաբեր գիւտեր կըր-

նայ ընել։ Ես՝ որ միայն դէպ ի հարաւ յառաջ երթալու կը բաղձայի, աս կղզւցն վրայ ուշանալուն շատ դէմ գրի. նաւապետին ըսի թէ հիմայ օդն աղէկ է, եւ չենք գիտեր թէ որչափ ժամանակ դեռ այսպէս պիտ'որ շարունակէ. հովին ու ջրին հոսանքը մեզի նպաստաւոր են ու ծովը սառուցէ աղատ. հիմա մեր ճամբորդութիւնը շարունակենք եւ ետքն ի գարձին երբ որ սառցը մեր ճամբան կը գոցէ, կրնանք երկայն ատեն աս կղզւցն առջեւը մնալ եւ անոր ներսի կողմերը քննել։ Երկայն խօսակցութենէ ետքը նաւապետն իմ առաջարկութեանս հաւանեցաւ եւ որոշեց միայն շաբաթ մը կղզւն քովը մնալ եւ նոյն ժամանակը դու - վիդին առաջնորդութեամբն անոր ներսի կողմերը պարտելու երթալ։ Տասը վայրենիք իրեւ պատանդ նաւուն մէջ մնացին, եւ նաւապետն, ես եւ ուրիշ 12 հոգի՝ ամէնքն ալ աղէկ զինեալ առաջին արշաւանքն ընելու համար ճամբայ ելանք։ Նաւազապետին հրաման տուինք որ մեր հեռաւորութեան ժամանակ վայրենիներէն ոչ ոք նաւուն մէջ առնու, եւ եթէ 12 ժամէն ետ չգառնանք, մակուներէն մէկը զինեալ մարդիկներով լեցընէ, մէջը թնդանօթ մ'ալ դնէ եւ մեզի խրկէ։

Աս երկրին մէջ՝ զորն որ ստուգիւ մեզմէ յառաջ երբեք ճերմակ մարդու ոտք կոխած չէր, ամէն մէկ քայլն առած ատեննիս կը համոզուէինք որ երկրիս միւս մասերէն բոլորովին տարբեր տեղ մը կը գտնուինք։ Ծառերն ոչ տաք երկիրներու ոչ ցուրտ գաւառներու եւ ոչ ալ բարեխառն կողմերու ծառերուն նմանութիւն ունէին. ժայռերուն ձեւն ու զանգուածը բոլորովին տարբեր էր, նոյն իսկ ջուրն ուրիշ երկիրներու ջրին այնչափ աննման էր որ զանիկայ խմելու ընդդիմութիւն մ'ունեցանք։ Թէպէտ եւ մեր մօտէն անցնող հեղատին ջուրը սաստիկ արագութեամբ կը սա-

Հեր կ'երթար, սակայն ամենեւին ան վճիտ կերպարանքն ու թափանցկութիւնը չունէր, այլ աւելի արաբացի խէժի լուծուածքի կը նմանէր, եւ զանազան գոյներով կը փայլէր։ Աս երեւոյթն իմ աս կղզւյն վրայ տեսած զարմանալիքներուն շըլթայի առաջին օղակը կը կազմէ։

Երեք ժամ շարունակ քալելով՝ դու-վիդին գեղը հասանէք. ճամբան շատ անհարթ եւ անհանդիստ էր. ցեղազետին սպասաւորներն՝ որոնք իսկզբան միայն նաւակներուն մէջ դտնուող անձինքն էին, երթալով ասդիէն անդիէն եկող նոր վայրենիներով կ'աւելնային։ Աս բանս յառաջագոյն կարգադրուած կ'երեւար, անոր համար ալ մեզի շատ կասկած պատճառեց։ Ետ դառնալու ժամանակն անցած էր, ուստի տեսանէք որ մեր ապահովութեան համար ուրիշ միջոց չկայ բայց եթէ վայրենեանց վրայ կատարեալ վստահութիւն ցուցընել։ Ի վերայ այսր ամենայնի տեղացւոց վրայ մեծ մտադրութիւն մը սկսանէք ընել եւ ամենեւին իրարմէ չբաժնուեցանէք։

Զորի մը մէջ շինուած գեղ մը հանելով՝ որուն բնակարանները կէս մը ճիւղերէ եւ մորթէ շինուած, կէս մ'ալ ձորին ժայռերուն մէջ փորուած էին, ամէն բանէ յառաջ մեր մտադրութիւնը դրաւեցին մեզի բոլորավին անծանօթ ընտանի անսասուններն։ Ասոնց ամենէն մեծերն իրենց պատճի նման ցոկովը մեր ընտանի խոզը քիչ մը կը յիշեցընէին, բայց թաւ պոչ եւ երկայն ու բարակ՝ այծեամի նման ոտուըներ ունէին եւ շատ գժուարաւ կը քալէին։ Նաեւ շատ ընտանի հաւեղէն ալ տեսանք, որոնց մէջ զանազան ընտանեցած ծովական թուչուններ ալ կը դտնուէին։ Կղզւյն բնակչաց գլխաւոր կերակուրն աս անասուններէն զատ առատ ձուկ ու կրիայ էր. հոն նաեւ մեծամեծ օձեր կը դտնուէին բայց թունաւոր չէին։

Ճառղովը եւան անհամար բազմութիւն մը սաստիկ աղաղակներով մեր դիմացն ելաւ, որոնք առհասարակ մերկ էին. մորթէ զգեստը միայն անմարդիկն հագած էին, որոնց նաւակներուն մէջ առաջին անգամ ծանօթութիւն ունեցանք. նաեւ միայն ասոնք զէնք կը կրէին. կանայքն առհասարակ մեծահասակ, վայելուչ կաղմածքով եւ գէր էին. միայն իրենց, ինչպէս նաեւ արանց շրթունքը շատ հաստ եւ ուռած էին, այնպէս որ նաեւ ծիծաղած ժամանակնին ակրանին չէին երեւար: Արանց մէջ մորթազգեստներն աւելի պատիւ եւ ուրիշներուն վրայ իշխանութիւն մ'ունէին, հասարակ ժողովուրդը մեծարանօք իրենց կը մօտենար եւ միշտ իրենց վաճառու պատուանունը կու տար: «Նաեւ միայն աս վամբուները մորթով շինուած տնակներու մէջ կը բնակէին:

Դու-Ալիդին տնակը գեղին մէջտեղն էր, միւս տնակներէն աւելի ընդարձակութիւն ունէր եւ անոնցմէ աղէկ շինուած էր: Յարկը չորս մեծամեծ սեւ մորթեր կը ծածկէին, որոնք փայտէ սեպերով իրարու չետ միացած էին. գետինը չոր տերեւ տարածուած էր, որն որ գորգի տեղ կը ծառայէր: Մեծ հանդիսութեամբ աս տնակին մէջ տարուեցանք, ուր այնչափ վայրենիք մտան, որչափ որ տեղը կրնար տանիլ: Դու-Ալիդ տերեւներուն վրայ նստաւ եւ մեղի ալ նշան ըստաւ որ նոյնն ընենք: Իրեն կամքը կատարեցինք, բայց նոյն ժամանակը մեր գիրքը չէ թէ միայն անհանդիստ այլ նաեւ շատ վտանգաւոր էր: Մենք միայն տասուերկու հոգի էինք եւ 40էն աւելի վայրենիք մեր բոլորտիքը նստած՝ զմեղ այնպէս պաշարած էին որ հարկ եղած ատեն հազիւ կարող էինք ոտք ելլել, բայց ստուգիւ մեր զէնքերը չէինք կրնար բանեցընել: Տնակէն դուրս վայրենեաց բազմութիւնը կը վրխար. անտարակոյս կղզւոյն բոլոր բնակիչքը հոն ժողովուած էին, եւ Դու-Ալիդ շարունակ հրաման

կու տար որ մեզմէ հեռու կենան . ասով միայն կրցանք ոտնակոխ ըլլալէն աղատիլ : Մենք զինքը միշտ մէջերնիս կը բռնէինք եւ որոշած էինք որ թշնամական շարժումը մը տեսնելնուս պէս զինքը զարնենք սպաննենք :

Դայց մեր կասկածն ամենեւին հիմ մը չունէր . մեզի դէմ եւ ոչ փոքր թշնամական ցոյց մ'եղաւ . միայն մեզի մօտ կատարուած զազրալի կոչունք մը զմեղ շատ խռովեց ու գանեցուց . վասն զի կղղեցիք մ'ծ ախորժակով նոր մորթուած անասնց մը փորոտիքը կլլեցին եւ զմեղ ալ հրաւիրեցին որ նոյն կոչունքին մասնակից ըլլանք : Հազիւ մ'ծ դժուարութեամբ աս գարշելի կերակրէն կարող եղանք հրաժարիլ : Ասկէ ետքը կղղեցիք մեզի հետ կղղւոյն եղեցքը նաւակութիւն մ'ըրին ու խոստացան մեր նաւն առատ հաւեղէն ու կրիայքերել :

Ա պյունիներն իրենց խօսքը բռնեցին , եւ իրենց բերած թարմ պաշարն , ինչպէս նաեւ կղղւոյն վրայ բուսած առատ թրթնջուկն ու դժալուկը մեր հիւանդ նաւաստիներուն եւ մանաւանդ լընդադարութիւն ունեցողներուն շատ օդուտ ըրին եւ զանոնք բոլորովին առողջացուցին : Ասկէ ետքը նաւն առատ պաշարով լեցուցինք եւ ճամբայ ելլելու պատրաստուեցանք . միանգամայն Գու - Վիդին հետ մասնաւոր գաշինք մը դրինք : Արովչետեւ մեր կղղւոյն եղեցքը նաւարկած ատենը , տեսսակ մը ոստրէի սաստիկ առատութիւն տեսած էինք՝ որն որ Ճենաստան ու Ճնդկաստան ազնիւ կերակրոց կարգն է եւ շատ սուղ կը ծախուի , նաւապետն ուղեց իր մարդիկներէն երեք հոգի կղղւոյն վրայ թողուլ որ աս ոստրէներէն որսան եւ կարասներու մէջ աղեն , իսկ մենք նոյն միջոցին մեր ճամբան յառաջ պիտ'որ տանէինք : Գու - Վիդ հոն մնացողներուն ապրուստը պիտ'որ հոգար եւ ասոր դիմաց մեզմէ ասկակիէ ուլունք , մլրատ , դանակ ,

տապար եւ ուրիշ ասոնց նման բաներ պիտ'որ
ընդունէր. ցեղապետն աս առաջարկութիւնը սի-
րով յանձն առաւ:

Ո՞եր թող տալու մարդիկներուն բնակութեան
եւ անոնց ընելու գործողութեան համար շէնք մը
պատրաստել ուղելով՝ ծովուն մօտ տեղ մ'ըն-
տրեցինք ուր առատ ջուր եւ փայտ կը դժնուէր
եւ շուտ մը գործքի ձեռք զարկինք: Քիչ ժամա-
նակուան մէջ ահագին ծառերու բազմութիւն մը
կտրուեցաւ ու շէնքն սկսաւ բարձրանալ, որուն
վրայ վայրենիներն ապշեցան: Ամսոյն վերջերն ար-
դէն մեր գործքը դլուխ հանած էինք եւ կրնայինք
ճամբայ ելլել, եթէ դու - Աիդ զմեզ չստիպէր
որ մէկ անգամ մ'ալ, ինչպէս որ խոստացած էինք,
իր գեղին այցելութիւն ընենք եւ հրաժարական
ողջոյնը տանիք: Իր խնդիրը մերժել չուղեցինք,
մանաւանդ որ իրեն մինչեւ նոյն ժամանակը մեղի
ցուցուցած մարդասիրութիւնն ու բարեկամու-
թիւնը կը պահանջէր որ աս վերջին կամքն ալ
կատարենք. տեղացւոց վրայ կասկած ունենա-
լու ամենեւին պատճառ մը չունէինք, որովհետեւ
մեզմէ երբեք բան մը գողցած չէին, թէպէտ եւ
մեր տուած պարգևեներն արտաքոյ կարգի ուրա-
խութեամբ մ'ընդունելին կը ցուցընէր որ մեր
ունեցած բաներն իրենց առջեւը մեծ յարդ ու-
նէր: Ի վերայ այսր ամենայնի աս սիրոյ ցոյցերն
եւ ընտանութիւնը մեզի դէմ լարուած դարանն
մըն էր զօրն որ վայրենիք զմեզ բոլորովին ոչըն-
չացընելու համար պատրաստած էին, եւ շատ շուտ
իմացանք որ աս կղզեցիներն՝ որոնց վրայ այնպէս
աղէկ դադափար ունեցած էինք, ամենաբարբարոս
եւ արիւնարբու ցեղ մըն էին:

Փետրուարին առաջին օրը մեր այցելութիւնն
ընելու համար ճամբայ ելանք: Թէպէտ եւ, ինչ-
պէս շատ անգամ ըսի, ամենեւին կասկածելու ա-
ռիթ չունէինք, ի վերայ այսր ամենայնի ամէն

զդուշութեան միջոցներն ի գործ դրինք : Աեց
հոգի մեր նաւուն մէջ մնացին եւ հրաման ընդունեցան բոլոր մեր հեռաւորութեան ժամանակը ծածկին վրայ մնալ եւ վայրենիներուն ամենեւին նաւուն մօտենալու թող չտալ : Թնդանօթները կրկին լեցուեցան : Որովհետեւ նաւերնիս ցամաքէն գրեթէ մէկ մղոն հեռու խարիսխ նետած էր, ամէն եկած նաւակ կրնար տեսնուիլ եւ հարկ եղած ատեն թնդանօթով զարնուիլ :

Յամաք ելլողներն 32 հոգի էին ամենն ալ հրացաններով, ատրճանակներով, դաշոյններով եւ մեծամեծ դանակներով զինած : Վայրենիներու 100 հոգւոյ չափ բազմութիւն մը ծովեզերքն զմեղ դիմաւորեց : Երբ որ իրենց անդէն ըլլալուն վրայ մեր զարմանքն յայտնեցինք եւ դու-վիդին, որուն լեզուն քիչ մը հասկընալու սկսած էինք, ասոր պատճառն հարցուցինք, մեզի պատասխան տուաւ թէ եղբարց մէջ զէնքի հարկաւորութիւն չկայ : Եր խօսքն իրական համարեցանք եւ ճամբանիս յառաջ տարինք :

Յեղապետն զմեղ նեղ ձորի մը մէջ խոթեց որն որ օձաձեւ դարձուածներ ունէր, եւ այնչափ նեղ էր որ մեծ դժուարութեամբ հաղիւ կրնայինք յառաջ երթալ : Կ'երեւար թէ աս տեղս յառաջագոյն հեղեղատի մը փոսն էր. երկու կողմի 70—80 ոտնաչափ բարձր ժայռերը պատի պէս շիտակ գետնէն վեր կը բարձրանային, եւ տեղ տեղ իրարու այնչափ մօտ էին որ օրուան լցուն հաղիւ ներս կրնար մտնել : Վերջապէս տեղն ուրոգայթ լարելու մէկհատիկ յարմար տեղ մըն էր. ասոր համար անոր մէջ ուաք կոխելնուս պէս զէնքերնիս պատրաստ բոնելու սկսանիք :

Ի վերայ այսր ամենայնի մեծ անհոգութիւն մ'ի գործ դրինք, որուն վրայ նաեւ հիմայ քանի որ միտքս կու դայ չեմ կրնար բաւական զարմանալ : Զմեղ բոլորովին վայրենեաց կամացը թող տուած

էինք, որոնք ճամբուն բոլոր երկայնութիւնը բրունած եւ մեր քովերէն եւ առջեւէն աղատ յառաջ կ'երթային։ Անմտութեամբ մեր զօրութեանը վրայ վստահացած էինք, մեր հրազէններուն զօրութիւնը վայրենեաց համար զարհուրելի կը համարէինք, եւ գլխաւորաբար կղզեցիներն անդէն տեսնելնիս եւ իրենց մեզի ցուցուցած բարեկամութիւնը մեզի շատ վստահութիւն կու տար։ Ասով եղաւ որ 5—6 վայրենիներու թող տուինք իբրեւ առաջնորդ մեր առջեւէն երթալու եւ առջեւնիս ելած արգելքները վերցընելու։ Իսկ մենք իրարու քովէն ամփոփ կ'երթայինք եւ որոշած էինք որ ամենեւին իրարմէ չբաժնուինք։ Վայրենեաց գլխաւոր բազմութիւնն աղէկ կարգով ու հանդարտութեամբ մեր ետեւէն կու դար։

Տիրք Բեղերս, Ռւիլսըն Ալլեն անուամբ մէկն եւ ես միւս ընկերներնուս աջ կողմէն կ'երթայինք եւ ժայռերուն զարմանալի դիրքը կը դիտէինք՝ որոնք կէս մը պատի պէս շիտակ կեցած կէս մ'ալ վերէն վար կախուած էին։ Ժայռերուն մէջ բացուած Ճեղքուած մը մեր մատղրութիւնը դրաւեց, ասոր բերանն այնչափ լայն էր որ մարդ մը կրնար անցնիլ, եւ 20 ոտք հորիզոնական ուղղութեամբ խորունկ կ'երթար, անկէ ետքը գէպ ի ձախ կը դառնար։ Իր բարձրութիւնը 60—70 ոտնաչափ էր։ Ճեղքին մուտքէն քիչ մը հեռու տեսակ մը կաղինի թփեր բուսած էին, որոնց վրայ առատ պտուղներ կը կախուէին։ Բաղձանքիս չկրնալով յաղթել, 5—6 կաղին փրցուցի եւ շուտ մը նորէն ետ դարձայ, բայց տեսայ որ Բեղերս եւ Ալլեն ալ իմ ետեւէս եկած էին։ Իրենց աղաչեցի որ ետ դառնան, խոստանալով իմ փրցուցած կաղիններէս իրենց ալ տալ։ Հաղիւ թէ իմ աղաչանքս ի գործ գնելու կը պատրաստուէին, այնպիսի ահագին ցնցում մը զգացի որ կարծեցի թէ երկրին հիմունքը խախտեցան եւ նորէն իր առաջին անկերպարան վիճակը պիտ'որ դառնայ։

ԵՐԲ որ քիչ մը խելքս վըաս եկաւ, զդացի որ
խղդուելու վտանգի մէջ եմ. ամէն կողմ թան-
ձրամած մուժ կը տիրէր, բայց յայտնի կը զգայի
որ հողերն անդադար վար կը թափուեին եւ զիս
ողջ ողջ թաղելու կը սպառնային: Ուր որ կոխե-
ցի գետինն ոտքիս տակ տեղի տուաւ, եւ հաղիւ
մեծ աշխատութեամբ կարող եղայ հաստատուն
տեղ մը գտնել: Երբ որ աս բանս յաջողեցաւ,
քիչ մը ժամանակ անշարժ կեցայ եւ ուղեցի ի-
մանալ թէ ինչ պատահած է եւ թէ գտնուած
տեղս ուր է: Կոյն միջոցին ականջս խորունկ ձայն
մ'եկաւ, եւ անկէ անմիջապէս ետքը բեդերսին
կէս խղդուած ձայնը լսեցի՝ որն որ ինձի կ'աղա-
չէր թէ երկնից սիրոյն համար իրեն օգնութեան
հասնիմ: Մեծ ճգամք եւ աշխատութեամբ կա-
րող եղայ իրեն քովն հասնիլ. մարմնոյն կէսը
կակուղ հողի մէջ թաղուած էր, եւ պարապ տեղ
իր վըայ գտնուած զանգուածէն աղատելու ճիգ
կ'ընէր: Բոլոր զօրութեամբս աշխատելով՝ վեր-
ջապէս զինքն ան վտանգաւոր գիրքէն աղատեցի:

Կարծեցինք որ մեր ճամբուն երկու կողմը գրտ-
նուող ժայռերը փլած եւ մեր ելքն ի մշանջե-
նաւորս գոցած են: Ողջ ողջ թաղուած ըլլալու
խորհուրդն զմեղ յուսահատութեամբ լեցուց,
որուն երկայն ատեն կարող չեղանք յաղթել: Բայց
բեդերս շուտով սթափելով՝ ինձի ըսաւ թէ ի-
րեն հետ մէկտեղ ելք մը վինտուեմ, կը յուսամ
որ ըսաւ կրնանք դուրս ելլելու ճեղք մը գտնել:
Եր յոյսը պարապի չելլաւ. հաղիւ թէ գէպ ի մէկ
կողմը քանի մը քայլ յառաջ գացինք, բարակ
լուսոյ ճառագայթ մը նշմարեցի, որն որ ինձի
միաթարութիւն տուաւ թէ գէթ օդոյ պակսու-
թենէն չենք կորսուիր:

Կորէն սիրու առինք եւ իրար քաջալերեցինք՝
ըսելով թէ գեռ ամէն բան յաջող վիճակի մէջ
մտնելու կարելիութիւն կայ: Թափուած հողե-

բուն եւ քարերուն վրայէն սողալով աւելի լուսաւոր տեղ մը հասանք եւ իմացանք որ մեր ճամբուն ան տեղն է ուր որ դէպ ի աջ դառնալով անկիւն մը կը կազմէր. երբ որ աս անկիւնը դարձանք մեծ ուրախութեամբ ժայռերուն վերի կողմն ընդարձակ ճեղքուած մը տեսանք: Եթէ կարող ըլլայինք ան ճեղքուածին հասնիլ, աղատութիւննիս դտած էինք:

Աս միջոցիս յիշեցի որ նոյն տեղը մտած ատեննիս երեք հոդի էինք, եւ մեր երրորդ ընկերն Ալեն մինչեւ նոյն ժամանակը դեռ չէր երեւար. շուտ մը նորէն ետ դարձանք որ զինքը փնտուենք: Կակուղ հոդի մէջ դրեթէ լողալով՝ անպատմելի դժուարութեամբ կարող եղանք յառաջ երթալ, եւ երկայն փնտուելէն ետքը բեղերս ինձի ըստ թէ մեր ընկերին մէկ ոտքը բռնեցի, բայց մարմնոյն միւս մասերն ամբողջ հոդի մէջ թաղուած են ու կարելի չէ զանիկայ դուրս հանել: Բեղերս իրաւունք ունէր, մեր խեղճ ընկերն արդէն մեռած սկիտ'որ ըլլար: Խոր տրտմութեամբ լեցուած՝ անոր մարմինն իր բախտին թող տուինք եւ նորէն ճեղքուածին դարձանք:

Աեր ժայռերուն վրայէն մագլցելով վեր ելլելու համար ըրած ամէն փորձը պարապի ելաւ, որովհետեւ անոնք առհասարակ սահուն աճառաքարէ կազմուած էին՝ որոնց վրայ ոտքերնիս կը սահէր: Վերջապէս մոքերնիս ինկաւ որ մեր քովի եղած մեծ դանակներով կրնանք ան կակուղ քարերուն մէջ ոտնատեղիներ փորել եւ այնպէս վեր ելլել. ասով կարող եղանք ան վտանգաւոր տեղէն աղատիլ եւ այնպիսի տեղ մը հասանք՝ ուսկից կապոյտ երկնից մէկ մասը կրնայինք տեսնել: Կրած զարհուրանքնիս եւ ըրած ճիգերնիս մեր զօրութիւնը սպառած էր եւ այնչափ տկարացած էինք որ չէինք կրնար ոտքի վրայ կենալ կամ բերաննիս շարժել ու խօսք մը խօսիլ: Բե-

դերս կը կարծէր որ ատրճանակնիս՝ որոնք միայն քովերնիս մնացած էին, վասն զի հրացանները հողին մէջ թաղուած մնացին, պէտք ենք արձակել որպէս զի ընկերնիս մեր վիճակն իմանան։ Վերջին գէպքերը ցուցուցին որ ատրճանակ պարպելը դորն որ ըստ պատահման չըրինք, մեզի շատ վնասակար պիտ'որ ըլլար. բայց արդէն կուաչելու սկսած էինք թէ մեր կենաց գէմ ամօթալի դարան մը գործուած է, անոր համար որոշեցինք ամենեւին մեր ուր ըլլալը վայրենիներուն չիմացընել։

Ճամ մը հանգչելէն ետքն աւելի յառաջ գացինք եւ սկսանք զարհուրելի աղմուկ եւ աղաղակ մը լսել։ Ընթացքնիս շուտցընելով՝ այնպիսի տեղ մը հասանք. ուսկից թէպէտ եւ ծառերու մէջ ծածկուած՝ ամէն կողմ համարձակ կրնայինք տեսնել. Հոս շուտ մ'իմացանք ան աշագին ցնցման պատճառն՝ որն որ զմեղ ան խեղճութեան մէջ ձգած էր։ Կեցած տեղերնէս ան նեղ անցքն՝ ուսկից մեր ընկերներուն հետ անցած էինք, ամբողջ կը տեսնէինք։ Վայրենիք անոր մէջերը տեղ մը կակուղ քարերուն տակը փորած՝ ցիցերով հաստատած, ու ցիցերն իրարու հետ որթի ճիւղերով կապած էին, այնպէս որ 12 զօրաւոր անձինք զանոնք միաբան քաշելով կրնային բոլոր անոնց վրայ կեցած քարերն ու հողերը վար թափել եւ հոն գտնուող մարդիկն անոնց տակ թաղել։ Անտարակցոյս մեր խեղճ ընկերներն աս դըքախտութեան պատահած պիտ'որ ըլլային. միայն մենք մեզի պատրաստուած գերեզմաննէն պրծած էինք եւ բոլոր կզբուցն վրայ մեղմէ դատ ճերմակ մարդ մնացած չըր։

Սակայն մեր վիճակն ալ շատ խեղճ էր, վասն զի կամ վայրենիներն զմեղ անողորմ մահուամբ մը պիտ'որ սպանանէին, եւ կամ անոնց գերի պիտ'որ ըլլայինք։ Երկայն ատեն անտառին ու ժայ-

ուերուն մէջ պահուըտած միալ կարելի չէր. քաղցն ու ցուրտն ի հարկէ զմեզ պիտ'որ ստիպէին ան անշէն տեղը թող տալու: Ամբողջ կղզին վայրենիներով լեցուած կ'երեւար. կը տեսնէինք որ մօտաւոր կղզիներէն անհամար բազմութիւն մը լաստերով մեր կղզին կու գային, անշուշտ մեր նաւուն կողոպուտներուն մասնակից ըլլալու համար: Աս նաւը դեռ իր խարիսխ նետած տեղը հանդարտ կեցած էր. կ'երեւար թէ մէջը գտնուողներն իրենց սպառնացող վտանգին վրայ եւ ոչ փոքր կասկած մ'ունէին: Ի՞նչպէս յօժարութեամբ անոնց քովն երթալ կ'ուղէինք որ կամ փախչելու եւ կամ իրենք զիրենք պաշտպանելու ատեննին իրենց օգնական ըլլանք. ի վերայ սյսր ամենայնի կարող չէինք առանց զմեզ մահուան յայտնի վտանգի մէջ ձգելու՝ նշանով մ'իրենց վտանգաւոր վիճակն իմացընել: Թէպէտ եւ ատրճանակ մ'արճակելը բաւական էր իրենց իմացընելու թէ դժբախտութիւն մը պատահած է, բայց անով չէին կրնար իմանալ որ միայն շուտով երկաթը վերցընելով ու ճամբայ ելլելով կրնան իրենց կեանքն աղատել, եւ թէ ալ հօն սպասելու պարտականութիւն չունին, վասն զի իրենց ընկերներն ապրելէն դադրած են: Մեր նշանը նաեւ թշնամւոյն դէմ պատրաստուելու ալ չէր կրնար ծառայել, բայց մեզի մեծ վեաս կրնար հասցընել, աս պատճառաւ ատրճանակ արճակելէն ետ կեցանք:

«Օսովեղելքը գտնուող նաւակներէն մէկը բրոնութեամբ գրաւելու եւ անով մեր նաւն երթալու խորհուրդն իրրեւ անդորքադրելի մէկդի թողտուինք, որովհետեւ վայրենիք ամէն կողմ կը վիստային եւ բոլոր անցքերը բռնած էին, եւ որոշեցինք որ տեղերնիս հանդարտ կեցած հանդիսատես ըլլանք ան պատերազմին՝ որն որ քիչ ժամանակէն պիտ'որ սկսէր: Վասն զի հաղիւ կէս ժամ անցած էր երբ որ 60—70 վայրենիներով

լեցուն նաւակներ ու լսատեր ծովածոցին հարաւային ծայրն երեւնալու սկսան։ Աւազակները միայն կարծ ցպերով ու քարերով զինած էին։ Քիչ մ'ետքն ուրիշ նոյնչափ բազմութեամբ մաս մ'ալ ծովածոցին միւս կողմանէ սկսաւ գալ, բռպէի մը մէջ նաւերնիս անհամար վայրենիներէ պաշարուեցաւ որոնք ամենայն կերպով անոր տիրել կ'ուղէին։

Ամենեւին տարակոյս չկար որ վայրենամիտ աւազակաց ուզածը պիտօր յաջողէր, նաւուն մէջ մնացած վեց նաւավարները թէ թնդանօթները գործածելու եւ թէ նաւը պաշտպանելու բաւական չէին, եւ չէին կրնար այսպիսի անհաւասար պատերազմ մը յաջողութեամբ դլուխ հանել։ Սակայն անոնք առանց ասոր միտ դնելու սկսան պատրաստուիլ որ դէմ գնեն, վասն զի տեսանք որ թնդանօթներուն բերանն իրենց մօտեցող նաւակներուն դարձուցին, երբ որ լսատերը դեռ քառորդուան մը ճամբայ ետ մնացած էին։ Դրժբախտութեամբ՝ արձակուած թնդանօթն ամենեւին ազգեցութիւն մը չունեցաւ. մեր բարեկամներն իրեն այլայլութեան մէջ թնդանօթներուն բերանը շատ վեր ուղղած էին. գնդակները թշնամեաց գլխոյն վրայէն անցան գացին, եւ ոչ մէկ մարդ մը զարնուեցաւ ոչ ալ նաւակներէն մէկը վնասեցաւ։ Միայն ելած թնդիւնը քիչ մ'ազգեցութիւն ըստաւ. սեւ անօրէններն այնպէս զարհուրեցան որ քիչ մը ժամանակ գտնուած տեղերնին կանկ առին կեցան, եւ կ'երեւար թէ իրենց խորհրդէն ետ կենալու կը մտածէին։ Գուցէ իւրօք ալ նոյնը կ'ընէին եթէ մեր նաւուն պաշտպանողները նոյն միջոցին իրենց դէմ հրացանի կրակ մը տեղալու սկսէին։

Ասկայն իրենք ասիկայ չըրին, այլ նաւուն միւս կողմն անցան որպէս զի մօտեցող լսատերուն արժանաւոր լնդունելութիւն մ'ընեն. աս շարժումը

զարհուրած վայրենեաց ժամանակ տուաւ իրենց զարհուրանքէն սթափիելու եւ տեսնելու թէ ամենեւին վկաս մը կրած չեն։ Շատ աշադին եւ ապականիչ եղան երկրորդ կողմանէ արձակուած թնդանօթները. 7—8 լստեր թնդանօթի գընդակներէն ծակծկեցան, 30—40 վայրենիք նոյն տեղը մեռան եւ 100էն աւելի չարաչար վիրաւորեցան ու ծով թափեցան. միւս լստերուն վրայ մնացողները խելքերնին կորսնցուցին եւ անմիջապէս կծիկը դրին, աւանց միտ դնելու իրենց վիրաւոր ընկերներուն աղաղակին՝ որոնք ծովուն երեսը ծածկած էին եւ իրենցմէ օգնութիւն կը խնդրէին։ Բայց վայրենեաց կրած կոտորածը մեր ընկերներուն օգուտ մը չըրաւ. նաւակներուն մէջ գտնուողներն արդէն միւս կողմանէ նաւուն քովը հասած եւ անոնցմէ մէկ մասը վեր ելած էին. գաղանամիտ սեւերը վեց նաւավարներն անմիջապէս գետինը զարկին եւ կտոր կտոր ըրին։ Լատերուն մէջ գտնուողներն իրենց ընկերներուն յաջողութիւնը տեսնելով՝ նորէն ետ դարձան որպէս զի աւարէն իրենց ալ մաս հանեն։ Հինգ բոպէի մէջ մեր նաւն ապականութեան եւ անկարդութեան ասպարէղ մը դարձաւ. նաւուն ծածկը կտոր կտոր եղաւ, առագաստները, չուանները, շղթաններն եւ ուրիշ շարժական բաները կողոպտեցան, եւ քաշելով՝ հրելով ու մղելով՝ նաւը ծովեղերքին մօտ տարուեցաւ ուր աւազին մէջ խրեցաւ մնաց։ ‘Նոյն ժամանակը նաեւ դումիդ հոն եկաւ. պատերազմին բոլոր ժամանակն աս ցեղապետը բլօի մը վրայ կեցած՝ եղածները կը դիտէր. երբ որ իրենները յաղթութիւնը կատարեալ ստացան ան ժամանակ համարձակեցաւ նկըն ալ իր սեւ պաշտօնեաներովը կոռուցին ասպարէղը մօտենալ իր աւարամասն առնելու համար։’

Ան ատեն մենք ալ համարձակութիւն առինք մեր թաքուստը թող տալու եւ ծովածոցին մօտ

Եղող բլուրը լրտեսելու . Հոն աղբիւր մը գտանք
ու մեր ծարաւն անցուցինք . Ետքը կաղնով աղէկ
կշտացանք եւ աս պտղէն առատ պաշար մը ժողը
վիլով նորէն առաջին տեղերնիս կը դառնայինք
երբ որ յանկարծ թփերուն մէջէն գէր արագիլ
մը ծանր թոխով վեր բարձրանալու սկսաւ : Բե-
գերս աճապարեց թոչնոյն վղէն բռնեց ու դա-
նակովն սպաննեց : Աս գիւտը մեզի մեծ ուրախու-
թիւն պատճառեց , վասն զի անկէ ետքը գէթ
մէկ շաբաթ քաղց կրելու հոգէն կրնայինք ազատ
ըլլալ :

Աորէն ժայռին ձեղքուածքը գացինք , ծառի
ճիւղերով եւ խոտերով անոր մուտքը դոցեցինք
որպէս զի մեր թաքուստը չիմացուի , եւ ետքն
սկսանք դիտել թէ ինչպէս վայրենիները նաւուն
հարուստ աւարներովը լեցուած՝ գունդ գունդ
կղզւոյն ներսի կողմը կ'երթային , բայց անոնց մե-
ծագոյն մասը բոլորովին մերկ մնացած նաւը կրա-
կի տալու զբաղած էին : Քիչ ժամանակուան մէջ
սկսաւ ծառածեւ ծուխ ու բոց մը մինչեւ կայմին
ծայրը բարձրանալ եւ ամէն կողմ տարածուիլ :
Բայց վայրենիք բոցապատ նաւէն հեռանալու փոյթ
չէին ըներ , այլ դեռ մնացած երկաթեղէնն ու
պղնձեղէնը տախտակներուն մէջէն քակելու զբա-
ղած էին , ու 10,000 կղզեցիներէն աւելի նաւուն
եւ անոր քօվը կեցող նաւակներուն ու լաստե-
րուն մէջ եւ ծովեղեցքը կը գտնուէին : Մեծ ա-
կրնկալութեամբ զարհուրելի գէպքի մը կը սպա-
սէինք որն որ իրօք ալ քիչ մ'ետքը պատահե-
ցաւ : Խսկղբան սաստիկ ցնցում մը զգացինք , բայց
դեռ պայթում մը չեղաւ . վայրենիք սարսափե-
ցան եւ քիչ մը ժամանակ իրենց աւարառութենէն
եւ աղաղակէն դադրեցան , բայց հազիւ թէ նո-
րէն իրենց գործքը կ'ուղէին սկսիլ , յանկարծ ա-
հագին որոտման ձայն մը հնչեց որն որ քանի
մ'անգամ ետեւէ ետեւ կրկնուեցաւ եւ ամէն

կողմ հուր ու բոց տարածեց։ Օդը փայտի, մետաղի եւ մարդու անդամներու կտորներով լեցուեցաւ, որոնցմէ քանի մը կտոր մինչեւ մեր կեցած բլրին վրայ հասան։ ոտքերնուս տակ գըտնուած գետինն երկրաշարժի մը պէս կը գողար եւ ժայռերն ան ահագին վառօդին պայթման արձագանգը քանի մ'անգամ կրկնեցին։

Ա սյրենիք իրենց ամօթալի մատնութեան արժանաւոր պատիժը բաւականապէս ընդունեցան։ Հազար հոգիէն աւելի նոյն տեղը մեռան։ վիրաւորներուն թիւն ասկէ շատ աւելի էր. ծովածոցն ու ծովեղերը մեռելներով ծածկուած էր։ Վիրաւորները հոգացող ամենեւին չկար, որոնք անօդնական մնացած չարաչար տանջուելով հետզէտէ հոգինին կը փչէին. ոչ ոք իրենց օգնելու փոյթ կը տանէր. ով որ ոտքը կրնար գործածելունալով եւ պոռալով ամենայն զերութեամբ կը փախչէր, առանց ետեւը նայելու։

Ասկէ ետքը մեր բլրին վրայ անցուցած 6—7 օրերուն մէջ երեւելի դէպք մը չպատահեցաւ. սպաննած թուչուննիս եւ ժողված կաղիննիս կ'ուտէինք, բայց աս վերջինը մեզի սաստիկ գլխացաւ մը կը պատճառէր։ Վերջապէս վերջին կարօտութիւնն զմեզ ստիպեց բլրէն դաշտն իջնալու, թէպէտ եւ վայրենեաց ձեռքն իյնալու վախի մէջ էինք։ Բլրէն վար իջնալու փորձն արտաքոյ կարգի դժուարին գործողութիւններէն մէկն էր, որն որ բոլոր կենացս ընթացքին մէջ ինձի պատահեցաւ. ամէն կողմ կամ պատի պէս շիտակ ժայռեր էին եւ կամ խորունկ անդունդներ. արդէն յուսահատութիւնը վրանիս տիրած էր եւ սկսած էինք յայտնի զգալ որ քաղաքը քիչ ժամանակէն մեր կեանքը պիտ'որ յափշտակէ, երբ որ յանկարծ մոքերնիս ինկաւ որ դարձեալ կակուղ ժայռերուն մէջ ծակեր փորելով կրնանք ան վտանգաւոր վիճակէն պրծիլ։ Աս բանս գլուխ

Հանելու համար մեր թաշկինակներէն ու շապիկներէն երկայն չուան մը շինեցինք. Բեդերս զարմանալի արիութեամբ մը յառաջ անցաւ, եւ շատ անգամ մէկ ձեռքովը դուրս ցցուած ժայռի կտոր կամ պղտիկ թուփի մը բռնած՝ միւսովը ծակերը կը փորէր եւ մէջը փայտի կտորներ կը խոթէր որոնք մեզի սանդիսց տեղ պիտ'որ ծառայէին: Ի վերայ այսր ամենայնի ես երբ որ ան անյատակ անդունդին առջեւն եկայ, բոլոր մարմնով սկսայ դողալ. բայց վերջապէս մէծ դժուարութեամբ անոր յատակն իջայ ու մարած բեդերսին բազուկներուն մէջ ինկայ:

Այրէն սթափիելէս ետքն ամէն վախ եւ անձկութիւն բոլորովին ինձմէ հեռացած էին եւ այնչափ առողջցած էի որ կրնայի ամէն վտանգներուն անվեհեր դէմ ելլել: Մեր վար իջած տեղը շատ հեռու չէր ան կրծէն որն որ մեր ընկերներուն գերեզման եղած էր: Կարիճներ, օձեր, մողէսներ եւ ուրիշ բիւրազգի սողուններ աս աւերի եւ ապականութեան տեղը կը վխտային: Կորսուած ընկերներնուս հոգւցն կարծ աղօթք մ'ընելէն ետքն, որոշեցինք ծովեղերքն աճապարել ու հոն կրիայ որսալով՝ մեր քաղցն անցընել: Հազիւ թէ քանի մը հարիւր քայլ յառաջ գացած էինք, յանկարծ այրի մը մէջէն հինգ վայրենիք դուրս յարձակեցան եւ մեզի հասնելով՝ գաւաղանի մը հարուածով զբեգերս գետինը ձգեցին: Աւաղակաց հինգն ալ գետինը պառկողին վրայ ինկան որով ես ժամանակ ունեցայ ինքզինքս ժողվելու եւ ատրճանակներս գործածելու: Առանց ուշանալու՝ յարձակողաց վրայ հասայ եւ անսնցմէ երկուքը զարկի գետինը պառկեցուցի. Երրորդ վայրենին՝ որն որ իր նիզակովն զբեգերս զարնել կ'ուզէր, աս տեսնելով վեր ցատքեց: Նշյն ժամանակն ընկերս ալ կարող եղաւ ոտք ելլել եւ իր կաշըմբուռն զօրութեամբը վայրենեաց մէկուն

ձեռքէն բիրն առնելով անոնց երեքին ալ գլխուն սկաւառակը ճեղքեց :

Աս ամէն բան այնչափ շուտ կատարուեցան լմբնցան որ մենք եղածներուն հազիւկը հաւատայինք, եւ ապշածի պէս մեռելներուն քովը կեցած անոնց կը նայէինք, մինչեւ որ հեռուէն ականջնիս հասած աղաղակ մը զմեղ մեր թմրութենէն արթընցուց եւ մեր վտանգի մէջ ըլլալը մեզի յիշեցուց : Կ'երեւայ թէ ինձմէ արձակուած ատրճանակներուն ձայնը վայրենեաց մտադրութիւնը մեր վրայ դարձուցած ըլլայ . չէինք կրնար զմեղ որոշել թէ արդեօք դէպի ի ծովածոց յառաջ երթանք թէ գտնուած տեղերնիս պահութինք : Աս միջոցիս իմ արձակած գնդակներէս զարնուած վայրենիներէն մէկը՝ զորն որ ես մեռած կը համարէի, ոտք ելաւ եւ կ'ուզէր փախչելով պրծիլ . սակայն զինքը բռնեցինք ու զարնելու մեռցընելու վրայ էինք, երբ որ յանկարծ բեղերսին միտքը խորհուրդ մ'ինկաւ որ գուցէ կրնանք նոյն մարդը մեր օգտին գործածել, եթէ զինքն ստիպենք որ մեզի ընկերանայ : Ուստի զինքը հետերնիս առինք եւ նշաններով իրեն իմացուցինք որ եթէ փախչերու փոքր փորձ մ'ընելու ըլլայ անմիջապէս զինքը կը սպաննենք : Մահուան վախը զինքն ստիպեց որ մեզի հպատակի, եւ սկսաւ մեր քովէն յառաջ երթալ :

Երբ որ այնպիսի տեղ մը հասանք ուր ժայռերը կը լմբնային եւ ամէն կողմ արձակ դաշտէր, սարսափով տեսանք որ վայրենեաց բազմութիւն մը կատաղութեամբ եւ ոռնալով մեր վրայ կը վազէ : Ուզեցինք նորէն ետ դառնալ ու պահուելու տեղ մը փնտուել, բայց նոյն միջոցին ծովեզերքն երկու մեծ նաւակներ տեսանք, որոնց մէկուն մէջ հարկաւոր եղած թիակներէն զատնաեւ շատ կրիայներ ալ կը գտնուէին : Շուտ մը հոն վազեցինք՝ զանիկայ ցամաքէն ծով մղեցինք ու բոլոր զօրութեամբ թի քաշելով բաց ծովն ելանք :

Դեռ ցամաքէն 50 կանգուն չեռացած չէինք
 երբ որ յանկարծ մտքերնիս ինկաւ որ վայրենիք
 երկրորդ նաւակը կրնան մեր ետեւէն համելու
 գործածել, եւ հարկ է որ ամէն վտանգ յանձն
 առնելով ետ դառնանք եւ զանիկայ ալ մեր ձեռքն
 անցընենք: Վայրենիք մեր միտքն իմացան եւ սկը-
 սան աղաղակնին աւելի եւս սաստկացընել ու ըն-
 թացքնին կրկնապատիկ շուտցուցին որպէս զի
 մեզմէ յառաջ ծովեղերք հասնին: Խսկ զմեղ յու-
 սահատութիւնն ու վտանգին սաստկութիւնն յոր-
 դորեց որ ճիգերնիս կրկնապատկենք, որով միայն
 մէկ վայրենի մը մեզմէ յառաջ նաւակին քովը
 հասաւ. սակայն իր աս գործքին համար չարաչար
 տուժեց. Բեղերս իր ատրճանակէն արձակած
 գնդակովն անոր գլուխոր ծակեց ու մեռած գե-
 տինը ձգեց: Մենք նաւակը կարող չեղանք չե-
 տերնիս առնուլ վասն զի մէկ կողմն աւազին մէջ
 խրած էր, ասոր համար յատակը ծակծկեցինք եւ
 անգործածական ըրինք. նցյն ժամանակն երկու
 վայրենիք մեր քովն հասան ու կ'ուղէին զմեղ նո-
 րէն բաց ծովն ելելէն արգելուլ. սակայն մեր
 գանակներովը զիրենք դիակ դարձուցինք եւ ա-
 մենայն զօրութեամբ թի քաշելով ցամաքէն չե-
 ռացանք: Եւ որովչետեւ գերի բռնուած վայրենին
 ալ ստիպած էինք մեզի օգնելու, քիչ ժամանա-
 կէն վայրենեաց վախէն աղատեցանք:

Ի վերայ այսր ամենայնի վիճակնիս գեռ շատ
 խեղճ էր. ջախջախ նաւակով մ'ընդարձակ եւ ա-
 նապատ ովկիանոսին վրայ կը գտնուէինք, եւ ու-
 րիշ պաշար չունէինք բայց եթէ ըստ պատահման
 նաւակին մէջ գտնուած երեք կրիաներն: Ասկէ
 զատ պէտք էինք մտածել որ բեւեռուական երկայ-
 նատեւ ձմեռը մօտեցած էր. պէտք էր մեր ըլու-
 նելու ուղղութիւնը շուտով որոշել: Մեր ելած
 կղզւոյն քովերը 6—7 ուրիշ կղզիներ կը տես-
 նուէին որոնք իրարմէ 5—6 ժամ չեռու կ'ե-

ըեւային, սակայն ամենեւին յօժարութիւն չունէինք ասոնցմէ մէկուն մօտենալու: Դէպ ի հիւսիս դառնալը խոչեմութիւն չէր, վասն զի տարւոյն նոյն ժամանակն ան կողմերն ի հարկէ ծովը սառուցով գոցուած էր, ուստի մեր կեանքն աղատելու ուրիշ միջոց չէր մնար՝ բայց եթէ դէպ ի հարաւ յառաջ երթալ եւ հոն մեր ապրուստը հոգալու կղզի մը գտնել:

Ամէն բանէ յառաջ մեր նաւակը քիչ մը նորոգելու ձեռք զարկինք. զգեստներնէս պատռած լաթի կտորներով անոր ճեղքուածները գոցեցինք, աւելորդ թիակներով անոր երկու կողմը բարձրացուցինք, որպէս զի ծովուն ջուրն՝ որն որ նոյն ժամանակը հայելոյ պէս շիտակ էր, ալէկոծութեան ատեն ներս չմտնէ: Թիակներէն մէկն ալ կայմի պէս տնկեցինք ու շապիկներնուս մնացած կտորներովն առագաստ մը շինելով՝ անոր վրայ բացինք: Այս ամենայն պատրաստութիւնները լմբննալէն ետքը նաւակը դէպ ի հարաւ դարձուցինք. օդը շատ հաճոյական էր. մեղմ սղոխ մը հիւսիսէն դէպ ի հարաւ կը շնչէր, ծովուն վրայ ամենեւին սառոյց չէր նշմարուէր: Կրիաներուն ամենէն մէծը մեռցուցինք, որն որ մեղի ախորժական կերակուր մ'եղաւ. իր խեցին ալ անձրեւի ջուր ժողվելու ամանի տեղ ծառայեց, ուստի քաղցէն ու ծարաւէն տանջուելու վախ չունէինք: Այսպէսով 7—8 օր շարունակ յառաջ գացինք եւ սյսչափ ժամանակուան մէջ դէպ ի հարաւ շատ յառաջ գացած պիտ'որ ըլլանք, վասն զի չէ թէ միայն հովն, այլ նաեւ ջրին հոսանքն զմեղ նոյն ուղղութեամբ յառաջ կը մղէր:

Վարտին առաջին օրը մեր գիմացն ելլող արտաքոյ կարդի եւ զարմանալի երեւյթներէն հետեւցուցինք որ բոլորովին նոր եւ անծանօթ գաւառ մը մտած ենք: Հարաւային հորիզոնին վրայ նուրբ շոգի մը բարձրանալով պատ մը ձեւացուց,

որուն մէջէն ատեն ատեն լուսաւոր բոցեր կ'ել-
լէին, նոյն ժամանակը նաեւ ծովին ջուրն աւելի
ջերմութիւն մ'առաւ եւ իր գոյնն այլայլութիւն
մը կրեց : Մարտին երկուքին ծովուն կատարեալ
հանդարտութիւնը թոյլ տուաւ որ մեր գերւոյն
հետ երկայն խօսակցութիւն մ'ընենք, որուն լե-
զուն քիչ մը հասկընալու սկսած էինք : Իրմէ ի-
մացանք որ նոյն կղզեաց խումբն ուժ կղզիներէ
կը բաղկանար որոնց ամենուն վրայ Զալեմոն կամ
Բսալեմոն անուամբ թագաւոր մը կ'իշխէր, եւ
թէ իր կղզւոյն բնակիչքը նաւակ չեն շիներ այլ
միայն լաստ կը դործածեն, իսկ ան նաւակներն
ըստ պատահման ուրիշ հեռաւոր կղզիէ մ'իրենց
ձեռքն անցած է . իր անունը Դու - Դու եւ իր
կղզւոյն անունը Զալալ է :

Նետեւեալ օրը ջրին տաքութիւնն աւելի եւս
սաստկացաւ, միանգամայն իր թափանցկութիւնը
կորսնցուց ու կաթի նման կերպարենք մ'առաւ :
Մեր եղած տեղը ջուրը կատարեալ հանդարտ եր,
բայց մեղմէ քիչ մը հեռու կատարեալ կ'եռար ու
կը փրփրար : Օդին հանդարտութիւնը միշտ կը
շարունակէր, ի վերայ այսր ամենայնի ծովուն հո-
սանքն զմեղ մեծ արագութեամբ դէպ ի հարաւ
յաւած կը տանէր : Գիտէինք որ բեւեռական ձմե-
րուան ժամանակն հասած է, սակայն ամենեւին
ցուրտ չէինք զգար, միայն զարմանալի թմրութիւն
մը զմեղ գրաւեց՝ որուն պատճառը չկրցանք ի-
մանալ :

Որիզոնին վրայ երեւցող շոգին սկսաւ աւելի
եւս բարձրանալ . եռացող ջուրը մեղի աւելի մծ-
տեցաւ ու շոգւոյն մէջէն ելլող բոցերն աւելի
կենդանութիւն մ'առին : Բարակ դորշ մօխրի նը-
ման փոշի մը մեր նաւակին եւ անոր քովերը ծո-
վուն մէջ սկսաւ թափուիլ, որմէ ետքը ջրին ե-
ռալն ու բոցերուն սաստկութիւնը մեղմացաւ :
Զարհուրած վայրենին երեսի վրայ նաւուն յա-

տակը նետուեցաւ եւ ամենեւին կարող չեղանք
զինքն համոզել որ անկէ ելլէ: Մեր հարցումնեւ-
րուն ամենեւին պատասխան չէր տար, այլ միայն
երբեմն երբեմն հեծութեան ձայն մը կ'արձակէր:
Նաեւ բեդերսին վրայ տիրութիւն մը տիրեց ու
բերնէն ամենեւին խօսք չէր հաներ: Ես աս բա-
ներուս շատ միտ չէի գներ, որովհետեւ իմ վրաս
ալ անիմանալի թուլութիւն մը տիրած էր:

Վարտի 21ին թանձր մուժ մը մեր բոլորտիքը
պատեց: Մոխրի անձրեւը նաւերնուս մէջ սկսաւ
դիզուիլ, բայց ծովուն մէջ իյնալուն պէս կը լու-
ծուէր: Հսկայաձեւ թռչուններ գունդագունդ մեր
գլխին վրայէն կ'անցնէին եւ դէպ ի հարաւ կ'եր-
թային: Աս միջոցիս նաւուն մէջ պառկող վայրե-
նին թեթեւ շարժում մ'ըրաւ, որն որ իր վերջին
շարժումն էր, քիչ մ'ետքը միտ դրինք եւ տե-
սանք որ ամենայն կենդանութիւն իրմէ հեռա-
ցած էր . . .

Վրժուր աս մօտերս յանկարծ վախճանելով
իր պատմութեան վերջին հատուածին ձեռագիրը
կորսուեցաւ: Պատմութիւնն հրատարակողը կը
խոստանայ որ եթէ նոյն ձեռագիրը գտնէ, անմի-
ջապէս հասարակութեան կը հաղորդէ: Նաեւ
բեդերս դեռ ողջ եւ իլլինոա դաւառին մէջ հաս-
տառուած է, զորն որ հրատարակիչը փնտուել
պիտ'որ տայ: Անտարակոյս իր տալու տեղեկու-
թիւններն Արթուրին պատմութեան անկատար
մասը կը լրացընեն:

